

ՀԵՂԵՐ Ո. ԼՕՎԱՅԻԼՈ

890.13  
L39.09

809

# ԻՎԱՆՉԵԼԻՆ

## ԱՐԱՏԵԱՆ ՍԻՐԱՎԵԴ ՄԸ

ԹԱՐԳՄԱՆԵՑ

Տ. Կ. ԼԻՎԵԶԵԱՆ

ԱԼԻՔ ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱՆ  
ԳՐԱԴԱՐԱՆ

Բ. ՏՊՈՒԹՅՈՒՆ  
ST. NERSES SHORHALI

ԳԱՏՎԱՑՈՒԹ

LIBRARY  
ARMENIAN PRELACY

ԱՐՐԵՐ  
ԵՐԵՎԱՆ  
1913

82

L - 76

4  
2R

82  
L-76

ԱՅ

ՔԱՆԻ ՄՀ ԽՕՍՔ

Այս չքնար վեպին թարգմանութիւնը , առաջին անգամ հրատարակուեցաւ Պր . Սմբատ Դաւթեանի 1899 ի Բիւրակնի մէջ իր թերթ-օն և 1903 ին նոյն խմբագրութեան կողմէ իր առանձին զրքոյկ մը հրատարակուեցաւ և ծախուեցաւ առանց վնանատելու գաւառացին աշխատութիւնը և առանց կարեւորութիւն տալու անոր բաղադրեաւ :

Այդ առաջին թարգմանութեան մէջ աեղ աեղ պիտիներ ուղրդած էին և մէկ քանի տեղեր ալ հեղինակին գաղափարը անհասկնողի մնացած էր . գրաքննութիւնն ալ , ապագրական քմահաճ ձևափոխութիւններու հետ աղճատած էր կարեւոր մասեր :

Բանաստեղծը չափուած տողերով գրած է իր վիպակը բայց այս թարգմանութիւնը յանգաւոր ընելաւ փորձ եղած չէ , մի գուցէ հեղինակին ոճն ու գաղափարը բառերու արտեստին գոհուէր , սական չանք իմաստութիւնը չէ ընտառին ոճը մաքուր և յատակ արտացացներու :

Գրքուկին միացաւած է հեղինակին կենացրութիւնը , Աքատիոյ տեղուգրութիւնը և իր լուսաբանութիւնն ծանօթութիւններէ զատ Աքատիոյ ու Լուիզիանայի քարտէներն ալ աւելցուած են մէկ քանի պատկերներու հետ :

Թարգմանչին հպատակն է Ամերիկեան բարձր գրականութեան ճաշակն ու ճշնարիս անսաստեղծութեան ոճն ու ողին ծանօթացընել Հայ հոմայնքին :

2396

Տ . Կ . Լ .

ԱՅԻՐԻ ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ  
Գ Ր Ա Գ Ա Ր Ա Ն

ST. NERSES SHNORHALI  
LIBRARY  
ARMENIAN PRELACY

# ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՆՈԹԵՐ

ԼՕՆԿԱՖԷԼԱՅԵՐԻ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

Բանաստեղծութիւնը ժողովուրդին զգացումներուն, յոյսին և հաւատքին ցողացումն է. հռն խորհուրդներն ու սրտի զգացումները գրչի պրիամակին մէջն բեկրեկիլէ ետք, գունեղ ոճով և հըրսովուրիչ ձեւերով կը ներկայանան: Բանաստեղծը ժողովուրդին երգիչն է. մննք իր խաղերուն մէջ կը գտնենք մեր սրտերուն բազմանքն ու մեր յօյսին երգը, ինք է որ մեր հոգին կը գրաւէ իր հըմայիչ վանկերով և իր զզիիիշ եղանակով կը թովէ ու կ'առաջնարդէ զայն խոէական գեղեցկին. երր կուշաբերինք՝ մեր մտածումները քիչ մ'աւելի յդկուն, աւելի ոգեսրած ու մեր հոգին քիչ մ'աւելի աղնուացած կը գտնենք:

Բանաստեղծը ժողովուրդին քահանան է, իր խորհուրդներուն մէջ կը բիւրեզանայ մեր հաւատքն ու աղօթքը, և իր տողերուն մէջ մեր անձնուիրութեան ու սիրոյ պատարագը: Իր սիրութը կը բօնական բուռն զգացումներու և նկարագրի բարձր արտայայտութեան անձէջ ատրուշան մ'է ու իր արտադրած հրաշակերտը առաքինութիւններու և անձնուէր սիրոյ մշտավառ մորենի մ'է որու առջեպակուցումով կը մօտենանք և բարձրագոյն խոէալի մը ձգտերու փառասիրութեամբ կը լիցուինք:

Լօնկիֆէլլօ՛, ահա՛ բանաստեղծը. մէկը՝ որ արուեստի ձևականութեամբ բառերու վարպիտ մը չէ այլ ճշմարիտ բանաստեղծ մը, մէկը՝ որ կանոններու և օրէնքներու մէջ սահմանափակուած բանաստեղծ մը չէ այլ սրտի բանաստեղծ մ'է, մէկը՝ որու կեանքը իր բարեմանութիւններովն ու առաքինութիւններովը իր զրչէն, իր արուեստէն աւելի բարձր, աւելի կենդանի բանաստեղծութիւն մ'է:

Հինգի Աւատսուրտն Լօնկիֆէլլօ ծնաւ 1807 ին Միացեալ Նահան-



111417-02

833 - 2011

գաց Մէջն նահանգին Բորթիւնոտ քաղաքին մէջ : Իր հայրը Սահ-  
փան Լօնկիքլո օրէնսդէտ մը և Քօնկրէսի անդամներէն մէկն էր, և  
մայրը ձօն Ալտընի գերզատառնէն սերած Բխրիմին տիկին մէկը :  
Հօրը նախանձելի դիրքը իր մէջ մեծնորդ քառասիրութիւնը ար-  
թինցուցին և մօրը կրօնական չերժ հաւատաքը, սրբութեան և մաք-  
րութեան ցոյց տուած մասին նկարագրի ազնութիւնը իր մէջ մէծ,  
բայց կատարեալ մարդ ըլլալու բարձրագոյն ձգտումը ներնչեցին :

Լօնկիքլո բազմաց, այդ բարձր դիրքին հասնելու և իր լայն  
համակրութեամբն ու խոր սիրովը ջանաց արիշներ ող հրապուրել  
նոյն նպատակին : Իր ընտանեկան ազնու մինուգործին կը պարտի  
իր քառաւոր դիրքը : Կրնար մնել ըլլալ, հմատ ըլլալ բայց ոչ սի-  
րեկի : Բայց ինք ճշմարիտ մեծութեան բազմանքն ունէր իրը ներ-  
քին ոյժ և այդ բուռն բազմանքներովն էր որ ուէ մարդէ աւելի  
ձգտեցաւ կատարեսին և ուէ մարդէ տեկի կատարեալ եղաւ :

Միջահասակ, թիկնեղ ու բարեկազմ էր. քիչեր բազդ ունեցած  
էին հոգեկան ազնուաթեան միացած ունենալ գեղեցիկ մարմին մը :  
Լօնկիքլո ջնաշխարհիկ գեղեցկութիւն մ'ունէր իր հրեշտակացին սրբ-  
ամին հետ իր զլուխը, կայտառ գէմքը, լայն ճակատը, վառվուռն  
տչքերն ու քաղցրահնչիւն ձայնը բանաստեղծական կոչուելու չափ  
գեղեցիկ էին : Քինարի հացած անոր կերպարանքէն գոչած էր թէ  
գեղեցկագոյն մարդն է որ նեք տեսած է :

Երբ 14 տարեկան էր Պօտուինի Գոլէճը մասս, իրմն զարնկեր  
էին Նաթանայէլ Հոմինոն, ձօրձ Շիվը և Էպալթ : Իր կարգի էն  
յաջողակ ու էն յառաջարէմ ուսանողն էր, իր ուսուցիչները կը  
հրանացին վրան ու զայն իրենց դատարանին պարձանքը կը նկատէին :

Իր զարդարական չորս տարիներու միջոցին քանի մը տասնեակ  
ուսանաւորներ զրեց որոնք թէւ զրական գոհարներ չեն, բայց ցոյց  
կուտան թէ երիտասարդ Լօնկիքլո պատկուց բանաստեղծական հա-  
կում ունէր և զրելը իրմն համար ընդածին էր, ցոյց կուտան նաև  
թէ իր պատանեկութենէն բնութեան հանդէպ անփառն ունէր  
որը եւրոպական արուեստակութիւններով չպարուած չէր :

Երբ իր կարգին էն յաջող աշակերտը ինք զրեց «Կարդին Ռուա-

նաւորը», և շրջանաւարտիկ ետք հօրը աշխատանոցը գնաց ամոր  
օգնելու : Զէր սիրեր օրէնսդիտութիւնը, երբ Պօտուինի Համալսաւ-  
րանը զինքը նոր լեզուներու դատախոսութեան հրաւիրեց, ինք  
սիրայօժար թագուց օրէնքն և գատարաննը, ուստացական պաշտօնը  
ստանձնեց : Որպէսզի իրեն յանձնուած դործը յաջողութեամբ և  
խղճմտութեամբ կարող ըլլար գործադրեկ եւրոպա գնաց և երեք  
տարի հնա մնաց : Այս տարիներու ընթացքին մէջ այցելեց Անգլիա,  
Ֆրանսա, Հոլանտա, Գերմանիա, Իտալիա և Ապանիա : Կարձ  
ժամանակի մէջ սորվեցաւ այս երկիրներու լեզուները և ուսումնա-  
սիրեց անսնց գրականութիւնը իրենց բնիկ լեզուով : Այս ճամբոր-  
դութիւնը իր մտքի պաշարը ճոխացաց, գոնեզ և քիչ մը արուես-  
տական ձեւ տուաւ իր ոճին : Այս ճամբորդութիւնը այլափոխեց  
անոր ինքնատիպ ու մաքուր ոճը և շպար մը տուաւ անոր :

Վերաբարձին վեց տարի դատախոսեց նոյն համալսարանին մէջ  
և ամուսնացաւ Մէյրի Փէյթըրի հետ . որու հանդէպ շատ կանուխէն  
սիրային հակումներ ունէր : 1835 ին երբ Հարլիքրո Համալսարանը  
զինք զեզարուեալի փրոֆէսորութիւն հրաւիրեց, նորէն այցելեց  
Եւրոպա և վերաբարձին Պօմթըն հաստատուեցաւ :

Վարձեց այն տունը զոր ձօրձ Ռւօշինկթըն յաղափոխութեան  
շրջանին իրեն աշխատանոց ընտրած էր : Բազմազբաղ քաղաքին  
ճոխութիւնը, բնակիչներու խանգալառ հետաքրքրութիւնը և հա-  
մալսարանին գեղեցիկ դիրքը իր գոչին և մտածուներուն զօրաւոր  
զրդիւններ էին . այս շրջանին զրեց իր էն գնահատեկի գործերը, այս  
շրջանին արտադրեց իր մտքի աշխատութեան գոնարներ :

Երբ յովնած ու զորձէն ճանձրացած էր գասաւանդաւթիւնը ձգեց  
և նորէն Եւրոպա ճամբորդեց, այս անգամ Սքանտինաւիա այցելեց  
նորվիկիւն կեանքն ու զրականութիւնը ուսումնասիրելու :

Այս ճամբորդութիւնները զինքը ժամանակի զաղափարին ու  
մարդերուն հետ շվման բերին : Բանաստեղծներու հետ ծանօթացաւ,  
տիտղոսներ ընդունեց և կաճաններու անդամակցեցաւ : Տեսաւ թէ  
Պալրընի ըմբառ ու իսե բանաստեղծութիւնը Անգլիայէն դուրս  
Կ'արտաքստէր, Քիցի իրավաշատ գրականութիւնը երեսէ կիշառ,

Կաթղիկ Երկիրները ֆրանսական յեզափոխութենէն իւելայեղ կէս զեղարուևստական, կէս հեշտամոյ գրականութեան մը կը հետեւին և Գերմանիոյ մէջ կէօթէի ազնուապնտական ու միաթիք մտածումը կը տարալէր, հայրենասիրական պարաւանաչ, բռմանթիք զրականութիւնը կը ծաղկէր: Տեսաւ այս գրականութեան այլաձև, այլագոյն զարոցները բայց ինք իր ուղղութիւնը չփոխեց թէև անսնցմէ որոշ ազգուեցաւ: Իր կեանքի բոլոր շրջաններուն մէջ երբէք հեշտամոյ կամ իրավաշտ գրտիկանութեան չհետեւեցաւ, եւրոպական գրականութիւնը ամպուեց անոր ոճը բայց չկրցաւ պղտորել անոր խմասոր: Ինք կրօնաշունչ և նեթափայտական գրականութեան կը հետեւիք: Մաքուր սիրոյ, տենսոս հաւատքի տողերով կը զրէր որպէսզի իր խօսքերը ժողովուրդին սրտին խօսէին և անոր հագույն թափանցին զայն ազնուացնելու ու անոր յոյն ներշնչելու: Այս էր իր ժողովրդականութեան գաղտնիքը, այս էր որ զինքը ժողովրդեան բանաստեղծ մըրրաւ: Ինչ որ արժէք տուած են իր զրչին և ինչ որ յարգանք ստեղծած են իր անուան, իր կրօնական ջերմ ըգդացումները, ինքարուղիս տաք համակրութիւնը և իր բարձր նըկարագիրն եղած են:

Իր զրուածքներուն ամենքն ող նոյն ոճը, նոյն խմասոր, նոյն գաղափարականը ունին: Իր հնչակներն ու զեղօնները նոյն խորհուրդով շաղուած են. իր հովուերդութիւններն ու աւանդութեապերը նոյն յանկերգով կը վերջանան: Սանոց ամենուն մէջ ոչ վերլուծող մէ ինք, ոչ ալ քայքայուղ մը, այլ համազրող մը և ստեղծող մը: Ինք չջանար ընութենէն գաղտնիք կորդել, նոր երեսովներ ցուցալիկ, չջանար արտասովոր գաղափարներով յու զում համել իր չուրջը ոչ ալ ուսուցիկ ու թնձկոտ ինսլիններ. հըրապարակերով աչքեր շացնել, այլ համեստ զրող մէ բարիին ու զեղեցկին գաղափարնը կը պարզէ, ըլլայ ան մարդկային կեանքի միջալէպերու մէջ՝ ըլլայ բնաւթեան երեսիններուն մէջ:

Իր զրուածքներուն մէջ յատակութիւն և պարզութիւն կը տիրեն, անոնց մէջ կը պակին Գերման խորհուրդութեան մտածումները իրենց անել բաւելներով և միաթիք խորհուրդներով. կը պակին ֆրան-

սական խորհուրդնեան գունեղ, պճուտ մտածումները իրենց փափուկ յարափոխիմ և լացուցիչ երևոյթով: Յստակ են իր բանաձևերը անոնք անգունակներու մէջ չեն կորսուիր, որոտումներու և զահավէժ գաղափարներու տակ չեն միջագնիր, այլ մեղմ ու հեղիկ կը սահին:

Իր զրուածքներուն մէջ թէև կը պակին միաթիք խորհուրդներն և թուփատուն վանկիրը անոնք իրենց հասարցրէն բան մը չեն կորսընցրներ այլ աւելի թափանցիկ աւելի սիրուն կըլլան: Իր զրչի արտազրութիւնները առանձինն առանձինն մէկ մէկ գոհարներ են ու ամենը մէկտեղ համապի հարաշակերու մը: Իր զրիչը քիչ անգամ կը փլրփրի իր բառերը չեն որոտար, այնքան հեղիկ կը տաճին որ որոտումի և փրփարի պէտքը չեա զգար, իրենց չնորհալի ներգաշնակութեամբ միտքդ կը թուին ու սիրագ կը հմայեն և երբ կուչարերիս կպատ թէ գոհացած են:

Լօնկիքէլլօ իր խորհուրդնեան կը միացնէր ամէն տեսակ առաքնութիւն: Քաջասիրտ ու զիստոն էր առանց նենգութեան և թեթեամտութեան, սուրբի չափ մաքսր էր առանց մղեւանդութեան ու վարդապիտական թնձուեկներու, ասպետի չափ արի էր առանց չինական ստորնութեան, բանաստեղծ մէջ էր խորհուրդով և զգացումով առանց քինախնդրութեան, պարտաճանաչ քաղաքացի մը, ծրանգասէր սրգի մը, վատահելի բարեկամ մը և եռանզուն հայրենասէր մէջ, բարութիւն մը չկար որ զուր մնար այդ հոգին, առաքինութիւն մը չկար որ իր մէկ բարեմանութիւնը չըլլար:

Համեստ ու խոնարին էր, առողջ զատողութիւն, լայն համակրութիւն մունէր սրով չէր զանազանէր մարդերն իրարմէ, ամէն մարդ իր եղբացըն էր, ու ինք ամենուն բարեկամը: Պատրաստ էր ապահով ինչ որ ուղուէր իրմէն, պատրաստ էր ծառացելու ինչ որ ակնկարուէր իրմէն: Կը յարդէր ամեն անոնք որ կը սիրէին զինքը, կը սիրէր ամէն անոնք որ կը յարդէին զինքը. իր զէմքին վրայ ոչ ինձիու կար, ոչ սէզ ու հաբրտ արհամարտնքով կը մերժէր անոնք որ իրմէ աեսակցութիւն մը կը խողրէին: Պատմի աղոյիք ու օտարականներ իր պարտէղին ցանկապատմն քով ժամերով կապաէին իր զէմքը

տեսնելու ու ինք քաղցր ժպատկ մը անոնց ձեռքերը կը սեղմէր ու զանոնք կողջագործէր :

Շատ մը յուսահաս երխասարդներ իր քով և կած էին և ողեւորուած ետ էին դացած . շատեր վհատ , յուսախար մօտեցած էին իրեն ու ինք իր քաջալերով բաւերով կորով ներշնչած էր անոնց և անոնց հոգւոյն մէջ պլովացող պատրացը բոցավառած էր : Էտքար Բօ կը նախատէր զինքը , արտեսատէտի անվայել բատերով յօդուածներ կը զրէր անոր մասին , բայց ինք առանց նախանձի ու քինախճնդրաթեան իր աշտկերտներուն առջե անոր զրչին գեղեցիկ մասերը կը զբուատէր :

Տառապանքի մէջ կը չարչարուէր բայց չէր դադրեր համակրել , կեանքի վշտերը կը բազմանացին ու ան չէր արանջեր : 1861 ին յետոյ իր գժբաղդութիւնները սկսան իրարու յաջորդել : Քաղաքական խոսկութիւնները վասանգեցին իր առողջութիւնը . բայց իր կնոջ որրոտանձիկ մահը բոլորովին ջատեց զինքը : Գրիշը որ ձեռքին մէջ կը դպրար վար զրաւ : Յուրա , ո՞մաւատ , սթիճն էր կեանքը բայց իր առաւապանքը չողբաց , իր վիշտերը չեղողեց և ուրիշներ իր ցաւերու համակրութեամբ չացուց : Կարիքի պէս կրեց վիշտը ու իր կրակէ արցունքները ինք կլեց : 1881 ին կարիքիափ դագաղին վրայ հնչակ մը կարդաց ու այդ վերջինը եղաւ : Յօլոցաւի նապաներուն մէջ 1882 ին փակեց իր աչքերը և փառքի աստղ մեղաւ Ամերիկեան զըրական եցկենքին մէջ :

Այսօր իր երկերու հաւաքածոն մնձկակ հասոր մը կը կազմէ , իր զբուածքներէն շատերը գեղօններ , աւանդավիէպեր , հովուերգութիւններ և սիրուն բանաստեղծութիւններ են : Բայց ինչ որ իր անուան փառքն եղաւ , ինչ որ զինքը անմահացուց . 1847 ի երկն էր , իվլանձէլինը , Աքատեան սիրավիէպը : Այս զործը մասամբ նման է Կէօթէի Հէրման ու Դորոթիացի , բայց անկէ աւելի զգացնիկ ու աւելի պարզ է : ասիկա կը պատկերացնէ Բրիտանական բռնութեան տակ ամողի մը իրենց հարսնիքի օրն իսկ իրաբմէ բաժանումը , կը նըկարագրէ անոնց զիրար փնտուելու և գտնելու տաժանքութեանումները և սրտումլիկ վախճանը : Այս պատմութիւնը Անգլիական զըրակա-

նութեան գոհարն է : Ամբողջ Անգլիական զրականութեան մէջ քիչ արաւատ թրոխուած է նկարագրելու սիրոց անձնութիւնը որքան իվանձէլինի մէջ : Հու նկարուած է կնոջական սրտին ու սիրոց կատարեալ տիպը , սրտին որ կը տակաց , սիրոց որ կը համբերէ :

Այս զործին մէջ ոչ նենդամիտ խաղեր կան , ոչ ալ անել բաւեիզներ , զարնան երկինքի չափ յատակ է ոչ ամպլուադ ունի ոչ փոթուրիկ : Բնիթերցովը կզգայ թէ այդ տողերը կը զրաւեն իր սիրութեան իսկ յաւգաւի : Ով յաւգաւի երբ կը տեսնէ մարդկացին հոգին չերծենանի հաւատագը , խանդակաւ յօմն ու անձնութիւնը , որնանք կեանքի չափովին առաջնորդող աստղերին են : Երբ կը տեսնէ թէ գեղանի երխասարդ ամոց մը որ կը թափառի առանց վհասելու , կը զեղերի առանց յուսահատելու , կը վնասէ իր ընկերը որուն սէր ախտած էր : Կը հիանաս երբ կը տեսնես զանոնք ծերացած ու կորաքամակի . և գերեզմանին եղբին վրայ ալեւոր ու զողղոջ բայց իրենց սրտով երեկուան չափ երխասարդ , երեկուան չափ կորովի ... : Այդ Սերբ մարդկացին չէ , Աստուածային է :

Այս վէպը չափազանց ժողովրականութիւնն զտու ու երբէք իր ժողովրականութիւնն ալ չկրտնցուց : Ամերիկեան ընտանիքներու զրադարաննին զարդն է ան , իվանձէլինը իրենց սրտին հատորն է :

Իրաւ Ամերիկեան բանաստեղծներէ շատեր աւելի հիացում և ծափ զրաւած են բայց ոչ մէկը Լօնկիֆիլլօի չափ սիրուած է : Իմաստի խորութեան մէջ զերազանցողներ ունի , սրամտութեան մէջ չհասնիր ուրիշներու , բռուն և կորովի արտայայտութեան մէջ վար կը մնայ շատերէ , բայց ճաշակի փափկութեան , առողջ զգացուածի , լուրջ զատուգութեան , ատեղծող երեւեկայութեան , չնորհալի ներդաշնակութեան և պարզութեան մէջ անմըցելի , անգերազանցելի է : Ամերիկացին որչափ որ կը յարդէ զայն իրբ բանաստեղծ , նոյնչափ կը սիրէ զայն իրբ ճշմարիտ մարդ ու պարտաճանաչ քաղաքացի :


Ամերիկացիներ կը սիրեն զայն , քանզի ինք անոնց սրտէն ըզգացումէն ու մոտածումէն զրած է : Զարմանք չէ որ անոնք հեղնանքուի կը նային Կէօթէին , Կ'արհամարեն Քիցն ու Պայրընը ու կը գուրզուրան Լօնկիֆիլլօի վրայ : Անոր զեղօններէն ու երգերը Ամերի-

կացիին շրթունքին վրայ են, ամենքն ալ կ'երգեն ակեանքի Սաղ-  
մարը ու ամենքն ալ կը կարգան Խվանճէլինը:

Խվանճէլինը կեանքի պատութիւնն է, հնն բիւրեղացած են վիշտն  
ու հասրերութիւնը, հնն գեղեցկացած են սէրն ու անձնուիրութիւնը:  
Թող կարգան Հայ Երիտասարդներ Խվանճէլինը որ հասկնան թէ մար-  
մինի հաճոյքէն վեր խոչական սէրը կաց որ ամեն Հայ ընտանիքի  
մաքուր, ամրիծ մթնորուար պէտք է կազմէ: Թող կարգան Հայ  
օրիորդներ որ հասկնան թէ տարփանքը սէր չէ զոր վնասուելու են  
իրենց սրտին մէջ, ալլ զերագոյն սէրը որ կը հաւատոյ ջերմեռան-  
դոթեամբ, կը տոկայ անձնուիրութեամբ և զերեզմանին մէջ խոկ-  
յուսալէ չդադրիր:

---

## ԱՐԵԱՏԻԱ



- Արատիա հիմա Նոր Սկսվածաւ անունով կը ճանչցուի :
- 1 Կրան-Բրէ՛ Խվանձելինի ծննդալայրը 100 տնուոր գիւղ մ'է Կապերոյ գետին վրայ :
  - 2 Կապերոյ՝ գետակ մը որ Մինայի խորչին մէջ կը թափի :
  - 3 Մինա՝ Նոր Պրնավիլի և Նոր Սկսվածոյ մէջ եղած թունտի ծոցին մէկ փոքր խորչն է :
  - 4 Թողթ Ռոռը՝ հիմա Աննապօլիս կը կոչուի, ամբոց մ'է զոր Ֆրանսացիք 1604 ին հիմնեցին և Անգլիացիք 1710 ին գրաւեցին :
  - 5 Պօ-Սէժուր՝ Նոր Սկսվածան Նոր Պրնավիլի միացնող պարանոցին վրայ ամբոց մ'է զորս Անգլիացիք զրաւեցին Արատեան գեղջուկներու վանառւելին քիչ առաջ :
  - 6 Լոխպատուրկ՝ Քլյու Պրիմըն կղզին արեւելան եղերքին մօտ քաղաք մը և ամբոց մ'է զոր Ֆրանսացիք հիմնեցին և Բլրիտանացիք պաշտամեցին ու զրաւեցին 1745 ին :
  - 7 Հալիֆաքս՝ Նոր Սկսվածոյ բանու և նաւահանգիստն է :
  - 8 Նոր Պրնավիլի Քանաստայի այն մասն է որուն կը միանայ Նոր Սկսվածիս :
  - 9 Քէյր Պրիմըն՝ մեծ կղզի մ'է Նոր Սկսվածոյ մօտ :

Ազլանդիկի արևմտնան կողմը խեցգետինի նման թերակղզի մը կայ, որ ամէն օր ովկիանոսի աղի փրփուրներավ կը լուացուի : Արատիայի փոքրիկ ցամաքն է ան օր ծովուն մէջ կը խիզախէ, անոր ալիքներուն զէմ կը մաքասի ու զանոնք իր ոտքին տակ կը փշրէ : բայց երբեմն կղզայ թէ մղեգնած կոհակները ժայռերուն ու թումրերուն վրայէն կ'անցնին ու զինք խեղել կրասպանան, ցամաքի այս կոտրը հիւսիսի ցուրտ յորձանքին ու Կրինզանտի քամիներուն առջև յաւիտենական սառնակյոտ մը ու չոր և ցամաք գաւառ մը պիտի ըլլար եթէ ծոցի Գետակը իր հասարակածացին գաղջ ջրովը անոր կողերը չտաքցներ : Արատիա 350 քիլոմետր երկայն ու 120 քիլոմետր լայն գաւառ մըն է, իր անհարթ ու խազուն եղերքին գուգանեռական 100—300 մետր բարձր ժայռեր կան որոնք իրր բընական թումբեր՝ արաւետականին հնու ծովը կը սանձնի : Հոս ըլուրներ կան որոնք գաշտի պէս մշակուած են : Արատեան երկրագործը անանց սառորոտէն մինչև գագաթը կը վարէ, կը ցանէ և կանաչով կը գեղազարդէ : Հո գաշտեր կան որ արտելու են կ'արծես, զիւղեր կան որոնք պարտէզներու չափ գեղեցիկ են . և ըլուրներ կան որ ծաղկանոցներու չափ հրապարիչ են : Հին բարի օրերուն մէջ, ծովեղըն մօտիկը Մինա գետակին հովիտին վրայ կրան-Բրէ՛ի չփնող գիւղը կար որ գիւղերու գեղեցիկն էր : Անոր առջև մարդագետները անորոց ընդարձակութեամբ մը կը տարածուէր ու մըրդապարտէզները, զինք չըջանակող ծաղկանոցներուն վրայ շուք կը ձգէին . քանի որ անդին հունձքը իր զեղին գլուխը կը կախէր ու «Հինաւուրց անսառը ովկիանի ալիքներուն ներդաշնակ», մերթ մեղմ ու մերթ որոսալի կը պատասխանէր» : Հոս ապրող գեղջուկը իր հունձքէն աւելի ծովու արտադրոյթէն կ'օգտուէր : Արատիայ ծովե-

զերքը ձկներու անօրինակ առատութիւն մ'ունի որ այսօր իսկ ձկնորսութեան ընդարձակ ասպարէզ կուտայ : Իր ափերուն վրայ այնքան առաս են ձկներու վտառները որ ամբողջ Քանատայի ձկնորսութեան մէկ երրորդը կը հայթին :

Ս.քատիա չքնաղ երկիր էր, բայց փափոխական օդ մ'ունէր : Մշուշը օրերով չարաթներով երկիրը կը ծածկէ բայց կիման վատասողջ չէ : Գարնան գով հովերուն ու ամրան տաքուկ օդին փոխարէն, ձեռն իր ցուրտ քամիներով առուակները կը սառեցնէ և ջուրը ժայռի պէս կ'ամրացնէ, ու իր ձիւնով գիւղին տառները իրենց կիսով կը ծածկէ : Աշունը Ս.քատիայի գեղեցիկ եղանակն է, Սևալումերերի քանի մը փոթորկուս օրերէն ետքը քանի մը արեւուտ տաքուկ ու համելի չարաթներ կը յաջորդեն որոնք հիանալի են : Բայց ինչ որ մեզ կը շահագրգուէ, ինչ որ մեր վիպակին հանելուկը կը լուծէ, իր տեղեկազրութենէն աւելի իր պատմութիւնն է :

Երբ Քուրմաքս տախտակի կտորով մը Ամերիկայի գուներն հասած էր, խուզարկութեան յանդուգն որդիքը իրենց ձեռքերը մէկ մէկ մագնիս . ծովն ու ցամաքը ոտքերուն տակ առած նոր երկիր, նոր հող գտնելու փառասիրութեամբ զիրար կը գերազանցէին : Ու երբ հացի պայքարին տակ սմբած ու ընկերական պայմաններու տակ ճնշուած ժողովուրդներ ալիքներու վրայէն հոն կ'երթային հաստատուն գետին մ'ու խաղաղ ապաստան մը գտնելու համար, 1497 ին Քապօթները լոիկ մնչիկ Ս.քատիոյ աւագեզրին վրայ իրենց նասերը խարսխեցին : Ս.քատիա իր սպիտակամորթ աս հիւրերը ստապետի հիւրասիրութեամբ ընդունեց ու ինչ իր անստառներն ու գաշտերը անոնց յանձեց : Երբ Քապօթները սւելի լուսը գտնելու յոյսով այս երկիրը թողուց 1604 ին Ֆրանսական գաղթականութիւն մ'եկաւ ու անոնց սեղը հաստատուեցաւ ու Բօրթ Ռոյլը և Սր. Կաչ Քաղաքները հիմնեց : Անդզիացիներն իրենց սփալը հասկցան ու զայն արիւնով սրբագրել ուղեցին : 1611 ին սփաս անոնց կոխւը ու տարիներով տեսեց : Անդզիացիները որ մարգերուն, գաշտերուն ու անստառներուն բեղմաւորութեան և ծովու առատ բերքերուն կը հախանձէին, չին կրնար տանիլ որ Ֆրանսացին իր

ուոկանը գետերուն ու ծովափին մէջ վիստացող ծուկերով ու աճացնէր ու փրփուրին մէջ խաղցող ծովանորթերուն մուշտուկէն հարսատթիւն զիգէր . պատրուակներ կը վնասուէին երկիրը յափշտակելու :

Քրօմուէլ այս նպատակին հետամուտ էր : Ինչ Անդզիական զաղղիթները չատցնելու համար մնջ եռանդով կը գործէր և գաղթականներ հոն կը զրկէր Անդզիական ազգեցութիւնը գօրացընելու համար, երբ տեսաւ թէ աւատական կուներ ծագած են Ֆլրանսական այս կալուածքին մէջ, խռովութիւնը դադրեցնելու պատրուակով գրաւեց այս թերակղզին : Յաջորդ բոնապետները գործը չարտանակեցին Լուիզպուրի, Պաէժտորի և Փօրթ Ռոյլի հաւկատամարտներով երեք անգամ Ս.քատիան Ֆրանսացիներուն ձեռքէն առին ու երեք անգամ ալ գաշինքով ետ տուին . բայց 1705ին Անդզիացիները մերջնապէս զրաւեցին և հրամայեցին որ Ֆրանսացիները երկրէն դուրս եղին : Ամանք եղան թէրի Պրիմոն գաղթեցին ոմանք ալ մնացին ու Անդզիական կառավարութեան հաւատարմաթիւն խոստացան, թէ են հարստակութեան երգումը չ'ըլլին : Այս մնացող Ս.քատիները երկրագործ էին, Անդզիացիները ասոնք չեղոք ֆրանսացիներ կը կոչէին :

Թէյի Պրիմոն գաղթող Ֆրանսացիներն Անդզիացիներուն հանգիստ չէին տար : Հնդիկներուն հետ խօսք մէկ բրած յարմար պատճութեամբ կը յարձակէին . կը կողովտէին ու կը նեղէին : Անդզիացի ժողովուրդը բաղութեց, տեղական կառավարութիւնն ալ իր զայրութը չեղոք Ֆրանսացիներուն վրայ թափեց : Ասոնց վրայ թափեց, որպէսկա կակածեցաւ թէ ասոնք ալ դուին մէջ մասս ունին, քանզի երբ Ֆրանսացիներն ու Հնդիկները երկիրը կ'այցէին ու կ'աւելէին, իրենք իրենց տեղէն չէին չարժիր ու զէնք առած հստարակաց թշնամիին դէմ չէին կուներ : Զարլզ Լօրսան Նովլա ըՄքոթիսցի Անդզիական կառավարիչը մէկ քանի օրուան մէջ 18,000 հոգի նաւերուն մէջ լեցուցած Բրիտանիայի գաղթավայրերուն մէջ ցրուեց, անոնց գիւղն ու հունձքը վառեց, անոնց կահ կարսակքն յափշտակեց ու այնչափ արագ քչեց որ հազիւ քանի մը ընտանիք մէկուղ մնացին, այնչափ արագ քչեց որ մայրը իր մանուկը ու

սիրահարն իր սիրուհին մոռցաւ :

Լօնկիքէլլօ այս ողբարձրի տևասարանէն առաւ իր «Իվանձէլին» աշնուն վիստակին նիւթը : Այս աքսորեալմերէն զոյլ մասսաւ, իրարմէ բաժնեց, իրարու ևտեւ վազցուց ու հողին մէջ իրարու միացուց : Այս աշխարհացոյցներուն վրայ Ս.քատիան մի վինտուէք նովա Ս.քօթիան դրաւած է անոր տեղը : Այ Ազգանդիքի եզերքին վրայ Ս.քատիան մի պրատէք, նա Անգղիական հայոցին ու Բրիտանական քամոցին մէջ ձեւոփոխուած է և 1867էն ի վեր Քամնատալի զաւառներէն մէկն եղած է : Ահա այսպէս չքնաղն Ս.քատիա պատմութեան մէջ միունող անուն մը ու բանաստեղծութեան մէջ միացն չուք մէ :

## ԱԲԱՏԵԱՆ ՎԻՊԱԿ ՄԸ

Սա հինաւուրց անտառն է : Պօսավող մայրիները և խցուոն մողախինդերը՝ որոնք մամուռով ալեւորած, հանուերձով կանաչ՝ այլ վերջաղոյսի մթնչաղով անորոշ են, վիթիսարի կերպարանքով մը կը կանգնին : Անոնք տիսուր և մարգարէտկան ձայն ունեցող ծերուկ Տէրութաներու \* նման կը կանգնին : Իր իրանցին լուսահեր երգիչներու նման որոնց մօրսէքը իրենց կուրծքին վրայ կը հանգչի : Մերձակայ վիճածայն ովկէանը իր ժայռուտ խոռոչներէն բարձրածայն կը խօսի և անմիթիթար շշտերով անտառին հեծեծանքին կը պատասխանէ :

Սա հինաւուրց անտառն է : Բայց ուր են այն սրտերը որ անոր ծառերուն տակ եղնիկի նման կը ցատքէին, եղնիկի նման որ ուստասնալ կը փախչի, երբ ծառաստանին մէջ որոտդին ձայնը կը լսէ : Ուր է յարդառիք զիւղը, Ս.քատեան երկրագործներու հայրենիքը :

Ուր են այն երկրագործները՝ որոնց կանքը գետերու նման կը սահէր, գետերու նման՝ որոնք իրենց օձապայուս ընթացքովը ծառաստանները կ'ուոգեն, որոնք աշխարհի շոքերով մթագնած են, բայց երկնի մէկ նկարը կը ցողացնեն :

Ամայի են այն սիրուն արտերն ու ազարակները, երկրագործներն ու ազարակապաններն այ յաւիտեան հեռացած են : Անոնք փոշիի և տերեւի նման հոս հոս առատղնուած են, մղեղի և դեղնած տերեւի նման զորա Հոկտեմբերի ահարկու փոթորիկները լեռներուն վրայ կը պառատքեն և հեռուն ալիքանին վրայ կը ցանցնեն :

Կրամ—Բրէի այն չքնաղ զիւղին վրայ աւանդութիւն մը միայն կայ և ոչինչ :

\*կեղտերու քահանայ :

\*\*

Դուք՝ որ սիրոց և գորավին կը հաւատաք, գորովին որ կը յուսայ, կը տովայ և համբերել զիսէ, զուք՝ որ կնոջ անձնակիրաթեանը, զօրութեանն ու գեղեցկութեանը կը հաւատաք, մտիկ ըրէք անտառի մայրիներուն, որնք տակաւին սրտառուչ աւանդավէպը կը երգեն։ Լսեցէք Աքաղիոյ՝ Երջանփներու հայրենիքին՝ Միրոյ մանրապէպը։



## ԱՌԱՋԻՆ ՄԱՍՍ Ա.

Աքաղիոյ Երկրին մէջ, Մինայի (\*\*) հովտին ափերուն վրայ, կը բան—Բրէի (\*\*) հոռաւոր մենիկ, խաղաղ և փոքրիկ զիւղը յուռիթի ձորին մէջ կը կենար։ Գիւղին արևելեան կողմը ընտարձակ մարդկը կը տարածուէին, որնք գիւղին իր անունը և անթիւ հոտերու արօտ կուտային։ Թումբերը՝ որ գեղջուկներուն ձեռքերը անընդհատ աշխատանքով կանգնած էին, խոտիայող ծովուն մակնթացը կ'արդիէին։ բայց որպէսալ ժամանակներու մէջ հոսանքի այս զրոները կը բացուէին և կողջազտրէին ծովուն ջուրը որ քմահաճ կը ծաւալէր մարգերուն վրայ։

Գիւղին արևմտեան և հարաւային կողմերը մրգաստաններ, վուշի ու ցորենի արտեր կային։ որոնք շատ հեռուները դաշտին մէջ կը տարածուէին առանց ցանկապատի։ Հիւսիսային կողմը հորիզոնին վրայ Պլոմիտոնն ու հինաւուրց անտառները կը բարձրանային։ Հեռուն յեռներուն կատարին վրայ ծովերուն մշուշները իրենց վըրանները կը զարնէին և գործիքները հզօր Ալղանտեանէն երջանիկ, խաղաղ հովտին վրայ կը նայէին՝ բայց իրենց կայսէն վար չէին իշներ։

(\*) Մինա՝ Աքաղիոյ փոքրիկ գետերէն մէկուն անունն է։

(\*\*) Այս գետակին հովտին մէջ մեծ մարգակատին մը կար որուն վրայ շինուած գիւղը իր անունով Grand-Pre (Մեծ Մարգ) կը կոչուէր։

Հոն, իր ագարակներուն մէջ կը հանգէր Ա.քաղիոյ չքնար գիւղը, Տուները մղախինպներու և կաղնիներու ատաղձէն ամրապինդ շինուած էին, ինչպէս Նորման գեղջուկները Հէնրիկոսներու թագաւորաթեան ատեն սովոր էին շինել։ Գիւղին տանիքները յարդածածք էին և փոքրիկ երդիքներ ու լուսամուտներ ունէին։ Եւ վարի գետնայարկին վրայ ցցուած գոթառիքները գրան մուտքը կը պաշտպանէին։

Հոն, ամբան իրիկաւնները՝ երբ վերջալոյսը գիւղին փողոցները պայծառութեամբ կը լուսաւորէր ու բխերիկներուն վրայի հողմացոյցերը կ'ուկեզօծէր, ապիտակ զլսարկ դրած և բոսոր, կապօտ ու կանաչ վտաւակներ հագած տանտիկիններն ու աղջիկները դրան վրայ նստած աղէկատավ և լիթկոլ վուշ կը մանէին շաղակրաս տատայնին համար, որուն աղմկալի շլիլրտացը կաժառներուն ֆլուրլտուքին և օրիորդներու երգին կը խառնուէր։

Այս ատեն թեմին քահանան մեծաշուք կերպով փողոցն ի վար կը քալէր, վաղող ու ցատկող մանկինները խակոյն իրենց խաղը կը ձգէին համբուրեկու համար այն ձեռքը որ կ'երկարէր զերինք օրնեկու։ Ան՝ տղաց մէջէն պատկառեի մեծարանքով կը քալէր, տանտիկիններն ու աղջիկները ոտքի կ'ելլէին սիրայիր խօսքերով անոր բարի գալուատը ողջունելու համար։ Բանսորները լծվարն ու մշակը արտերէն տաւն կը վերադառնային, երկինքին վրայէն արեւը կը մարէր վճիռ և յատակ ու վերջալոյսը կսկսէր տիրեկ մթնչաղին հետ։ Զանգատունէն անձէլուար մեզմով կը ծայնէր, և գոնունակ, խաղաղ հարիւրաւոր օճախիներէն՝ կապուտակ մուխի սիւղին տանիքներէն վեր կը բարձրանախին ինկարոցը ամովի նման։

Այսպէս, այս Ա.քատեան պարզուկ գեղջուկները միատեղ սիրով կ'ապրէին, անոնք Աստուծոյ և մարգերու սիրով կ'ապրէին։ Վախէ ազատ էին, որ բոնակալին հետ միայն կը թագաւորէ, աղատ էին կրծող նախանձէն որ հասարակագութեան չարիքն է։ Ոչ անոնց գոները փականք ունէին, ոչ ալ անոնց պատուհանները ձողեր, իրենց բնակարանները տան տիրոջ սրտին պէս գիշերն իսկ ցորեկուան նման բաց էին։ Հոն հարաստը խղճուկ էր, և էն աղքատն

իսկ ճոխ կապրէր :

\* \*

Մինացի հովտին աւելի մօտ, և գիւղէն քիչ մը հեռան, իր շնդարձակ արտերուն մէջ կը բնակէր Պէտքնթէն Պէնէտիքթը, կը բան—Բրէի էն հարուստ երկրագործը և իր հետ կ'ապրէր իր մէկ հատիկ գաւակը, աղնիւ Խվանձելինը : Տնական գործերը կը վարէր և ամուղջ գիւղին պարձանքն էր : Պէնէտիքթը թէն եօթանասուն ձմեռ անցացած էր, բայց վիթխարի կերպարանքն երկաթեալ կազմութիւն մ"ունէր : Զիւնախայուղ ծածկուած կաղնիի մը նման արիստիրտ, սրտու և կորովի էր . իր գանգուրները սպիտակ ու իր այտերը մորմննիի տերնի նման թուխ էին :

Կ'արժէր տեսնել Խվանձելինը, այն գեղանի աղջիկը—որ տանլը եօթը ամառ միայն տեսած էր : Սև էին ներա աչքերը, ճամրուն քովիկը բուռածած սրափուշի հատիկներուն նման սւ . այո՛, սւ էին ներա աչքերը, բայց իր գանգուրներու թուխ շուքին տակէն որքան մեղյալ կը փայլվացին : Մեղմ էր ներա շանչը երինջի մը շունչին չափ մեղմ, որ մարզին վրայ կ'արածի :

Հունձքի չողուն, կէսօր առեն, երբ նէ փարչերով տունը շինուած գարեջուրը մանգաղւորին կը տանէր, ո՞հ ճշմարտիւ գեղեցիկ էր այդ սիրուն գեղջուկ աղջիկը : Բայց նէ աւելի գեղանի էր երբ կիրաշի առտուն, քանի որ աշտարակէն գտնգակը մաքուր զօղանջիւնով օշը կը ցնցէր, գարդարանը ձեռքը, աղօթագիրքն անութիւն տակ առած, զլուխը նորման զլսարկ մը և ականջը օղեր անցուցած—օղեր զորս իր նախամայրերը ֆրանսայէն բերած և սերունդէ սերունդ մօրմէն զաւակին իրը ժառանգ թողած էին—երկայն վտղոցնի վար կը երթար, երբ եկեղեցին մէջ տէրտէրը իր մշտիկով ջուրը կը սրակէր ժողովուրդին վրայ և օրհնութիւն կը բաշխէր անոնց :

Բայց խոստովանանքէն ետքը, երբ Սատուծոյ օրհնէնք առած տուն կը դառնար, երկնային պայծառութիւն մը կը ցողանար ներա երեսին վրայ և եթերային գեղեցկութիւն մը անոր գէմքը կը շրջանակէր : Երբ նէ անցած դացած էր կարծես զիւթիչ և հոգեցոյզ եւ բաժտութեան դադարն էր որ կ'սկսէր :



Գեղեցիկ է նէ երբ հանձքի շուռ և փարչը ձևով զէսի դոշտ կ'երիշար . . .

\* \* \*

Երկրագործին տունը, կաղնիի ծպեղներով ամրաշն տունը, ծովուն հրամայող լվուրի մը վրայ կը կանգնէր: Դրան քով մթարսուեր ժանտաթղենի մը կար և այծտերեւակ մը անոր չուրջը փաթթուած էր: Կամարամուտը քիչ մը խորթ քանդակուած էր որուն տակ նատարաններ կային և ընդարձակ մրգապարտէզին մէջէն չափ մը կ'երկարէր ու մարզին մէջ կը կորառէր: Ժանտաթղենիին տակ որմնայեցէն կախուած փեթակներ կային նման այն որմնայեցներուն որ ճամբորը արահնեկն հետի գաւառներու մէջ աղքատներու յատկացուած գանձանակի մը կամ տիրամօր պատկերին վրայ կը տեսնէ:

833 - 2011

Աւելի տնղին նոյն րլուրին վարօքը ջրհոր մը կար, որ մամուս պատ զոյլ մը ունէր, երկաթ կոմով և ձիերու կուր մը անոր մօտ: Տանը հիւսիսային կողմը հաւնացներ և մարագներ կային որոնք տանը փոթորիներէ կը պաշտպանէին: Այս ընդարձակ բակին մէջ կը կենային լայնանիւ սայլերը, հին արօններն ու ցաքանները: Հոս էին ոչխարներուն փարախները, հոս կը ճեմէր սիզապանն և խորխանդիւնները իր փետրագարդ կանանցին մէջ, հոս կը կանչէր աքաղաղը այն նոյն հնագարեան ձայնով՝ որով նա ապաշխարող Պետրոսը ցնցեց:

Մարտգները ծայրէ ծայր խոտով լեցուած մէկ մէկ զիւղեր էին: Ասոնց իւրաքանչիւրին վրայ յարդածածք մը կ'երկարէր, և քիւերու ծածկոյթին տակէն աննուզ մը անուշաբոյր լազուտի ամբարը կառաջնորդէր: Ասոնց քամիկը կը կանցնէր աղաւնոցը ուր հեղ ու սիրունազաւնիները միշտ սէր կը վուէին, քանի որ վերը աղմկալի անփթիւ հողմացոցներ փոփոխական գեփիւոներով հողմովոյթը կը չաղակրատէին ու կ'երգէին:

Ահա այսպէս, կրան - Բրէի երկրագործը իր արեւու ագարակին մէջ Աստուծոյ և աշխարհի հետ խաղաղ կ'ապրէր ու Խվանձէլին իր տունը կը կառափարէր: Շատ մը երիտասարդներ, քանի որ եկեղեցին մէջ նատած իրենց աղօթագիրքը կը բանային, բառ մը չէին կարգար այդ էջերէն այլ իրենց աշքերը կը յառէին Խվանձէլինի վրայ իրը թէ նէ իրենց խորին և սահմանակի պաշտամունքին Սըր-



ուհին ըլլար : Երջանիկ էր որ կրնար ներա ձեռքին կամ պարեցատին ծայրերուն դպչիլ :

Շատ մը սիրարկուներ մութէն օգտուած Պէնէտիքի տուն կուգային, զուռը կը զարնէին ու կը սպաէին որ ներա տոքերուն ձանը լսնի, երբ ո՞ւ զուռը բանալ կուգար, չեին դիտեր թէ ո՞րն աւելի ուժգին կը բարախէր՝ իրենց սիրուր թէ ուռնակը :

Երբ զիւղին՝ Պաշտպան Ստորբին բներկուլի խնճոյքին օրը կ'ըլլար, ոմանք պարի ատեն ներա ձեռքերը կը սեղմէին և ականջն ի վար սիրոյ քանի մը փաթկոտ խօսքեր կը խօսէին, որը երաժշտութեան մէկ բեկորը կը թուեր : Բայց Խվանճէին բոլոր այս սիրարկուներուն մէջէն Գարբիէլը միայն կը սիրէր, երկաժմագործ Պասկիին որպին Փարբիէլ Լատօնէսը միայն սիրալիք կերպով կ'ողջագորէր, ուրուն հայրը զիւղին մէջ էն ամել անձն էր և բոլոր զեղծուիները կը պատուէին զայն : Զի անցիշատակ ժամանակներէ ի վեր, բոլոր զարերու և բոլոր ողգերու մէջ մողովուրզը բարի աչքով դիտած է երկաժագործին արհեստը :

Պասկի՝ Պէնէտիքի բարեկամն էր : Իրենց որդիքը պղտիկոց իրը քոյր ու եզրայը մեծցած էին և հայր Ֆէլիխանը զիւղին տէրտէրն ու մանկալիարծը եկեղեցեկան մեղեղիներու և զիւղական երգերուն հետ նոյն դասագրքէն անոնց երկուքին Սյուուրենը սորվեցուց : Երբ Գարբիէլ և Խվանճէին իրենց երգերը կ'երգէին և դասերը կը լինցընէին շուտ մը զուրու կ'ելլէին և շիտակ երկաժմագործին խանութը կը վաղէին : Անոնք զրան առջեւ կը կանգնէին և զարմանքով կը տեսնէին Պասկիը որ ձիուն սմբակը իրը խաղալիկ մը կ'առնէր իր կոշիէ զրկին մէջ և հոն պայտը կը լուսնէր : Զարմանքով կը տեսնէին անոր մօտը սայլի զիիներուն անուեկամքը որոնք, փառի կարմիր հրատներուն մէջ, բոցեղին վիշտով նման կը գաղարէին :

Շատ անգամ, անձնան իրիկուները երբ զուրաը մութը կը թանձարնար և զարդնոցը ատեն ծակ ու ծուկէ լոյս կ'արձակէր, անոնք ներաը տաքաւկ փուռին քոլ կեցած՝ բազմախաստ փքոցը կը դիտէին և երբ անոր հետքը կը դաղըէր և կայծերը մոխիրներուն մէջ կը մարէին, անոնք զուարթութեամբ կը խնդային թէ «Անա

մարտապետները ժամ կ'երթան» :

Շատ անգամ, ձմեռը րլուրն ի վար սահնակներով արծուի խոյանքէն արագ կը թոչէին և մարգերուն վրադ կը չմշկէին զըռարթութեամբ : Շատ անգամ ծովեներուն մէջի թոչոնի չէն բոյներուն քոլ կ'երթային և եռանդուն նայուածքով այն հրաշալի քարը կը վնասուէին, այն մազական քարը, որը ծիծոնիկը իր ձագերուն աշքերը բանալու համար ծովեղերքէն կը թերէ : Եռանդուն նայուածքուն այդ քարի այդ քարերը կը վիտուէին, քանզի բազրաւոր էր նաև որ ծիծոնիկը այն բայց գտնէր :

Մյուպէս, քանի մը արագաթուիչ տարիներ անցան և անոնք այլ եռ մանաւկ չէին : Գարբիէլ կարիճ երիտասարդ մը եղած էր, անոր զէմքը արշալոյին երեսին նման աշխարհ իր լոյսով կ'ուրախացնէր և հասուն իրորուրզը զործի կը վերածէր :

Իվանձէլին օրիորդ մէջը կնոջ մը պատին բոլոր իգձերովն ու յուներովն առլցուն : Դիւզացիները վինք «Ստոր Եւլողի Սրեշուզը» կը կոչէին . զի այդ արեւողը, ինչպէս զիւղացին կը հաւատար, մրգապարտէզը ինձօրներով կը բեռնաւորէր : Խվանճէլին ալ իր հետ առաստութիւն և զուարթութիւն պիտի տանէր երկանը տունը և զայն սիրով, վարդայոտ զաւակներու սիրուն զէմքը որպի պիտի լիցնէր :

Բ

Ահա եկած էր այն եղանակը, երբ զիշերները կը ցրտին ու կ'երկարին և նահանջող արեւ Կարիճի համաստեղութեան մէջ կը մտնէ : Տարագնաց թոշուներն հիւսիսի սառնապատ և ամայի ծովախորշերէն ու կապարեայ օղին մէջէն, արեւադարձային կզզիներու աւագեզը կը չաէին : Վաղաց արգէն զիւցացիները կալը կուտը ներս առած էին և անտառին ծառերը Սեպտեմբերի անարկու փոթորկէներուն հետ կը գոտեմարտէին ինչպէս Յակով հրեշտակին հետ :

Բոլոր այս նշանները երկար և զժնդակէին :

Մեղուները պէտք ու կարօսութիւն գուշակող բնազդով մը այնչափ մեղը հաւաքած էին որ ալ փեթակներէն զուրս կը թափէին։ Հընդիկ որսորդները կը հաստատէին թէ ցարս ձմեռ մը պլտի ըլլայ զի աղուէներու մուշտակներու շատ թանձր էին։

Սյսպէս էր աշնան գալուստը։ քանի մը արեւու և տաքուի շաբաթներ յաջորդեցին Սեպտեմբերի փոթորկապի օրերուն։ Սյդիստանակ օրերէն ետքը, այն զեղեցիկ եղանակը եկաւ որ Աքատեան երկիրած գեղջուկները «Ամառ Արբայն Սմննայն» կը կոչէին։

Օղը անդժապի և մոգական լրցավ մը լեցուած էր և դաշտավայրը այնչափ գեղեցիկ կ'երենար որ կարծես թէ Սրարչին արուեստանոցէն նոր գուրա ելած ու իր մանկութեան բոլոր թարմութեամբը նոր ստեղծուած էր։ Աշխարհի վրայ խաղաղութիւն կը թագաւորէր և ովկէանի խոռվայոյզ միտոր վայրկեան մը ամոքած էր, րորոր ձայներն ու մրմուճները ներդաշնակութեամբ իրարուխառնուած էին։ Խաղցող մանուկներու վըլվըլուկը, բակին մէջ աքաղաղին խօսքը, հաւերտն կըուկրուաքը, քնարեր օդին մէջ թևերու բաղիսիւնը և աղունիներու վուերը, սիրոյ մեղմ մրմուճնին նման նոււաճած էին և արեւ սիրավառ մեծ աչքերով իր շորջի ոսկեղէն գորոյքներու մէջէն կը նայէր, քանի որ անտառին շիկրակը, բոսոր և կապցոյ հաղած շողշողուն ծառերը՝ ցողի պայծառ ցոլքերավ սօսիի նման կը փայլէին զոր Պարսիկներ լոգիկներով և գոհարներով կը զարդարեն։

\*

Հիմա հանգատեան, գորովի և հանդարտութեան տիրապետութիւնը կը սկսէր։ Ցորեկը՝ տոքութեան ու իր բեռան հետ կը հնուանար և մարմրող վերջարցը երկինքի վրայ երեկոյեան աստղը կը բերէր, ու նախիրը արօտէն տուն կը վարէր։ Նախիրը գետինը տոփելէն կուգար ու կոմերը իրենց զլուխները իրարու վզի վրայ հանգչեցուցած, քթերնին լայն լայն կը բանացին երեկոյեան թարմութիւնը չնելու համար։ Իվանձէինի գեղեցիկ երինջը՝ որ յառաջապահի բոժոժը կը կրէր, հաւարտ էր ձիւն—մերմակ մորթին ու այն ժամաւէնին համար որ իր վզէն կը կախուէր, տոտիկ

հանդարտութեամբ կը քալէր կարծես զիտակ մարդկային գորովին ու խանգաղասանքին։

Ետքը հօտապը ծավեգբէն—որ իրենց աչքի լոյս արօտն էր—տուն կը բերէր մայոլ հօտը։ Անոնց կը հետեւէր պահապան, համբերատար ու յաւակնոտ չունը որ իր բնազդին զիտակից հպարտութեամբ մը մէկ կողմէն միւսը կը քալէր, սիգօրէն իր մազոս պոչը կը շարժէր ու մզորող ոչխարները մասմբու կը բերէր։ ինք հօտին խնամակալն էր եղբ հովիւը կը քնանար, ինք անոնց պաշտպանն էր երբ զիշերը աստղային լոռութեան մէջէն՝ զալլերը անտառին մէջ ոռնային։

Աղէխարով բեռնաւորած սաղլերը՝ ճահիճներէն ուշ տուն կը դառնային, շատ ուշ, ծագող լուսնին հետ կուգային անոնք և իրենց բերած խստին բայրը օդը կը լիցնէր։ Նժոյնները զուարթութեամբ կը խինչէին, անոնց բաշերու ու կապտեղներուն վըայ ցող իջած էր, քանի որ ուսերուն վերէր շողշողուն գզներով ներկուած ու ծիրաննեցն ծոպերով զարդարուած փայտէ ծանր թամբերը, ծաղկներով բեռնաւորած վարդ—պառաւի նման պայծառ շարքով մը կը ծուէին ու կը շոկէին։

Նոյն միջոցին կովերը համբերատար և հանդարտիկ կը կենային երենց ստինքին պտուկները կովկմին ձեռքերուն յանձնած, քանի որ իրենց ստինքներէն համաշափ և կանոնաւոր կերպով՝ փրփրացող ներմակ աղբերակները հնչուն զաշխուցային մէջ կը վազէին։ Բակի մէջէն արջառներու բառաշխնն և խնդրացողներու քրքիչները կը լսուէին մարագերէն կրկնուած արձագանդներու հետ։

Քիչ ետքը հանդարտութիւնը կ'ըսկէր, մարագերու գոներու փեղկերը ճոնչիւնով մը ծանր ծանր կը փակուէին, նիգերն ու փայտէ սողնակները կը շաչէին և յիտոյ ամեն ինչ կը լոէր, հանդարտութիւն կը տիրէր ատենի մը համար։

\*

Երկրագործը՝ ներսը լայնքերան ու տաքուկ օճախին քով, իր բազկաթուին վրայ անգործ նատած՝ կը մտածէր և կը նայէր թէ ինչպէս բոցերն ու մուխի գանգուրներն՝ հրղենած քաղաքի մը

մէջի սփսերիմ թշնամիներու նման , իրարու ևս կը կոռէին : Իր ևսի ահագին չուքը ցնարական շարժումներով պատն ի վեր կը սլանար , անհարկի ծեքծեքումներ կ'ընէր ու մութին մէջ կ'աներկոյթանար : Իր բագկաթուուն ևսի կաղնեփայտին վրայ զծուած տակ դէմքերը փալփացող լոյսին մէջ կը խնդային և դարակին վըրացի անագագօծ պնտկները . տրեի շողերն անորագարձող վահանի նման , բայցերը կը ցողացնէին :

Ծերուկը երգի բեկորներ , կաղանդի գեղօններ և ծննդեան տաղեր կը մրթմրթար : Նա այն երգերէն կ'երգէր զորս երբեմն իր հայրերը Պուրկոնից պայծառ այցիներուն և Նորմանտիոյ մըրդապարտէցնարուն մէջ կ'երգէին : Հօրը քով նստած էր համեստ իվանձէլինը և մասուրա կը լեցնէր ոտայնին համար , որ իր եսեի ի մէկ անկիւնը հանդարտ կեցած էր : Ոտայնին ոտնասախատիները ալ չէին շարժիր , լուծ էր տփան ու յարտաշարժ մագողը ալ հանգչած էր . քանի որ կաժտուին միօրինուկ ֆուրլուուքը , տկարորի նման , ծերուկին երգին կը խառնուէր , և այսպէս բառերն ու հնչիւնը իրագու կը միանային : Երբ ծերուկին երգը կը զաղբէր , ժամացոցին ձայնը կը լսուէր որ համաշափ շարժումով զըզ , զըզ կը զարնէր , ինչպէս ևկեղեցին մէջ երբ տիրացուներուն մեղեղին պահ պահ զաղբի , դասին մէջն ոտնածայներ կամ խորանէն տէրտէրին խօսքերը կը լսուին :

Քանի որ հայր ու աղջիկ այսպէս նստած էին , զփրասուք մը լսուեցաւ , փայտէ մղակը ձայն տուու և զուոը իր ծխնիներուն վրայ շարձառ : Պէսէտիքի՞ գայթարգել ունեցող կօշխներու ձայնը լսեց , զիտցու որ ևկողը երկաթագործ Պասին էր : Իվանձէլին իր տրափաղ կոտհեց թէ հստը ով կար :

— «Բարի ևկաք գոչեց երկրագործը , երբ անոնք հայր որ որդի սեմին վրայ կայնեցան , «Բարի ևկար . Պասիլ , իմ սիրելի բարեկամ : Եկու՛ր , օճախին քալ լայնամուռին վրայ նստիր , քու սալորական անդդ է ան ու առանց քեզի միշտ պարապ է : Դարսակէն ծըլսու փայտ ու ծխառափը առ և ծխել սկոէ՛ , զիս զուն սիկասի մութին զանգարներուն ու փուոին զիմաց միայն Պասիլին կը նմանիս , ուրիշ

ատեն դուն քեզ ի չես նմանիր : Բարեկամական զուարթ դէմքդ ծուխի որբարին և հնոցի կայծերուն մէջ միայն կարմրաբակ ու կըւրիկ կը փայլի . ինչպէս հունձքի լուսինը ճահճի մշտչի մէջ :» Երկաթագործը՝ օճախին քով , իր ամեն օրուան տեղը նստաւ և ըստու .

— Պէտքօնթէն Պէսէտիքի՞ զուն միշտ ուրախ ես . զրթունքիդ վրայ միշտ գեզօն և կատակ տնիս , դէմքդ զուարթ է , քանի որ ուրիշներ չարեք կը գուշակեն և իրենց տաշկ աւեր միայն կը տեսնան : Դուն երջանիկ ես իրը թէ ամեն օր ձիու պայտ\* զըտած ես :

Երկաթագործը վայրկեան մը լսեց և իվանձէլինի բերած ծըխսիազն առաւ , սկսաւ ծխել ու լսել .

— Մյուօր զորս օր է որ կասփերոցի խորշին մէջ անգղիական նաւեր խարսիած ու իրենց թնկթանօթները գէպի մնզ ուղղած են : Թէ ինչ է իրենց նպատակը մարդ չի գլուեր , բայց ամենուն հրամայուած է որ վաղը ևկեղեցի գան , ուր նորին վեհափառութեան հրովարտակը եղր օրէնք պիտի հոչակուէր երկրին մէջ : Աւա՛զ , չարեքի կասկածները ժողովուրդին սիրալ զող կը հանեն :

— Թերես բարեկամական նպատակաւ այս կողմերը ևկած են , ըստ երկրագործը , թերես տարաժամ անձրեւի կամ ապաժամ տաքութեան պատճառաւ . անգղիական հունձք խորչակահար եղած է ու ասոնք ևկած են մեր կոխուն շտեմարաններէն իրենց զաւակներն ու արջառները կերուկրել :

— Ժողովուրդը այսպէս չի խորհիր , ըստ չերմագին կերպով երկաթագործը և կասկածու ու շփոթ նայուածքներով իր զուխը շարժեց . ծանր համաշանք մը հանեց ու շարունակից . «Մոցուած չէ ևւեիզպուրկը , Պասէտուրը մեր յիշողութենէն եկած չէ ու Փօրթ

\*Զիու պայտը Ամերիկացիին համար յաջողութեան և բաղդի խորհրդանշանն է : Ով որ պայտ մը գտնէ , բաղդ մը պիտի գտնէ , շատեր զայն իրենց և զործատեղիներուն վրայ կը կախեն իրը յուռաթք և յաջող բաղդի միջոց :

Ռոյէլի տիտոր յիշատակները զեռ թարմ են մեր մտքին վրայ : Գիւղացիներէն շատեր անսոսուը փախած են, անոր շրջակայքը կը զեղերին ու անձկոտ սրամով վաղուան երկրայելի բազդին կապասեն : Գիտես արգէն թէ մեր բոլոր զէնքերը առնուած են, հնձողին մանզաղէն ու գարբինին մուրճէն զատ բան մը մնացած չէ :

Զուարթ երկրագործը չչփոթեցաւ այլ խնդում երեսով պատմուխանեց, «Մենք, թէե անզէն, բայց աւելի ապահով ենք սա զաշտերուն և փարախներուն մէջ, աւելի ապահով ովկէանը պարսպող սա թումբերուն մէջ քան մեր հայրերը իրենց ամրոցներուն ու պատճեշներուն մէջ թշնամիին թնդանօթներէն պաշարուած : Բարեկամ՝ չարիքէ մի՛ վախեր. թող այս գիշեր տառապանքը այս օճախին վրայ շուք չժգէ, մեր սրտերը վաղուան շինծու վշտերով չհետան, զի այսօր նշանտուքի իրիկուն, և բերկութեան, զուարճութեան գիշեր մէ : Մեր տուները լաւ շինուած են. մեր մառաններն ու շանմարանները, այնչափ խոտով ու բարիքներով լցուած են որ մեղի համար տասներկու ամիս առաջ առաջ կը բառեն : Քիչ մը ետքը թէն լըպանը հոս պիտի գայ . իր թղթերովն ու կաղամարովը : Ե՞, ի՞նչ կ'ըսես, բարեկամ, այսօր մեր զաւակներուն երջանիկ օրնէ, մենք անսնց ուրախութեամբ չըերկրի՞նք» :

Իվանձէլին՝ քիչ մը անդին, պատուհանին քոյիկը կագնած էր, իր ձեռքը սիրարկուին ձերքին մէջ, շիկնելով կ'ունկնդրէր և իր հօրը խօսքերը կը լսէր . որոնք հաղիւ ծերուկին շրմունքներէն անհետացած էին երբ յարգելի նօտարը ներս մտաւ :



## Գ

Նօտարին հասակը տարիներու ծանրութեան տակ կորած էր, ովկէանի ալիքներուն մէջ գործող բազմաշխատ թիսկի մը նման կորած՝ բայց չէր կոտրած Իր մազի չէկ հիսոքերը լազուտի մետաքսեայ փնջակներուն նման ուսերուն վրայ կը թափէին : Ճակատը գունու

էր ու եղջերացին շրջագծով գերերկրացին խմասութեան երեւոյթով քթին վրաց չեղակի կը նատէին : Քասն զաւակ ունէր և հարիւրէ աւելի թոռնիկներ իր ծունկին վրայ կը նատէին իր ժամացոցին թըզըրտուքը լսելու : Պատերազմի ատեն չորս երկար տարիներ իրը Անդզիացիներու բարեկամ Ֆրանսական հին ամրոցի մը մ'ջ շատ չարչքիւած և հոս հոն գերի վտարուած էր : Հիմա աւելի խելանս ու խմասուն էր, թէե համբերատար, պարզամիտ ու մանկանաման . հիմա աւելի շրջահայեաց, աւելի զգուշաւոր էր առանց նենգութեան ու առանց կասկածանքի :

Բոլոր զիւզացիք զայն կը յարդէին, խակ տղաքը ամէնէն աւելի կը սիրէին զինքը . քանզի նա կը պատմէր անտառին մէջի Լուր-Կարօին\* և ան ոգիին վրայ որ գիշերանց կուգար ձերը ջրելու կը տանէր և կը պատմէր ներմակ Ալթիշն, մանկան մը ուրաւականին վրայ, որ առանց մկրտութեան մեռած էր և զատապարտուած էր մանուկներու մենակները զադուուկ այցելել ու զաննաք ահարեկել . և կրաքը անսնց թէ ինչպէս Կաղանդին իրիկունը եղները ախտուին մէջ իրարու հետ կը խօսէին, թէ ինչպէս ընկրցի կեղենին մէջ փակուած սարդը ջերմին զեղ կըլլար :

Անոնց շատ բան կ'ըսէր չըրա տերեւով երկնուկին\* ու ձիու պայտին զօրութեանը վրայ : Նա զիւզին աւանդազրքին բոլոր հէքեամթները կը պատմէր ու պղտիկները՝ լարուած հետաքրքրութեամբ մտիկ կընէին :

Իսկոյն երկաթագործը օճախին քոյին եղաւ, ծխափողին մոխիրը թոթիկեց և իր աջ ձեռքը նօտարին երկնցներով՝ լսաւ :

| «Հայր լըպան, զիւզին մէջ շրջած զրոցներուն վրայ բան մը լսած ես : Թերեւ գուն լուր մը կրնաս տալ մեզ սա նատերուն

\*Loop Garou—ուրուական մ'է որ զիշերը կուգայ ձիերը ախտուին կը հանէ և ջրել կը տանի :

\*Երեքնուուկը տառցտի մէկ տեսակն է որ երեք տերեւ ունի, բացառարար ու հաղուազիւտորէն չորս կ'ըլլան անոր տերեները ով որ չորս տերեւով երեքնուուկ մը զանէ բազդաւոր է :

և իրենց պաշտօնին վրայ : Խնդրեմ, եթէ գիտես, ըսէ թէ ասոնք ինչո՞ւ հոս եկած են» :

Նօտարը համեստ կերպով մը պատասխանեց .

—«Իրաւ, շատ խօսքեր լսած եմ, բայց ասոնք անհիմ զըրոյցներ կը թուին ինձի : Ես աւելի խմաստուն մը չեմ, ոչ ալ ուրիշներէ աւելի բան գիտեմ որ կարենամ կռահել թէ ասոնք ինչո՞ւ հոս են և թէ ինչ է իրենց պաշտօնը : Բայց սա ըսմ թէ ես անոնցմէ չեմ որ կը խորհին թէ այս Սնգդիացիները գէշ մտքով եկած են, որովհետեւ մենք խաղաղամէր ժողովուրդ ենք, անոնք ինչո՞ւ մեզի չարիք պիտի ընեմ :

Զայրացկոտ երկաթագործը բարկութեամբ գոչեց .

—«Յանուն Աստուծոյ, բարեկամ, պէտք է որ ամէն բանի մէջ ինչո՞ւն և ինչպէսը փնտռենք : Ամէն օր անիրաւութիւն ի գործ կը դրսի և և բռնութիւնը զօրաւորին իրաւունքն է» :

Նօտարը, առանց այլալելու, առանց իր խօսքին ջերմութիւնը կորսնցնելու, լսու :

—«Մարդը անիրաւ է, բայց Աստուծծ արդար է և վերջապէս արդարութիւնը պիտի յաղթանակէ : Աղէկ կը յիշեմ պատմութիւն մը որ երբ ֆրանսական Փորթ-Ռոյլի հին ամարանոցին մէջ գերի էի, զիս կը միսիթարէր : Սա մեր ծերուկին սիրած պատմութիւնն էր որ միշտ մը կրկնէր, երբ դրացիները եղած զրկանքի մը կամ անիրաւութեան մը համար գանգատէին :

«Սնգդ մը, հին քաղաքի մը մէջ, որու անունը այլիս չեմ լիշեր, հրապարակին մէջ բարձր պատուանդանի մը վրայ արդարութեան պիտինձէ արձան մը կը կանգնէր : Սցս արձանը իր ձախ ձեռքին մէջ նժար մը և աջ ձեռքին մէջ սուր մը ունէր : Նժարն ու սուրը սա վսմ խորհրդանշանն էին թէ արդարութիւնը երկրին օրէնքներուն, ժողովուրդին սրտին և ընտանիքներուն վրայ կ'իշխէ : Թռչունները նժարին թաթին մէջ իրենց բոյները կը չինէին և իրենց զիտուն վերեւ շողշողացող սուրէն չէին վախնար : Բայց ժամանակի ընքացքին մէջ երկրին օրէնքները ասպականնեցան, զօրութիւնը իրաւունքին տեղը զբաւեց, տկարները կը ճնշուէին ու բռնաւորը եր-

կաթէ գաւաղանով կիշխէր :

Օր մը, ազնուականի մը տունէն մարգարտաշար մանեակ մը կորսուեցաւ : Տնեցիները որը աղջկան մը վրայ կտակածեցան, որ իրեւ պատառհի տան մէջ կը ծառայէր, ու կառավարութեան յանձնեցին զայն : Զեւտիկան հարցավորձէ մը ետքը, խեղճուկ աղջիկը կառավինարանին վրայ մահուան զատապարտուեցաւ, նէ, Արդարութեան արձանին ոտքը, իր զատակնիքը համբերութրամբ կրեց և երբ ներա տնամնզ հոգին երկինքը իր հօրը՝ քով կը բարձրանար, իսկոյն փոթորիկ մը փրմաւ քաղաքին վրայ և որոտումի շանթերը պղնձէ արձանին զարկին ու բարկութեամբ նժարը անոր ձախ ձեռքին վար՝ սալայատակին վրայ գողցեցին : Նժարին թաթին մէջ անձեղի մը բոյնը գտնուեցաւ որուն տղմաշէն պատերուն մէջ տեղաւորուած էր մարգարտէ մանեակը» :

Ալ չխօսեցաւ նօտարը, երկաթագործն ալ լուց բայց չընամոզուեցաւ : Երբ պատմութիւնը վերջացաւ, Պասիլ ոտք եղաւ, խօսիլ ուղեց բայց իր զգացումները բացատրող վանկիրը կը պակսէին իրեն : Կը բաղձար խօսելու, խորհուրդները կ'եռային իր մէջ, բայց իր հերքը գուրս տալու համար լեզախն վրայ բառեր չկային : Ինչպէս ձմրան գործին պատուհանին տպակիներան վրայ ցնորական ձեռլ կը սառի այնպէս ալ երկաթագործին խորհուրդները իր գէմքին վրայ կը սառէին :

Իվանձելին սեղանին վրայի աշտարակը վառեց և զինիի փարց՝ տունը շինուած շտանակագոյն զարեջուրով մինչեւ բերանը լեցուց : Այս օղին կրան-Բրէի ամբողջ զիւզին մէջ միակ համբաւոր և բարկ գարեջուրն էր :

Նօտարը իր գրավանէն թղթերն ու կաղամարը հանեց և հանդիսաւոր ձեւերով երկու սիրահարներուն տարիքն ու թուականը նըշանակելէ ետք, հարսին իրը օժիտ, արջառներու և ովսարներու ամբողջ նախիր մը արձանագրեց :

Երբ ամէն բան պարտ ու պատշաճ կամոնաւորութեամբ ու յարմարութեամբ լմոցաւ օրէնքին մէծ կնիքը պայմանագրութեան մէկ անկիւնը իրը արե կնքուեցաւ : Երկրագործը ձերուկին վարձքը վճարելու համար իր կաշիէ քսակը հանեց և սեղանին վրայ

հնչիւն զրամով երեքսպատիկը վճարեց :

Նօտարը ոտքի ելաւ, օրնեց հարսն ու վեսան վեր վերցուց գինին գուտիթը և անոնց կենացն ու բարօրութեանը խմեց : Եւ յետոյ իր շրթունքն զրայի փրփուրը սրբլով մնարասնքով խոնարհեցաւ, և մնաս բարի ըսկով հեռացաւ :

Երբ միւսները օճախին քով լոիկ մնջիկ նատած՝ կը մտմտային, իվանձելին նարար բերաւ (ճատրակը) մէկ անկիւնէն ու զրաւ անոնց առջե որ խաղան : Մեր ծերուկները՝ առէն յաջող դարձուածքի և ձախող հնարքի վրայ կը ինպային, կը ինպային երբ մարզուկ մը պասկուէր կամ արքայական շարքին մէջ խրամ կը բացուէր :

Նոյն ատեն, քիչ մը անդին սիրահարները վերջարցսի մինչազի ատեն, պատուհանի մը որմնածերապին վրայ նատած՝ իրարու հետ կը փախային : Կը անսնէին լուսինը—սիրահարներու պատարագիչը—որ կապարագոյն ծովուն և մարզին արծաթէ մշուշին վրային ծագելով՝ կուգար : Կը զիսէին աստղերը որ վերի անհուն ծաղկէ պուրակին մէջ լոիկ մնջիկ կը ծաղկէին . կը տեսնէին հրեշտակներու անմոռուկմերը—որ այդ անհուն բուրսատանին մէջ մէկիկ մէկիկ կը բացուէին :

\* \*

Այս պէս, իրիկուան ժամերն անուշ անուշ անցան : Իսկոյն զանգակատունէն զիսդին կրակ—մարը ժամը ինն հնչեց : Անմիջապէս հիւրերը ոտքի ելան, մնկնեցան և տանը մէջ լուսթիւնը տիրեց : Դրան մամին վրայ ըստած հրաժեշտի անուշ խօսքերն ու զիշեր բարիներու ամենէն թրթուունը և ողջերթներու ամենէն սիրալիրը իվանձելինի սրտին վրայ երկար ատեն զեկուրեցան ու զայն ուրուխութեամբ լեցացին : Հայր որ որդի հնուացան . նէ զրան վրայ կեցած՝ նայուածքով անոնց կը հետեւէր, մինչեւ ու անոնց ատենաձայները լուսցին և իր ակնարկները խաւարին մէջ կորսուեցան : Կորսուեցան անոնք, բայց զեռ Գարբիէլի բառերը իր ականջին կը հրնչին և զանոնք որչափ կրնէր, կը բերկէր, կը հրձուէր :

Ետ զարձաւ, ծածկեց կրակի կայծերը որսնք օճախին մէջ կը փայլ էին ու երբ իր հօրը ոտնաձայնը լոտ եցաւ կաղնիէ սանդուղին

վրայէն, ինքն ալ կամացուկ ու անձնայն փայլերով անոր հետեւցաւ : Սանդուին ի վեր մատթին մէջ լուսաւոր միջոց մը կը չարժէր, որ ձրագի լոյսէն աւելի պակաս կը փայլէր քան աղջկան չողջողուն զէմքի ցողքերէն : Նէ սրահին մէջն լոիկ մը անցաւ ու իր սենեակի զոնէններս մտաւ : Աննեալը պարզուկ էր. վարագոյնները ձերմակ էին և լայնկեկ ու բարձր էր հանգերձանցը : Իվանձիլին իր ձեռքալը գործած բրդէ ու վաչէ կերպասները ծաղած ու լայն, ընդարձակ գարակներու վրայ չարած էր :

Այս կերպասները իր ամենէն թանկագին օժիան էին, զոր իր ամուսնութեամենը ատեն էրկանը նուէր պիտի տանէր : Այս օժիտը հօտէն ու նախուիրէն աւելի պատուական էր, որովհետեւ տանտիկնոց մը հանձարին ասպացոյցն էր : Նէ շուտ մը մարեց ձրագը, որովհետեւ լուսնի մնկանց և պայծառ ցողքերը պատուհանէն ներս կուգային ու սենեակը կը լուսաւորէին : Նէ մտազրազ իր մաշիճին վրայ ինչպատճեն կամ հնչպէս ովկէտանի խառլայոյզ մակընթայը տեղատուութեան առջե կ'ամուքի կը հանգարափ, նոյնայէն իր կուսական սիրտն ալ, ուռանցած սիրտը քանի մոզիչ զօրութեան տակ հանգարափի մկըսաւ :

Ո՛հ, նէ զեղեցիկ էր, շատ զեղեցիկ էր, հիանափի էր տեսնել անոր գեղանի կազմուածքն և հրապարին շարժուածքը, տեսնել անոք ձիւն - ձերմակ բապիկ ոտքերը սենեակին փայլուն տախտակամածին վրայ :

Նէ չէր մտածէր և չէր խորհիր թէ վարը, իրմէ քիչ մը հեռուն, մրգապարտէպին ծառերուն մէջ, իր սիրահարը կեցած՝ իր շուքին ու ճրազի ցողքերուն կը սպասէր : Սակայն իր միտքը անով կըզբազէր և տաեն տաեն տիսուր մտածում մը իր հոգին կը ցնցէր : Զէր զիտեր թէ կենդանի մազնիսի մը հոսանքը իր մտածումները կը մոլորցնէր : Ատեն ատեն իր սրտին մէջն զառն զգացում մը կը անցնէր ու կը մթագնէր իր խորհուրդները, ինչպէս լուսնի լոյսով վարառուած ստպեր իրենց շարժուն շուքով սենեակին մէջ կը ուլանային ու վայրկեան մը զայն կը մթնցնէին :

Նէ պատուհանին առջե ելաւ կայնեցաւ ու մկասւ զուբա նայիկ,

Բնութիւնն ալ իր սրտին չափի խորհրդաւոր էր . երկնքի մէջ լոյս մը կար ու լոյսով ներկուած ամսեր ալ . որոնք հեռուն ու մօտիկը ծառաստանին վրայ սև շուքեր կը ձգէին : Իր սիրտն ալ լոյս մ'ունէր , սիրոց լոյսը , որ դեռ իր առաջին պլազմոֆին մէջ էր . ցրուած խոկեր ալ կային հոն , այդ լոյսով թաթիւուած խոկեր որ իր սրտին խորշերուն վրայ սև շուքեր կը ձգէին :

Վեր նայեցաւ , և քանի որ զէպի երկինք կը յառէր տեսաւ յըստակօրէն որ կուսինը ամզերու մութ ծալքերուն մէջէն զուրս կ'եղլէր . անոր կերպարանքը վշտահար կնոջ մը զէմքին կը նմանէր . երկար սուզէ ետք լալէն ուռած աշքերով վշտահար կնոջ մը զէմքին կը նմանէր : Կուսինը զարս եղաւ տմոյն ու գունաստ ու աստղիկ մ'ալ անոր քայլափոխին կը հետեւ էր՝ ինչպէս հեռուն , անսապատին մէջ , Սրբահամին վրանէն հեռու , իամայելը վշտահար Հագարին կը հետևէր :

Դ

Հետեւալ առտուն , արել՝ կրան - Բրէի զիւզակին վրայ զուարթօրէն կը ծագէր : Մինայի հովիտը՝ մեղմ ու անուշ օղին մէջ , սիրուն կերպով կը շողշողար , Մինայի հովիտը ուր նաւերը իրենց շարժուն շուքերով խարիսխ ձգած էին : Գիւզը շատոնց արթնցած էր . մարդիկ կանուխ եղած էին ու աղմկալի աշխատութիւնը իր հարիւրաւոր ձեռքերով առտօսեան ոսկելին դրները կը բաղիւէր :

Սքատեան զուարթ գեղջուկները իրենց մեղք օրուան հանդերձներն հազած շրջակայ դաշտերէն , մերձակայ գիւղակներէն ու ագարակներէն կրան . Բրէ կուզային : Երիտասարդները , իրենց ուրախ կատակներով ու բերկրալի բարի լոյսերովը , պայծառ օղը աւելի կը պայծառացնէին . խումբ խումբ երիտասարդներ դաշտավայրին անթիւ մարգերուն մէջէն , ուր սայլերուն հետքերէն զատ շաւիլ չկար ,

կուզային , իրարու կը միանային և կամ պողոտայէն կ'անցնէին կ'երթային :

Կէս օրէն շատ առաջ , գիւղին մէջ աշխատութեան բողոր ծայները լուած էին . փողոցները բազմութեամբ լեցուն էին , հոս հոն զուարթ խումբեր կ'երեւային որոնք մրցազները նստած կը հրաւէին ու կը կատակէին : Այսպէս , կ'արծան կրան - Բրէի զիւզին մէջ մէծ խնճոյք մը կար : Ամեն տուն պանդոկ մը գարձած էր ուր մտնող կլողը յայտնի չէր ըլլոր : Տանտէրները կ'ողջագուրէին , կը մէծարէին իրենց հիւրերը և կը ստիպէին որ ուտեն , խմեն ու ետքը երթան : Վասնդի այս պարզուկ ժողովուրդը եղբարարար կ'ապրէր , ամէն րան հասարակաց կը նկատէր և ինչ որ մէկն ունէր , միւսինն ալ էր :

Բայց Պէնէտիքթի յարկին տակ հիւրասիրութիւնը աւելի ճոխ էր քանի հոն էր Խվանձէլինք՝ փառաւոր սեղան մը զրուած էր ու գեղանի Խվանձէլին զայն աւելի կը գեղեցկացնէր : Նէ իր հօրը հիւրերուն մէջ նատած՝ կը խօսէր ու կը խնդար , իր զէմքը ժպտուն ու փայտուն էր , և իր կարմրուակ շրթներէն ուրախութեան և ողջեկի զուարթ բառեր կը թափէին : Փինիին և զարեջուրին փարչերը իր քովն էին , ինք կը լեցնէր կարմիր գինին , և երբ փրփրալի գաւաթը օրհնելով հիւրերուն կուտար . անոնք գինիով այնքան չէին զուարթանար որքան իր օրհնէքովը :

\* \*

Բայց երկինքին տակ : մրգապարտէզին անուշանու օղին մէջ և ոսկեղին պտուղներէ մերկացած ծառերուն տակ զրուած էր նշանառուքի սեղանը : Խվանձէլինի նշանառուքին և խնճոյքին մեղանն էր ան : Հոն կամարամուտին շուքին մէջ քահանան և նօտարը տեղանառուած էին , հոն կը նստէին Պէնէտիքթն ու հաստարազուկ Պասիլը և անռնցմէ քիչ մը անդին մեղուի փեթակներուն և մայրիներուն գով նատած էր պրնգահար Միքայելը որ էն զուարթ սիրտն և էն պճնոտ ու գունագեղ բաձկուը կը կրէր :

Ինչպէս կրակարանին մէջի մեթե մօխիքը փշուելէ ետքը կը բակը կը ցոլայ , այնպէս ալ , երբ սրնգահարին ձիւն - ճերմակ մազերը

հովին առջև կը ծփացին, և երբ լոյսն ու ստուերը տերեւներուն մէջէն փոխօսակի անոնց վրայ խաղացին, անոր գուարթ դէմքը կը փայշէր : Ծերուկը բերկութեամբ մը իր սրինազին զողող ձայնավը Tous les Bourgeois de Chartres & Le Carillon de Dunkerque ը կ'երգէր և ուրախութեամբ մը իր փայտէ երսանկներովը բաղխում կընէր : Մըրգապարտէզին ծառերուն տակ ու մարդագետինը առաջնորդող չաւիդն ի վեր զուարթ պարը կ'սկսէր ու սրարողները զուարթութեամբ կը սլրտուարէին խեղայեղ . ճերերը, երփառաստրդներն ու պլատիկներն աղ անոնց հետ խառնուած, կը սրարէին անհուն հրճուանքով : Պարող աղջիկներուն էն գեղանին Պէնէտիքթի զուսորը իվանձելինն էր, երփառաստրդներուն էն աղնիւը երկաթագործ Պասիլին տղան Գարրիէն էր :

\* \*

Սյսպէս, զուարթութեամբ անցու առաւօտը : Յանկարծ զանգակը աշտարակին ննջուն ձայնով մը զօղանչեց ու մարգերուն վրայ թմրուկին ձայնը լուս եցաւ : Մարգիկ վաղուց արդէն եկեղեցին լեցուած էին, ու կիներն ալ զուարը եկեղեցին բակին մէջ՝ անհամեր կ'սպասէին : Կիները զերեզմաններուն քոլ կանգնած, անտառին մշտագալար կանաչներէն ու աշնան գեղնորակ տերեւներէն ծաղկէ պահիներ կը հիւսէին ու անոնց զիխաքարերուն վրայ կը կախէին :

Իսկոյն սատիկանները նաւերէն զուրս ելան, կիներու մէջէն իրուտութեամբ քսդեռով, նուիրական սրահը մտան : Գմրէթն ու ձեղունը անոնց պղնձէ թմրուկներուն բամբ ու խոսպատ արձագանքը կը կինեցին, կամարն ու սրահը վայրէկան մը միայն արձագանգեցին ու լուցին : Անմիջապէս եկեղեցին ահագին գուռը փակուեցաւ և ամբոխը լուկ մնջիկ զինուորներուն կոմքին կ'սպասէր :

Ան ատեն, հրամանատարը խորանին սանդղամատին վրայ կայնեցաւ, իր ձեռքը բռնած կնքուած հրամանագիրը ժողովուրդին ցուցուց և ըսաւ : «Դուք, ո՞վ Աքաստեան գեղնուկներ, դուք նորին վեհափառութեամբ հրամանավնէ որ հոս ժողվուած էք : Գիտէք սրպէն թէնա ինչ նորներ ըրած է և ինչ հայրական գութ ու կարեկութիւն ցուցուցած է ձեզի . բայց, է, խորէցէք մէյ մը թէ դուք

ինչպէս փոխարինած էք այդ սէրը և ինչ երախտիքով պատասխանած էք անոր : Զեր խղճին կը դիմեմ, թո՛ղ ձեր սրտերը վլ-կայեն :

Գիտեմ թէ այն պաշտօնը, որ ինծի յանձնուած է ձեզի հաղորդելու, իմ սրտիս ու բնութեան համար շատ ծանր ու վշտակի է, գիտեմ, այս գիտեմ թէ ձեզի համար շատ կոկծալի պիտի ըլլայ, բայց քանի որ իմ պարտքս է, ևս պէտք է որ խոնարհիմ ու հնագանդիմ անոր և ձեզ յայտնեմ մեր վեհապետին կամքը :

Ահա՞ այս է անոր բարձրագոյն հրամանը թէ ձեր բոլոր երկիրը, արտերն ու բնակարանները, արջառներն ու ոչխարները յարքունիս գրաւուած են և զուք այս գաւառէն ուրիշ երկիր երթալու էք : Տէրը տա՞յ որ հոն խաղաղ, երջանի՛ ու հաւատարիմ հպատակները ըլլաք : Ահա զուք բանասորկուած էք և այս վայրէկանէն զձեզ զերի կը ճանչնամ :

Ժողովորդը սարսափեցաւ, իր բոլոր յոյսերն ու երազները անձկութեան մէջ մարեցան : Ինչպէս սամրան ջինջ ու պածառ երկինքէ մը ետքը, երբ յանկարծ փոթորիկ մը կը փրթի, կայծակները կը շառակն և կարկուտի տարափը զաշտի հունձքը կը զարնէ, պատուհանները կը կոտրտէ, տանիքներուն ծածկերդը կը ցանցնէ, պարտէզներուն պտուղները գետին կը ափոէ և նախիրն ու հօտը բառաչելով տուն կը ճնին իրենց փարախը կոտրել, երկրագործը իր աշխատանքին փնտացումը տեսնելով ձեռքերը ծունկերուն կը զարնէ, այնպէս ալ բանափոսին բառերը Աքատեան պարզուկ գեղջուկներուն սրտին վրայ նոյն սոսկայի տապաւորութիւնը գործեցին, երբ այդ զատափնիտը լսեցին, յուսահատութեան ձիչ մը արձակեցին, շուարած մնացին ու չին գիտեր ինչ ընել : Անիսու զարմացումով վայրէկեան մը լուցին ու իրենց սրտի բարախումը լսեցին : Յետու կոկիթի և զայրոյթի ողորմելի ձիչ մը բարձրացաւ . բարձրացաւ, ուռնացաւ և մնծ աղմուկ մը եղաւ : Ամբողջ խուժանը մէկ զապանակէ շարժած՝ ոտք եղաւ և աւտղեզրին վրայ բալող կատաղի և փրփրաբաշ ալիքներու նման, զէպի դուռը վազեց խելայեղ բայց դուռը գոյ էր ու իզուք էր փախուստի ամէն յոյս : Ինչպէս կոհակ-

Ները իրենց վայրի բաղխումովը կը ջախջախին ու փրփութներով կը մեռնին, այսպէս ալ գեղջուկներուն ամրակուռ սրտերը այդ բախումէն յուսահատ արտասուելու սկսան :

Այն տունը որ աղօթք ու սարմա միայն արձազանգած էր, ան՝ մողեղին աղաղակներով և ողորմնի մորմոքումով մը լեցուեցաւ: Այն սրտերը՝ որ մեղեղիներու ալիքին վրացէն աղօթքի թեւերով վեր կը երթային, այն սրտերը հիմն կոտրած ու փած վար կը գլորէին:

Յանկարծ ձեռք մը ամբոխին զիմէն վեր վերցաւ, երկաթագործին ձեռքն էր որ աղմկալի խուժանին վրայ կը բարձրանար: Անոր գէմքը հրայրքով մողեղնած ու կասկարմիր կտրած էր. Ան զայրովթով մը գոչեց:

— «Կործանին Սնգղիացի բռնաւորները, գետինն անցնին անոնք, մենք երբեք հնազանդութեան հաւատերումը ըրած չենք. մահ այս օտար զինուորներուն որ եկած են մեր տուները, հունձքը և արջառները յափշտակել:»

Դեռ պիտի խօսէր, բայց զինուոր մը ապտակ մը գարկաւ բերնին և զինքը սպահատակին վրայ զլորեց:

\* \*

Մէկին, ահարկու կոխւ մը փրթաւ: Բայց աղմկալի կոռուին ատեն, դասին գուռը բացուեցաւ ու Հայր Ֆէլիխան լուրջ կերպարանքով մը խորանին սանդղամատին վրայ կայնեցաւ. Ձեռքը վերցուց, շարժում մ'ըրտ, խոռվայոյդ ամբոխը լուցուց և իր սիրելի ժողովուրդին խօսիլ ուզեց: Իր ճայնը խոր ու վսեմ էր, չափուած ու տիսուր էին իր շեշտերը, ինչպէս զարթուցիչ ժամացոյցը աղմրկալի որոտքէն ետքը, յատակ ու որոշ կը զարնէ, այնպէս ալ որոշ և յատակ էին տէրուերին բառերը. անոնք քիչ մը դողդոջ ու քիչ մ'ալ յուսահատ էին:

— «Ե՞նչ կ'ընէք զառակներս, աս ի՞նչ խենդութիւն է որ կ'ընէք: 40 տարի ձեր մէջ աշխատեցայ, քառասուն տարի մազերա ձեր մէջ ձերմկցուցի, ոչ թէ խօսքով այլ գործքով ձեզի սորվեցուցի Աւետարանին «Զիրար Սիրեցէք» մեծ վարդապետութեանը: Աս է իմ աշխատանքիս, տքնութեանա, ծոմիս ու աղօթքիս արդիւնքը: Այս-

չափ չո՞ւտ մոռցաք ներողութեան ու սիրոյ բարձր դասերը:

Գիտէք, այս տանը խաղաղութեան իշխանին տունն է և զուք վայրագ գործերով, ատելութեամբ լեցուն սրտերով զայն պիտի պըզծէք: Ահա տեսէք, հոն է խաչեալ Փրկիչը, խաչին վրայէն ձեզի կը նայի: Ահա տեսէք, այդ նայուածքները համակ սրբութիւն, հեգութիւն և գորով են: Տեսէք, ի՞նչպէս իր աչքերը վեր կը վերցընէ, մտիկ ըրէք, ի՞նչպէս իր նուազկատ շրմունքները տակաւին «Ով Հայր, ներէ ասոնց» կը կրկնեն: Մենք ալ նոյն աղօթքը կրկնենք, երբ ամբարիչալը մեր վրայ կը յարձակի. նոյն աղօթքը հիմա կրկնենք և ըսենք «Ով Հայր, ներէ ասոնց»:

Կարձ բայց ազդու էին իր կշտամբանքի խօսքերը: Այս ծանր յանդիմանութիւնը ժաղալու րդին սրտին վրայ խոր տապտորուեցաւ և անմիջապէս խոռվայոց կոխւին՝ ապաշխարանքի հեծեանքը յաջորդեց: Անգամ մ'ալ այդ ջախջախուած սրտերը վեր բարձրացան և կրկնեցին. — Ով Հայր, ներէ ասոնց:

\* \*

Իրիկուան սպաշտամունքը սկսաւ: Մոմերը խորանին մէջ կը վառէին, տիսուր ու դողդոջ էր տէրտէրին ձայնը: Նա օրներգ ու սաղմաս կը կարգար, կ'աղօթէք, իսկ ժողովուրդը ոչ միայն շըրթունքով, այլ սրտով ալ անոր կը հետեւէր: Անոնք միարեւան «Ողջոյն քեզ Մարիսամ» ը երգեցին ու ծունք զրած երկրպագեցին: Իւնեց հոգին պաշտամունքի պակուցումով ու յափշտակութեամբը հմացուած աղօթքի ժերմեռանդութեամբ վեր բարձրացան ինչպէս Եղիա հրեղէն կառքերով երկինքը կլաւ:

\* \*

Սակայն զոյժը գիւղին մէջ լսուած էր, կիներն ու տղաքը տունէ տուն կը թափառէին, կուլային ու կ'ողբային: Իվանձէլին երկար ատեն իր հօրը զրան վրայ կեցած՝ աջ ձեռքով աչքերն արեւուն շեշտակի ճառագալթներէն հավանաւորած կ'սպասէր: Ձեռքը ճակտին վրայ զրած՝ անձկոս կը նայէր, երբ վերջալոյսի արեւը զիւղին վաղոցները կը լուսաւորէր, ծածքերդերը կ'օսկեզօծէր, և պատու-

հանները կը բոցավառէր :

Ներսը խնճոյքի սեղանին վրայ սպիտակ ծածկոցը երկար ատենէ իվեր էր որ փոռած էր անոր վրայ կը կենային ցորենի ծաղինեռով բուրումնաւէտ անուշանոտ մնջրը, հոն էր թարմ պանիրն ու զինիին կթղան և հոն սեղանին դուխը՝ կը կենար երկրագործին բազկաթոռը : Նէ հոս այս վիճակին մէջ իր հօրը զրան առջեւ կեցած՝ կը սպասէր ու անդին արկը երկար չուքեր կը ձգէր ընդարձակ ու կանաչաղարդ մարզին վրայ : Ո՛հ, այդ չուքերէն աւելի երկար ու աւելի մթին ստուերներ տարածուած էին իր սրտին վրայ : Մարզագետինը իր անուշանոտ բոյրը երկինքն ի վեր կը զրկէր : Նէ ալ իր սրտին խորերէն բարեսիրութեան, հեղութեան, սիրոյ, յոյսի համբերութեան ու ներողութեան խոնկը, ադօթք բարձրացուց :

Երբ եկմեցին տիսուր գմբէթէն մեղեգիներ կը բարձրանային ու խորանին մէջ մոմերը կը սպասէին, երբ բոյն դարձող թռչնիկը գովարանութեան մրմունջը կ'արձակէր, ինք ալ այդ նուիրական ժամոն կապոյտ տաճարին մէջ անգիտակցօրէն իր սիրաը բոլոր յոյսերովը մէկտեղ իբր ողջակէզ կր պատարագէր :

Սյդ խորհրդաւոր վայրկեանին ետքը, մոռցաւ իր վիշտն ու անձը, սկսաւ գիւղին մէջ թափառի և վշտահար կիները իր նայուածքներովն ու սիրալիր խօսքերովը մխիթարեր : Զանանք կը մխիթարէր որոնք իրենց տնական հողերէն, իրենց զաւակներու յոդնութենէն ստիպուած մթնշաղ դաշտերէն յանեցող քայլերով տուն կը դառնային : Անոնք տուն կուգային իրենց վիրաւոր սրտին կակիծները ողբալու, տուն կուգային յարգառիքին տակ իրենց վշտերը լալու :

Իվանձէլին հոս կը վաղէր ու հոն, հոս միմիթարական խօսք մը կ'ըսէր, հոն սիրալիր համակրութիւն մը կը ցուցընէր ու երբ իր բառերը վշտահար սրտի մը առջեւ կը փշրէին, երբ իր համակրելի խօսքերը անյաջող մնային, իր տիսուր և կարեկից նայուածքները, իր արցունքները օգնութեան կը հասնէին : Երբ նէ հոս հոն կը թափառէր, կարմիր արկը Սինայէն իջնող մարզարէին նման : Իր դէմքը ոսկեղէն գորշչով ծածկած՝ մարը կը մտնէր և Անձէլիւոը գիւղին մէջ սեղմիկ կը հնչէր :

\* \*

Նոյն միջոցին իրիկուան մթասառերին մէջ, իվանձէլին եկեղեցւոյ բակին մէջ կը գեգերէր : Ներսը կատարեալ լոռութիւն կար : Իշուր դռներուն և պատուհաններուն առջեւ կեցաւ ունկնդրեց, իզուր. ձայնի մը, փափառքի մը և հրեշտակի մը սպասեց, ոչ ձայն կար և ոչ ալ փափառք մը լսուեցաւ : Սլ չկրցաւ համբերեկ, ըզգացումները գինքըյալթահարեցին, նէ թրթռուն ձայնով մը «Գարբիէլ» պոռաց . պոռաց բայց պատասխան մը լսուեցաւ . մեռեներու տապաններէն ձայն մը լսուեցաւ, ոչ ալ հնդանիներու աւելի մասը գերեզմանէն ձայն մը եկաւ : Այդ նուիրական կենդանի շիրմը աւելի մթասառեր և աւելի լուռ էր : Իր Զայնին ալիքները երկրացան, լայնցան բայց արձագանդ մը իսկ չդարձուցէն : Վեր նայեցաւ, լուռ երկինքին նայեցաւ և աստղերը լուսաւորեցին իր արցունքոտ նայուածքները : Նէ յուսահատ սրտով կամացուկ մը իր հօրը ամայի տունը զարձաւ :

Օձախին կրազը մարելուվրայ էր, ձեռք մը զպած չէր սեղանին, բողոք սինեակները գատարկ ու տիսուր էին և կարծես վախի ցնորքներով լեցուած էին անոնք : Իր քայլափսիը սինեակին տախտակամածին վրայ, իր տոնաձայնը սանդուղին վրայ տիսուր կ'արձագանքէին ու ինք կը ստակար :

Խոր գիշերուան մէջ անմիմիթար, անձրեի տարափներէն արթընցաւ որոնք բարձրածայն կիյային պատուհանին մօտ, ժանտաթթուգենին թռումած տերեւներուն վրայ : Կայծակը սրարչու կը փայլատակէր, արձագանքող որտուամին գոտումը իրեն կ'ըսէր թէ Աստուած երկինքն է ու իր ստեղծած աշխարհը կը կառավարէ :

Իսկոյն յիշեց նօտարին պատմած պատութիւնը, յիշեց որբ աղջիկը, յիշեց երկնի արգարութեան վրայ լսած խօսքերը ու իր խոռված սիրտը սփոփեցաւ, հանդարակեցաւ խռովայոյզ ուղեղը, ու նէ խաղաղիկ մինչեւ առտու քնացաւ :

Այդ օրէն ի վեր, արեւ չորս անգամ ծագած ու մարած էր ու ահա հինգերորդ օրը առառան կանուխ աքազազը բակին մէջ քընացող տիկիներուն կը խօսէր։ Սքատեան գեղջկահիներ մերձակայ գիւղերէն ու ագարակներէն կ'ելլէին ու գեղնորակ արտերուն վըրացէն սպափ թափորով մը ծովեղը կուգային իրենց հետ տնական գոյքերով լիցուած անագին սպլեր վարելով։

Անոնք անտառին մէջ ու ճամբուն մանուածոյ ողորտքը մտնելէ առաջ, կը կինային և ևո գառնալով կը նայէին որ անգամ մ'ալ տեսնեն այն սիրելի բնակարանները որոնք ա՛լ յաւխտեան իրենցը պիտի չըլլացին։ Իրենց քովս իվեր պղսիկ տղաքը կը վագէին ու եղները յառաջ կը վարէին. այս սիրուն մանակները իրենց փոքրիկ ձեռքերուն մէջ քանի մը խաղալիկ տանել չէին մոռցած։

\*\*\*

Այսպէս, այս կիները կասփէրոյի խորշը կ'աճապարէին ուր գեղջուկներուն կահ կարասիքը ծովեղը վրայ խառնափնմոր կերպով դիզուած կը մնային։

Ամբողջ օրը, մակոյկները՝ աւագեղը վրայի գոյքերը նաւ կը փոխաղրէին ու ամբողջ օրը, սպլերը գիւղէն ծովեղը կուգային։

Կէս օրէն ետքը շատ ո՛ւշ, ա՛լ երր արեւ մարելու մօտ էր, և կեղցին բակէն թմբուկի ձայնը լսուեցաւ. խսկոյն կիներն ուտըզաքը հոն վաղեցին։ Մէկին, ևկեղեցին գուռը բացուեցաւ, գուրան ուատիկաններն ու երկար ատեն բանտուած՝ այլ համբերատար Աքատեան գեղջուկներն անոնց հետեւեցան։ Նոյնիսկ ինչպէս պանդուխտները, որոնք իրենց հայրենիքն ու պատենական տունին հեռի կը ճամբորգեն, կ'երգեն ու երգելով կը մոռնան իրենց յոգնութիւնն ու կսկիծը, այսպէս ալ Աքատեան գեղջուկները երգեր իրենց շրթունքին վրայ, ևկեղեցին դէպի իրենց կիներու և աղջիկներու

քով կ'երթային։

Պատանիները առջեւն կ'երթային, ծերեր անոնց ետեւն կուգային, իսկ երիտասարդներ միաձայն և դողդոջ շրթունքով կաթոլիկ միախոնարութիւններու մեղեղի մը կ'երգէին։

«Ով Փրկչին նուիրական սիրուը, ով անսպառելի աղբիւր, այսօր մեր սրտերը զօրութեամբ, հումբերութեամբ ու համբերութեամբ զօրացուր»։

Խսկոյն ծերունիները՝ որ կը քալէին և ճամբուն քով կայնող կիները՝ իրենց ձայններով՝ անոնց միացան այդ նուիրական Սաղմոսը երգելու։ Եւ վերը, ողին մէջ խաղցող թոշուններն իրենց երգը այս հոգենուագին խառնեցին, և երգերու այս միացումը խորանին ընդունելի խունկի մը պէս կապոյտն ի վեր բարձրացաւ։

\*\*\*

Իվանձէլին կէս ճամբան կեցած էր, վիշտը զինք յաղթահարած չէր, տառապանքի ժամուն մէջ զօրաւոր էր։ Հօն, հանդարտ ու տիսուր կանդնած՝ սպասեց, մինչև որ թափորը իրեն մօտեցաւ։ Նէ իր աչքերը անոնց վրայ պտրտուց ու վնտուածը գտաւ։ Նէ երր Գարբիէլին յուզումէն տժգունած դէմքը տեսաւ, իր աչքերը արտասուրով լիցուեցան ու փութկոտ քայլերով զայն զիմաւորելու վաղեց։ Անոր ձեռքը բռնեց ու իր զուխը անոր ուսին վրայ զրաւ ու լսաւ, «Ուրախ եղի՛ր, Գարբիէլ, եթէ իրաւ մենք զիրար կը սիրենք, կեանքի մէջ ինչ դժուարութիւն ալ որ պատահի, մեզ պիտի չի կրնայ վնասել»։

Այս խօսքերն ըսաւ ու ժպտեցաւ, բայց մէկին կայնեցաւ, տեսնելով որ իր հայրը կամաց կամաց կուգար։

Աւանդ, որչուի փոխուած էր ծերուկին դէմքը, անոր երեւին փայլը մարած ու աչքերուն հուրը անհետացած էր։ Անոր ոտքերը ծանր կը շարժէին, կը կըէին իր կուրծքին մէջի ծանր սրտի ընռած տակ։ Նէ երր իր հօրը այս վիճակը տեսաւ, քովը վագեց, ժպիտով ու հառաջանքով անոր վիզին վարեցաւ, սիրալիր խօսքեր ըսաւ, բայց ի գուր էին ատոնք ամէնը։ Ա՛լ միխթարանքի խօսքերն անոր չին աղղեր, ա՛լ հառաջանքներն ու տիսուր նայուած քներու

Հեն կրնար այդ քարացած սիրտը ամոքել :

\* \*

Երբ ծովեզրը հասան, անկարգութիւն մը, աղմուկ մը ու նաւ-  
արկելու տարօրինակ գրգռամ մը տիրեց : Ամէն բան չփոթութեան  
մէջ ինկաւ, բեռնաւորած նաւակները արագ արագ կը բանէին, և  
փութաջան կը թիւալարէին, աս խառնակութեան մէջ կիներն իրենց  
էրիկներէն զառուեցան և մայրերը շատ ուշ տեսան թէ իրենց  
զաւակները ծովեզրին վրայ մնացած են . անոնք մովեզին ու սըր-  
տառուչ կերպով ձեռքերնին անոնց երկնցուցին. բայց ա՛լ ուշ էր:  
Պատիլն ու Գարրիէլը իրարմէ սաժնուած տարրեր նաւերու մէջ էին.  
իսկ իւլանմէլին յուսահատ ու գունատ՝ ծովեզրին վրայ իր հօրը քով  
կանգնած էր :

Դեռ գործը կէսը եղած չէր, երբ արեւը մարը մտաւ, վերջալոյսը  
աղօտացաւ, մութը տիրեց և բարձրացած ովկէանը աճապարան-  
քով ծովեզրէն քաշուեցաւ գնաց : Աւազեզրը մակնթացի աղիքնե-  
րէն վտարուած լուռերով և սպլուկ ծովասէզերով ծածկուեցաւ :

Ծովեզրէն քիչ մը անդին Աքստեան անսուն գեղջուկները գրն-  
չուներու կամ ճակաստամարտէ վերջ պաշարող բանակի նման սազե-  
րուն և զոյքերու դէզերուն մէջ զիշերեցին : Փախչին անկարլի էր  
քանզի իրենց առջևը մութ ու անհուն ծովը ու իրենց քովի պահա-  
պան զինուորները փախուստի ամէն միջոց արգիլած ու ամէն յոյս  
կտրած էին :

Սլէկոծող ովկէանը մինչեւ իր վերջին խոռոչները նահանջեց, ա-  
ւագեզրին խիմերն ու քարերը զտորելով ետեւն ի վար տարաւ և  
նաւաստիներու իրած նաւակները եզերքին վրայ թողուց :

Քանի որ զիշերը կը յառաջանար, նախիրն ու հօտը արօտնե-  
րէն տուն կը դառնային : Խոնաւ ու հանդարտ օդը անոնց ստինք-  
ներուն կաթնաբոյր հստովլը լիցուած էր : Անոնք ազարտիներու հան-  
րածանօթ արգելափակին առջեւ կիցած, կը բառաչէին . կը մայէին  
և երկար երկար կ'սպասէին կովկիթներու ձայնին . իզուր կ'սպասէին  
այն խնամող ձեռքերուն որ իրենց կաթով լիցուն ստինքները կիթէին :  
Լոռթիւն կը տիրէր փողոցներուն մէջ, Անձէլիւսը եկեղեցիին աշ-

ԱՆԻՐԻ ՆԵՐՄԵՍ ՇՆՈՐՀԱԿԻ  
ԳՐԱԴԱՐԱՆ  
ST. NERSES SHNORHALI  
LIBRARY  
ARMENIAN PRELACY

տարակէն չէր հնչեր , բխերիկներէն մուխ չէր բարձրանար ու ոչ ալ պատուհաններէն ճրագներու լոյսը կը ցողանար :

\* \*

Բայց նոյն միջոցին , անտուն գեղջուկները , փոթորկին՝ ալիքներուն վրայէն բերած ու աւազեղբին վրայ ցանցնած փայտերը ժողվով՝ մէկ մէկ կրակ վառեցին : Այդ կրակին բոլորտիքը մթացստուեր ու տիստը կերպարանքներ կային , կիններու և մարդոց ձայնին հետ մանուկներու ճիշն ալ կը լսուէր :


Մալթայի ծովեղբին վրայ թափառող նաւարեկ Պօղոսին նման , գիւղին հաւատարիմ քահանան , մէկ խարոյկէն միւսին քով կ'երթար , ինչպէս երբեմն իր թեմին մէջ ծուխէ ծուխ . կ'երթար ու վըտացեազները կը մխիթարէր , կ'օրհնէր ու կը զոււրթացնէր :

Մինչ այսպէս կը պտըտէր , հասաւ հոն ուր իվանձէլին իր հօրը քով նասած էր : Տէրտէրը՝ պլպլացող կրակին լոյսով՝ ծերուկին թորշոմած ու տժգոյն դէմքը տեսաւ ուր խորհուրդ չկար ու յուզում մը գայն չէր ոգեւորէր : Նա կը նայէր ու չէր տեսներ , սիրար կը տրոփէր , բայց հոն կնանք չիկար , ծերունին՝ սլաքները կոտրած ժամացոյցի մը կը նմանէր :

Ի զու՛ր իվանձէլին իր սիրալիր բառերով ու գորովալի խօսքերով զայն գուարթացնել կը չանար : Ի զու՛ր անոր կերակուր կուտար , ծերունին շրթունքները գոցուած էին : Ոչ կը շարժէր , ոչ կը խօսէր , ոչ կը լսէր , այլ զատարկ աչքերով պիշ պիշ կրակին կը նայէր :

— «Պէնէտիքթ» , բաւարահանան իր սիրալիր եղանակովը : Ուզեց աւելի խօսիլ , բայց իր սիրար շատ լցուած էր : Բառերը իր եզրուին վրայ կը կարկամէին , ինչպէս սակալի ախուր տեսարանի մը առջև մանկան մը ոտքերը զրան սևմն վրայ կը կասին . ինչպէս հիւսիսալին ցուրտ քամիին առջև քիւերէն կաթկթող չարը կը սառի . այնպէս ալ վշտի այս ահաւոր տեսարանին առջև ծերունի քահանացին շեշտերը սառեցան :

Վշտի այս ողորմելի տեսարանէն յուզուած լոիկ իր ձեռքը իւվանձէլինի զիսուն վրայ զրաւ ու արտասուալի աչքերը վեր վեր-



Իր ձեռքը իւվանձէլինի զլիսուն վրայ դրաւ ու արտասուալի աչքերը վեր վերցուց :

ցընելով լուռ աստղերուն նայեցաւ որոնք իրենց յաւիտենական շահ-էիզին մէջ կր չարժէին, մահկանացիներուն զրկանքներէն ու տա-ռապանքներէն անփուռք : Ասովերուն նայեցաւ որոնք երեկուան ու առջի օրուան պէս ուրախ էին, լոյս կը սփոքին՝ առանց համակրանքի այն խղճուկ մարդերուն որոնք վարը վշտերու և զրկանքի տակ ճնշուած էին :

Քահանան այդ խորհրդաւոր նայուածքներով լոիկ աղօթելէ ետք, վար առաւ աչքերը, Եվանձէլինի քալ նասաւ ու երկուքը լացին լուռ ու մունջ :

Յանկարծ, հարաւէն լոյս մը փրթաւ, աշնան արենագոյն լուսնին նման որ երկինքի բիւրեղէ պատն ի վեր կ'ելլէ ու հորիզոնին վլր-րայէն իր տիտաննեան հարիւրաւոր բազուկները լեռներուն ու մար-գերուն վրայ կը տարածէ և շուքերը իրարու վրայ կը բարդէ . որ միկանի հանաւոր կուրծքը արշալուով կը շղարշէ և անոր փրր-փըրալի կոհակները արծաթի լոյսով կր չաղէ :

Սրենագոյն լոյս մը փրթաւ ու մկասաւ զիւղին տանիքներուն վլր-րայ աւելի ու աւելի բոցավառիլ ու երկինքին, ծալուն ու խարս-խած նաւերուն վրայ փայլի : Կրան - Բրէի զիւղին յարդառիքներ-էն մուխի հակայ սիւներ կը բարձրանային որևնց սկ ծալքերուն և գանգուրներուն մէջէն բոցի ճայթքումները խարոյիկի կասկարա-յին վրայ զողգողացող նահանատակի մը ձեռքերուն նման զուրս կը միրճէին ու վար կիյնային :

Քանի որ հովը խանձող փայտերն ու տանիքներու ծածքերը կը վերցնէր, զանոնք կը պատուաքէր ու երկինքէն կրակ կը մաղէր . իս-կոյն հարիւրաւոր տանիքներուն վրայէն բոցավառն ծուխ մը սկր-աւ բարձրանալ : Ծովներին վրայ զիշերող մարդերը և նաւին մէջ բանտուած գեղջուկները ասրսափոլ տեսան այս բանը, քիչ մը տ-տեն անփոս ու քարացած կեցան ու մէկէն կակծալի անձկութեամբ պոտացին՝

«Կրան - Բրէի չքնաղ զիւղին մէջ ա՛լ պիտի չտեսնենք մեր տուները» :

Աքաղաղները բակին մէջէն բարձրածայն կանչեցին, կարծեցին

թէ արշալոյսը ծագած է, իրիկուան զեփիւոյին հետ արջառներան բառաչիւնն ու ոչխարիներուն մայունը սկսաւ գալ շուներու հաջիւ-նէն ընդմիջուած : Յանկարծ ծովեզերքէն սարսափի աղաղակ մը բարձրացաւ, ձիերը իրենց ոտնակապերը և զոմէչներն իրենց փող-կապերը կտրած՝ վայրաշունչ ու մողեղնած կերպով մը փարախներէն ու գոմիներէն դուրս, ոչպի մարգափետին կը վագէին : Սոսկումի աղա-ղակ մը բարձրացաւ որու նմանը, Նեպրասքան չըջագծող անտառ-ներուն ու մարգերուն մէջ թափառող վաչկատունը միայն գիտէ, որ իր անուշ քունէն սարսափահար՝ ոտքի կ'եղէ երբ վազրի ձիերն ու բառաչող ցալերու խումբերը մըրլի նման զետը ջուր խմել կը վա-գեն :



Քահանան ու աղջիկը այս ահաւոր տեսարանէն յաղթահարուած, անփօսուկ ստոկալի տեսլին կը յառէին : Կը տեսնէին բոցերու նախ-ձիրը, կը տեսնէին արհաւիրքը որ կը կարմրէր ու կը տարածուէր ու իրենց զիւղը հրոյ ճարակ կը զարձնէր Անոնք դարձան իրենց լուռ ընկերոջ խօսկու համար : Ծերունին իր նատարանէն վար զիրած և ծովեղբին վրայ տարածուած էր . անշարժ էր այն կերպարանքը որմէ հազին բաժնուած էր յաւիտենապէս :

Քահանան կամացուկ մը ծերունին անշունչ զլուխը վերցուց, և օրինորն անոր քոփ ծնրազրեց ու իր ստոկումին մէջ բարձրածայնող-րաց : Նէ զլուխը իր հօրը կուրծքին վրայ զրաւ ու մարնցաւ : Գիշերուան մէջ երկար ժամեր մուացումի անուրջներու մէջ ընկըլ-մած, երկար ժամեր իր կակծալի սիրտը հօրը անշարժ կուրծքին վր-րայ զրաւ քնացաւ : Երբ վշտի նուազումին արթնցաւ, իր չուրծը բողոքած մնձ բազմութիւն մը տեսաւ . տեսաւ բարեկամներու ար-խուռ գէմքեր որոնք ողորմելի նայուածքներ կը ձգէին իր վրայ : Ա-նոնց աչքերը տժգոյն արցուքոս ու գորովէն տիսուր տբառայացտիք-ովը գունաւորուած էին :

Աչքը բացաւ զեռ զիւղը կը վառէր . հրդեհած տուները զաշտա-վայրը կը բացավառէին ու կարմրած երկինքը ամբոխին զէմքերը կը լուսաւորէր : Նէ արթնցաւ, ու իր խելակորոյս մտքին անսանկ կը

թրուէր թէ դատաստանի առտուն էր. թէ աշխարհ բացերու մէջ կը հալէր ու մարզիկ ստքի կնցած՝ իրենց բազգին կը ապասէին :

Այն ատեն քահանային ընտանի ձայնը լսեց որ կ'ըսէր—«Հոս այս ծովեղրին վրայ թաղենք մեր բարեկամին մարմինը . երբ օր մը բազզը կամի որ մեր անծանօթ աքասրէն հայրենիք դառնանք . ան ատեն իր նուիրական աճիւնը եկեղեցին բակը կը թաղենք յուղարկաւորութեան նուիրական արարողութիւնով:

Անոնք աճապարանքով մը կրան-թրէի երկրագործը ծովեղրին վը-րայ թաղեցին : Մահապանգը իր տիսուր լալօնը չէր հնչեր . ոչ տիրացիներու մահերզը կը լսուէր . ոչ այ ատզմոս մը կարդացուէր : Մի-այն հրդեհած գիւղին ծխացող տուները իրր ջահ կը վառէին այդ անշուք թաղումին :

Քահանան ազօժք մը ըրաւ ու յանկարծ ծովը սպալի շեշտերով և վսեմ ձայնով մը իր վանկերուն պատասխանեց : Ծովը իր մը-որնշիւնը մահերգին խառնեց . ինչպէս երկիւղած ամրոխը իր ձայնը քահանային ազօժքին մը միացնէ :

Մակրնթացն էր որ ովկիւնին վրայէն ծագող առաջին արշալոցին հետ , փութկոտ և հետաշունչ զէպի ծովեղրը կուգար՝ սա տիսուր ժա-մուն մէջ իր վայրի շեշտերը մահկանացուներու հեծեծանքին խառ-նելով :

Անգամ մ'ալ նաւարկութեան զրգիոն ու ձայնը բարձրացան եւ տեղատութեան հետ նաւերը խարիսխը վեցցուցին ու նաւահանգիս-տէն հեռացան : Հեռացան կրան - Բրէի զեղջուկները ու իրենց ետեւ մեռեալը թողուցին ծովեղրին վրայ , ու չքնաղ զիւղը իր աճիւնին , աւերակներուն մէջ :

### ԵՐԱՐՈՐԴ ՄԱՍ

#### Ա

Կրան - Բրէի չքնաղ զիւղին վառելէն ետքը շատ մը հոգեմաշ տարիներ անցեր էին . շատ մը տարիներ այն օրէն՝ երբ բարձրացող մակնթացին վրայէն բեռնաւորած նաւերը հեռացան ու ազգ մը ի-րենց հետ իր անական գոյքերով աքսոր տարին — անվախճան աք-սոր մը որուն նմանը պատմութիւնը երբէք արձանագրած չէ : Ա-քատեան գեղջուկները իրարմէ անջատ , հեռաւոր եղերքներ ցամա-ցիցին , ինչպէս հիւսիսային արեկեւան հովը Նիւֆառունտէնտի ա-փունքը մինչնող մշուշին շեղակի կը զարնէ ու բուրդ և բզ իկ ը-րած՝ հոս հոն կը ցրուէ , ռազզի փոթորիկն ալ Աքատեան գեղջուկ-ները հոս հոն ցրուեց անզիթօրէն :

Այս անտէր , անտուն ու անցոյս գեղջուկները քաղքէ քաղաք թափառեցան ու հիւսիսի ցուրտ լճերուն վրայէն արեւատպ հարաւի անտառները զեզերեցան , ծովուն ամայի եղերքներէն անցան այն երկիրը ուր Զրերու Հայրը (Միսիսիբի) իր ձեռքերով բլուները գրկած կը քաշըչէ ու ովկիւնի խորչերը կը տանի՝ անոնց աւագին մէջ մա-մութին ցրուած ուկորները խորունկ թաղելու համար : Անոնք կը թափառէին և բարեկամներ ու տուն , հայրենիք կը փնտուէին , բայց շատ մը յուսահատ և սրտարեկ անձեր կային որոնք ա'լ օճախ ու բարեկամ չէին փնտուեր , իրենց կոխած զետնէն զերեզման մը կու-զէին , ափ մը հող միայն՝ իրենց հոգեմաշ զլուխը հանգչեցնելու հա-մար :

Գեղջուկները ուր որ կ'երթացին իրենց գլխուն պատահած զէպ-քերը կը պատմէին ու կը զրէին : Իրենց պատմութիւնը եկեղեցի-ներու զերեզմանոցին քարէ պնակեաններուն վրաց գրուած կը կե-նաց մինչե այսօր :

Այս խղճուկ աքասրականներուն մէջ աղջիկ մ'ալ կոր որ երկար ատենէ ի վեր կը սպասէր : Նէ խոնարհ ու հեղ էր և բոլոր պատմ-

հարները համբերութեամբ կը կրէր : Բայց աւազ՝ իր գեղանի տարիքին առջև, կեանքի՝ լուռ, ընդարձակ ու սոսկալի անսպատը կը տարածուէր : Ինչպէս արեւուտի անսպատին մէջէն ճամբորդին շաղին վրայ մարած կրակներն ու արևուն առջև ճերմկած սոկորները կ'երեխն, Ներս կեանքին չաւիդն ալ շատ մը հողակոյտներ ունէր իրր ուղի . հողակոյտներն անոնց որոնք իրմէ առաջ տառապած, իրմէ առաջ տանջուած էին, որոնց հրայրքը մարած և յոյսը վազուց մեռած ու անհետացած էր :

Ներա կեանքին մէջ թերի, անկատար ու կիսատ մնացած բան մը կար, Ներա կեանքը կարծես տարօրինակ նահանջ մ'ունէր . ինչպէս ահաւոր սլիտի ըլլար երր արևոտ և իր երգերով հիանալի Յունիսի առաւօտ մը յանկարծ երկինքի մէջ կանգ առնէր, ու կամացուկ մը արմեկեան հորիզոնն ի վար իջնէր և կրառուէր հոն ուրիէ զեռ նոր ծագած էր, այնպէս ալ ահաւոր էր Ներա կեանքը, զի սիրոյ արեւը զեռ նոր ծագր տուած էր անոր սրտին մէջ ու իր առաջին ցողքերուն մէջ մարած էր :

\* \*

Երբեմն քաղաքի մը մէջ կանգ կ'առնէր մինչև ներքին տենտոտ մղում մը զինք յառաջ վարէր ու անհանգիստ բաղձանք մը – հողիին ծարաւն ու անօթութիւնը – զինք ստիպէր անմիրջ վնատուտքն ու անվախճան ճիգերը կրկնել : Երբեմն եկեղեցիի գաւիթին մէջ կանգնած՝ շիրիմներուն կը նայէր ու երբեմն անշուռք, անծանօթ հողակոյտի մը քով նստած՝ կը խորհէր թէ արդիօք սա ցուրտ բռնձերուն տակ աճինացած չէ այն սիրով զոր այսքան կարօտով կը փնտուէր, հոս չի հանգչեր արդէն այն հողին զոր իրբեւ ստուեր կը հալածէր :

Կը խորհէր ու ինք ալ կը բաղձար անոր քով ննջել :

Երբեմն չփոթ ձայն մը, զրոյց մը, անցօղ ու անկապ փափսուք մը իր օդային ձեռքով նշան կուտար իբեն յառաջ երթալ : Երբեմն կը խօսէր անոնց հետ որոնք իր սիրականը տեսած էին, որոնք իր կարօտով փնտուած՝ Փարբիկը ճանցած էին : Բայց անոնք որոշ բան մը չին ըսեր, ոմանք կ'ըսէին թէ շատ առաջ, շատ հե-



Կը խորհէր ու ինք ալ կը բաղձար անոր քով ննջել :

ոռու տեղ մը տեսած կամ մոռցած էին : Ոմանք ալ կ'ըսէին . — «Գար-  
րիէլ Լաժօնէսը , օ՛ , այո՛ , մէնք զինքը տեսանք . իր հօրը , եր-  
կաթագարծ Պատկին քովն էր , երկուքն ալ մարդերը գացին , եր-  
կուքն ալ անտառապահներ , նշանաւոր որսորդներ , ու կարթաձիգ-  
ներ են :

Ուրիշներ կ'ըսէին — «Գարբիէլ Լաժօնէսը . այո՛ , այո՛ , տեսանք .  
Լուխզինայի ցածրակայրերուն մէջ կը ճամրորդէ» . ու . կ'աւելցր-  
նէին . «Միրուն աղջիկ ինչու միշտ զայն կ'երազես ինչու այդքան  
երկար անոր կը սպասես , ա՛լ Գարբիէլին չափ գեղեցիկ ու ազնիւ  
երիտասալրդ չկայ հոս , չկա՞ն ուրիշներ որոնք անոր չափ վեհանձն ,  
փափուկ ու ազնիւ սիրու մը կրեն և ծշմարիտ հողի ունին : Ահա  
նօտարին տղան Պէտմիսթ լը Պլանը հոս է . հոս է անոր երկար տա-  
րիներ քեզ սիրած է , եկա՞ր ձեռքդ անոր տուր , անոր հետ երշա-  
նիկ եղիր : Յէ հերիք հոս հոն թափառիս , ա՛լ հերիք փնտուս այն  
սիրտը որ , ո՞վ զիտէ . . . . : Շատ գեղեցիկ ես , չենք փափաքիր որ  
դուն Ար . Կատարինէի խոսպանները հիւսել մնաս , (ամուրի մնաս)  
չենք կրնար թողուլ չքեզ այդ գործն ընկու , քանզի շատ զեղե-  
ցիկ ես :

Իվանձէլին լուրջ՝ այլ տիսուր կերպով կը պատասխանէր , «Ո՛չ ,  
ոչ չեմ կրնար ձեր տառաջարկն ընդունիլ , ուր որ սիրոս գացած է ,  
հոն կը հետեւի , հոն կ'երթայ ձեռքս և ոչ ուրիշ տեղ : Մէկ անգամ  
սիրեցի , մէկ անձ միայն սիրեցի ու զայն սիրտի սիրեմ : Երբ սիրտը՝  
լապտերի մը նման՝ առջևէն կ'երթայ ու շաւիզը կը լուսաւորէ , բո-  
լոր ան բաները որ մութին մէջ անփոշ էին , յատակ ու պաւծառ կ'ը-  
լան , անոնք որ խաւարին մէջ ծածուկ էին , կը լուսաւորուին» :

Իսկոյն քահանան՝ իր բարեկամն ու հայրագիրը՝ ժպիտով մը  
կ'ըսէր :

«Սիրուն աղջիկս քու . Արտուածդ է որ քու մէջէդ այդպէս կը  
լոսի : Աւ զատարկ սիրոյ վրայ մի խօսիք , մէրը երգէք չի կոր-  
տուիր : Եթէ նոս ուրիշի մը սիրտը չի պարարտցնէր , անձրեկ ջը-  
րերուն նման իր ակը կը դառնայ . զայն կ'ուռճացընէ ու կը կ'ազ-  
գուրէ : Ինչ որ աղբիւրը կուտայ , նորէն աղբիւրին կը դառնայ :

Համբերութիւն, սիրելի աղջիկս, լրացուք քու աշխատանքդ, լըրացուք քու սիրոյ ու գորտի մեծ գործդ: Վիշտն ու լոռութիւնը զօրաւոր են և համբերատար տոկոնութիւնը աստուածային»է: Ուրեմն ի զուխ հանէ, լրացուք Սիրոյ մեծ գործդ մինչեւ սիրտը աստուածանըման և մաքուք ըլլայ մինչեւ հոգին կատարեալ ու երկինքի արժանի ըլլայ»:


Իվանձելին բարի ծերունիին խօսքերէն քաջալերուած՝ կը տոկոր ու կ'սպասէր: Դեռ իր սրտին մէջ սարսափի գդացումները կը յամնացին ու զեռ ովկէանի մահերգը կը լսէր, բայց այդ ահաւոր ձայնին հետ անուշ հնչիւն մը կը խառնուէր ու «Մի՛ յուսահատիր» կը փափսար:

Ահա այսպէս խեղճ իվանձելին չքաւոր ու անմխիթար՝ կեանքի դժնիկներուն վրայէն կը քալէր: Նէ սիրոյ կրակէ շապիկ հրայրքով կեանքի բզկտող տաստակներուն վրայէն բոսիկ ու արիւնոտ ոտքերով կը թափառէր:

\* \*

Ո՛վ մուսա՛, չորհէ ինձի ներշնչում որ փորձեմ տարագիր թափառիկներուն քայլափոխերան հետեւելու. ոչ թէ հետեւիմ կեանքի շաւիղին ամէն մէկ որոտքին, կամ կեանքի ամէն մէկ փոփոխական տարիի. աղ ինչպէս հովտին մէջէն ճամբորդ մը գետակի մը կը հետեւի ինչպէս մերթ անոր եղերքէն հեռու, ատեն ատեն բացատանին վրայ, հաս հոն, անոր ջուրերուն փարփիկը կը տեսնէ. մերթ անտառին մթաստերին մէջէն աւելի կը մօտենաց անոր եղերքին, թէկ չտեսներ զայն բայց անոր շարունակական խոխոջը կը լսէ, երջանիկ կ'ըլլայ վերջապէս, երբ կը զանէ այն կէտը որ զետակը իր վախճանին կը հասնի. նոյնապէս աղ ես հետեւիմ անոնց շաւղին:

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ



Ա. Միավորի գետը  
Բ Կարսիր գետը  
Գ Թէշ անուրը  
Դ Աչափալուա անուրը  
1 Ար Մարմին քաղաքը  
2 Ար. Մուր քաղաքը  
3 Օբէլուղու քաղաքը

Ե Բլոդէմինի անուրը  
Զ Մ'նձ լիճը  
Է Բօնքարթթէն լիճը  
Ը Մեքսիքոյի ծոցը  
4 Նոր Օրլէանս քաղաքը  
5 Ասկեղէն եզերքը  
6 Արտաման եզերքը

Բանաստեղծը իր հերառահիմն քայլերուն կը հևոեի և նկարուն ոճով մը անոր զգացումներն ու յուղումները պարզելէ ետք Միավորի հովտին սքանչելի նկարագրութիւնը կընէ, առանց մանրամասութեամբ թուելու այն անտառներու, քաղաքներու և գաշտավայրերու անտառները որոց մէջէն իվանձէլին կը ճամբորդէր:

Կարծէ ամփոփ տեղագրութիւնն ընել այդ ճամբորդութեան և լուսաբանել յիշուած մէկ քանի անունները:

Իվանձէլին՝ Քանատայի ու Մ. Նահանգներու մէջտեղ գտնուած մեծ լճերու հովտին մէջ էր երբ իմացաւ թէ Գարրիել ու իր հայրը Պասիլ Միավորիի հովտին հարաւային մասին. Մեքսիքոյի Ծոցին վրայ Լուիզիանայի գաշտավայրերուն մէջ հաստատուած են: Խումբ վը Ա.քատեան ընտանիքներու հետ, որոնք Անգղիսական բոնապետներու գէմ սոսկապի ատելութեամբ լցուած կը բազմային անոր ազգեցութեան շրջանակներէն հեռու Ֆրանսական կամ Սպանական կալուածքներու մէջ ապրիլ, Լուիզիանա ճամբորդեց:

Միավորի իր բոլոր ճիւղերով աշխարհի ոչ միայն ամենէն երկայն այլ ամէնէն շատ նաւարկելի, ամէնէն բանուկ գետն է: Գրեթէ 5000 քիլոմետր երկայն է և Մ. Նահանգներու մէկ երրորդը կ'ուու գէ ու ներքին նաւարկութեան համար 20.000 քիլոմետր ճամբայ մը կը բանայ:

Այս հովիտը աշխարհի ամէնէն շատ ցորեն արտազրող մասն է ու Մ. Նահանգներու հացահատիկին մեծագոյն մասը կը հայթացմէ:

Բաղրէն հալածուած այս անտուն գեղջուկները մեծակալ նաւարկով մը իրենց ճամբորդաթիւնը սկսան 0հայո, Գեղեցիկ գետին վրայէն և անցան 0հայո, Խնտիանսա ու Խլինոյզ նահանգներու եզերքներէն, ու Միավորիէն վար նաւարկելով և անոր ճիւղերուն ու անուրներուն վրայ թափառելէ վերջ հասան իրենց նպատակած վայրը:

0հայո՝ որ Գեղեցիկ Գետ ալ կը կոչուի, Միավորիի կարևոր ճիւղերէն մէկն է 1500 քիլոմետր երկայն որ Բէնախլանիոյ նահանգէն սկսած 0հայո, Խնտիանսա Խլինոյզ նահանգներու եզերքէն գերելէ ետք Միավորիի մէջ կը թափի:

Ուսպէ՛ 0հայօյի մէկ ճիւղն է, 160 քիլոմետր երկայն որ ինտիանսա նահանգին մէջէն գէպի հարաւ հոսելէ ետք եռունիլն թառնակ

մօտ Օհայօի կը միանայ : Այս ասուն Միախարիի արևելեան ու աշրեւմուն երկու եզերքները . Կարմիր Գետին թափած տեղէն մինչե նոր Օլքէան, Ոսկեղէն եզերք կը կոչուէր իր արտասովոր պլատարքութեան համար, իսկ հնա հաստատուած Աքատեան ընտանիքներ Ս.քատեան Եզերք կը կ'ոչէին իրենց հայրենիքին անոնը յաւերժացնելու դիտաւորութեամբ :

[Վառու-Պայուն] Անուր :

Բանաստեղծը Միախարիի վրայ գտնուած բազմաթիւ անուբներէն մէկ քանին կը յիշէ : Անուր կը կոչուին գետին այն անցքերը որ մայր գետէն բաժնուելով առանձինն իրենց համար նոր ձամբայ մը կը բանան :

Միախարիի հովտին ցածավայրերուն վրայ որոտքներ չատ կան : Գետին ջուրը շատ անգամ եզերքէն հնուա գաշտավայրին վրայ կը տարածուի ու կը կենայ : Մակընթային, վչող հովերուն և գետերու յորդելուն պատճառով ջուրը կը շարժի կամաց կամաց իր տափունքը կը մաշեցնէ ու իրեն համար գետի ընթայքէն տարբեր համբայ մը կը բանայ : Այս նոր գետակը իր ծագում առած տեղին վրայ լճանման ծանծաղուտ մաս մը կը թողու որ եզի լուծին, առուրի կը նամանի :

Բագէմինի Անուրը Լուիզիանայի մէջ Միախարիի վրայ համանուն քաղաքէն կ'սկսի ու Միախարիին Աչափալայախի կը միացնէ :

Աչափալայա, Լուիզիանա Նահանգին մէջ, անուր մ'է որ Կարմիր գետէն ծագում կ'առնէ և Մեծ Լճին մէջէն անցնելէ ետք համանուն խորք կը թափի : Ասիկա 300 քիլոմետր երկայն է որու 270 քիլոմետրը նաւարկելի է :

Թէշն ալ անուր մ'է որ Լուիզիանայի Ալէքսանդրիա քաղաքին մօտէն Կարմիր Գետէն ծագում կ'առնէ և դէպի հարաւային արևելք կ'երկարի : Ասիկա 230 քիլոմետր երկայն բազմաթիւ ճիւղեր կ'առտայ Աչափալայա անուրին : Աս ալ Մեծ Լճին մէջէն անցնելէ ետք բազմաթիւ ճիւղերով Մեքսիքոյի ծոցը կը թափի :

Օրելուզա, Լուիզիանայի աւաններէն ու գաւառներէն մէկուն անունն է,

Սուրբ Մարթին և Սուրբ Մարտ Թէշի վրայ երկու փոքր աւաներ էին : Օրոց անզը կը դրաւէ հիմա Մարթինափիլ : Հոս հաստատաւած էր Պատիլ և հոս ընտառած էր իրեն բնավայր :

Մայիս էր : Աքատեան նաւալվարները՝ Գեղեցիկ Գետն ի վար յոզնեցուցիչ նաւակ մը կը վարէին : Անոնք Օհայօի եզերքներէն անցան, անցան Ռւապէշի բերանէն և լայն ու արագահոս Միախարիի սոկեգետակը մտան :

Աքատեալներու խօրակուած ազգի մը բեկորներն էին, որոնք եզերքին վրայ ցիրուցան եղած, հիմա միատեղ կը տառապէին հանրային հուատքի ու հանրային զժբաղդութեան կապով կապուած և միատեղ կը նաւարկին : Մարդեր, կիներ, տղաներ էին անոնք, որոնք յօցէ ու զրոյցէ առաջնորդուած՝ Աքատեան եզերքին վրայ և չքնաղ Օփէլուզայի մարզերուն ու խղճուկ երկրագործներուն մէջ բարձկամներ ու ազգականներ կը փնտոէին : Իվանձերուն մէջ անոնց մէջ էր ու իր մենասորը . . . հայր Ֆէլիսան իրեն կ'ընկերանար :

Անոնք անտառներով մթագնած տմացի վայրերուն տղմուտ աւազներու վրայէն յառաջ կ'երթային օրէ օր : Ցորեկը խոռվայրոյզ գետն ի վար կը նաւէին ու մթուն անոր եզերքներուն քով . կրակի բոցերան առջե կը, դիշերէին : Մերթ դալարագեղ կղզիներու մէջէն կը յառաջնային . ուր վեստրանման բամբակի ծղուները իրենց ստուերուտ կատարները կը խնարճնեցնէին . մերթ լայն ծանծաղուտներուն մէջ կը միւրճէին, ուր արծաթի աւագափոչիները գետուկին տակը կը կենային ու հաւաքառներու խմբակները՝ իրենց փայտուն ու սպիտակ փետուրներով քողքուած՝ ալիքներու վրայէն լողալով մէկ եզերքէն միււը կ'անցնէին :

Դաշտավայրը երթալով աւելի հարթ կ'ըլլար և տնկամշակներու տուները ազաւնոցներու և խոփշիկներու հիւզակներուն հնու դարագեղ, ճիմ պարտէզներու մէջ կը կանգնէին գետեղբին երկայնքը ձենաբոյսներու շուռքին տակ :

Անոնք դէպի հարաւ կը նաւէին, հոն կ'երթային . հոն՝ ուր մըշտընջնենի ամառը կը տիրէ, ուր գեաը Ռւապէշի Ափունքը քերեկով չքեղ գնացքով մը նարնջի և լեմննի պուրակներուն մէջէն դէպի ա-

բեկիք կը սահի : Անոնք ալ գետին հետ իրենց ընթացքը փոխեցին ու Փլադէմինի Պայտւն մտան և շուտով զանգաղ , երեսկ ու չեղող հոսանքին բաւիղին մէջ կորսուեցան , խորտսուզուեցան այն ջրերուն մէջ որոնք պողպատէ ցանցահիւսի նման ամէն ուզգութեամբ կը տառածուէին :

Անոնց զլսուն վրաց նոճիի աշտարակածե ու մռայլ բարունակները մթաստուեր կամար մը կը կազմէին , որոնց վրաց մաղցող մամուռները օգին մէջ կը ծածանէին , զրօշակի նման որ հին մայր—եկեղեցիներու պատն ի վար կը կախուին :

Հոն մահատիպ լուսթիւն մը կար , ու ձայն մը այդ կատարեալ անդորրութիւնը չըր խոռվեր , ի բաց առևայ ձայերու ձայնը որոնք արեւմարին իրենց րոյնը—ճահիճներու մէջի իրենց թառը կը դառնային և բուին զիւտկան քրքիչը որ լուսինը կ'ողջադարեր : Գիշերի այս ուե թուշունը տիեզերական քնարին—լուսթիւնն—յանկերզը կը խոռվեր :

Լուսինը անուշիկ ու սիրուն էր՝ զեղեցիկ էր ան՝ երբ ջրերուն , կամարակալ նոճիներուն ու մայրիներու սինակներուն վրաց կը փայլէր , անուշիկ էր՝ երբ իր շողերը աւերակներու ծերպերուն մէջէն իննալու պէս այս կանաչ գմբէթներուն ճեղքերէն տիսուր փափկութեամբ մը վար կը թափիին :

Նաւորդներուն բալորտիքը ամէն ինչ անդային ու անտրոշ էր , անոնց հոգիներուն վրաց ան ու սարսափի , զարմացումի ու տըխրութեան զգացում մը կը սիրէր , գժբաղզութեան գուշակ զգացում մը , անտեսամնելի ու անչափելի զգացում մը որ անըմբոննելի ու անպարազերի է :

Ինչպէս հեռուն մարզի խարձերուն վրաց ձիերու սմբակին ձայնը սուած տաեն ու անոնց մօտենալիքն շատ առաջ , զգայնիկի զողոց տերեները կը սարսաւն ու կը գոցուեն , այնպէս ալ կեանքի անապատին մէջ երբ բազզին ոտնաձայնը լուսի մեր սրաերը կը սարսաւն ու կը գոցուին . սիրտը չարիքի տիսուր զուշակութիւններով կը սրափայ , գտասավճուին հարուածը հասնելէ շատ առաջ :

Քանի որ նաւորդները սարսափի մէջ կը տառապէին , իվանձէլին

չէր ահարեկեր , իր սիրտը չէր խոռվեր : Տեսիլ մը զինք կը զօրացնէր . միթին ու նուաղկոտ տեսիլ մը իր աչքին առջև կը ծփար ու լուսնի ցողքերուն մէջէն զինք յառաջ կը վարէր ու յառաջ ընթանալ մատնիշ կ'ընէր : Իր մտքի խորհուրդն էր որ՝ ցնորքի մը , ուրուականի մը ձեն առած էր : Գարբիէլ այս սոտեկրտա կզգեներուն մէջ կը թափառէր , ու քաշուած ամէն թի զայն աւելի ու աւելի իրեն կը մօտեցնէր :

\* \*

Այս միջոցին թիսովար մը նաւու ցուուկին վրայ կայնեցաւ , իր եղջերափողը հանեց ու իրը նշանաձայն հնչեցաց թէ արդեօք մըթաստուեր գետակին վրաց նաւարկող ուրիշ արկածախնդիր նաւակ մը կը գտնուէր : Փողին ձայնը տերեալի սիւնաշարքերու և նըրրանցքներու մէջէն մողեզին հնչեց ու լուսթիւն կնիքը խողեց . աւրեց անուշ երաժշտութիւնը ու անսատին լեզու տուաւ որ զայն արձագանգներով ուսւրագոտէ : Իրենց զլիին վերեի մամուռէ զրօշակները՝ այդ հնչենէն թրթուային : Բազմաթիւ արձագանգներ արթնցան ու հեռու ջրերուն վրայ ու սօսափող ձիւզերուն վրայ մեռան . բաց ոչ ձայն մը լուսեցաւ ոչ ալ մթութիւնը պատասխան մը տուաւ : Երբ արձագանգներով լուեցին երբ հնչիւնները նուաղեցան , լուսթիւնը վերքի մը ճերընաւուքն ետք կրկնուած խոստուկին նման կոկծալի էր :

Յետոյ իվանձէլին նաւակին մէջ քնագաւ . բայց նաւալարները կէս զիշերին խոկ կը նստէին : Մերթ յոիկ կը գործէին ու մերթ Յանաստական ընտանի նաւերգերը կ'երդէին . այն երգերը զորու երեմն իրենց Սքատեան գետերուն վրաց կ'երդէին . Անոնք կը թիսաբրէին ու կ'երդէին քանի որ զիշերուն մէջ անսուզատին անորոշ և խորհրդաւոր ձայնները—իրը ալիքներու կոմ անստանի մէջ մը ուրնչող հովի ձայններ . կը լուսէին . սրանք խորդակին հայշուչին ու անձոռնի զոշերուն կը խառնուէին :

Այսպէս . որիշ կէս օրէ մը առաջ անոնք շուքերու մէջէն զորու ելան ու անոնց առջև արեւան չափերուն տակ Աթքափալալի ճերը երեցան : Նաւակը վարազ թիերը իրենց թեթև ծփանքովը բիւրանոր ջրի

շուշանները կ'օրօրէին և գեղանի ու չբեղլ լոտենին իր ոսկէ պսակը անոնց զիմին վերև կը բարձրացնէր : Մակնօններու բողոքոջներուն բուքումնաւէտ շունչն ու կէսօրուան շողը թժրեցուցիչ էին և անուշարայր վարդերով լիցուն ու կոկոններով ծմակաւորուած շրջակայ անթիւ կը զիները, որոնց եղերքէն կը նաւէին, զիրենք քունի կը հրաւիրէին :

Կէս զիւերէն ի վեր, աշխատեկէն յոգնած ճամբորդները շուտ մը իրենց թենակները էն գեղանի ծառերուն վրայ կախեցին ու իրենց նաւակը ապահովութեամբ մը եղերքէն մօտ աճող ուռիններու բարունակներուն տակ ցամաք քաշելով շղթայեցին և իրենք դարմաշավարին վրայ ցրուած պառկեցան ու քնացան :

Իրենց վերեր եղենի մը իր ընդարձակ ու բարձրէին շուրջառը կը տարածէր և որին ու փող—վարդը անոր հումկու ոստերու բարձունքէն վար չուանէ կանաչ սանդուղներ կը կախէին Յակորի սանդուղին նման, որու օրօրուն մատներուն վրայէն ելլող իշնող հըրեշտակները բզզակներն էին, որ ծաղկէ ծաղիկ ու վարդէ վարդ կը թռչէին նեկտար ծծելու համար : Ահա այս էր Խվանճէլինի տիսիլը՝ մինչ նէ փող—վարդերուն տակ կը քնանար : Ներա սիրուը սիրով լիցուած էր ու, քունին մէջ, բացւող երկինքի մը արշալոյսը, երկնացին գաւառներու փառքովը իր չնչող հոգին կը լուսաւորէր :

\* \*

Անթիւ կղզիներու մէջէն թեթև ու արագասան նաւակ մը երթալով աւելի և աւելի կը մօտենար : Որսորդներու և կարթձիգներու ջղուտ բազուկներն էին որ ջրերուն վրայէն զայն կը վարէին : Նաւակին ցոռեկը դէպի ի հիւսիս—թիւսներու և ջրշուններու երկիրը—կը նայէր :

Դէկին քով մտածեստ և հալումաշ երիտասարդ մը նստած էր : Անոր թուխ և անխնամ թողուած գանգուրները ճակարին վրայ կը թափէին ու դէմքին վրայ տարօրինակ տիսրութիւն մը կը կարդացուէր, տիսրութիւն մը որ իր տարիքին անյարմար էր ու իր հասակին չէր ակնկալուեր : Գարրիէն էր ան որ Խվանճէլինի հումար ըսպասէի յոցնած, ապերջանիկ ու մտահոգ՝ արեմուտքի ամայի երկիրներուն մէջ իր անձին և իր վիշտին մոռացումը կը փնտոէր :

Որսորդները կղզիին եղերքէն արագ մը նաւեցին բայց հակառակ եղերքէն և արժաւենիներուն պահպանակներուն ետևէն : Սյստեմ չտեսան ուռիններու մէջ ծածկուած նաւակը և քնացողները պէս չտեսան ուռիններու մէջ ծածկուած նաւակը և քնացողները միերու ծայնէնչ արթնցան . անոնք իրենց խոր քունին մէջ ալիքների միերու ծայնէնչ արթնցան : անոնք նստակը հակառակ եղերքէն կը սահէր ու ծփանքը չաեցին . մինչ նստակը հակառակ եղերքէն կը սահէր կ'երթար, իրենք անտեսանելի մնացին :

Եղոնջած աքսորեալները իրենց բարեկամները չտեսան, անոնց յոգնութենէ փակուած քնթիւսիս աչքերը չբացուեցան ու հոն Աստուծոյ հրեշտակ մը չփար որ քնացող օրիորդը արթնցանէր :

Նստակը՝ մարգին վրայէն աներեւոյթացու ամայի շուրի նման սահցաւ գնաց : Երբ ա՛լ հեռո՛ւն, շա՛տ հեռուն գացած էր, երբ ա՛լ թիերու ծայնները մնաստ էին, քնացողները արթնցան : Խվանճէլին թիերու ծայնները մնաստ էր, քնացողները արթնցան : Խայկով տիսուր հառապ արթնցան ու իր բարեկամ քահանային նայկով տիսուր հառապ մը ըստաւ :

«Ո՛չ, Հայր Ֆէլիսան, կարծես մէկը սրտիս մէջէն կ'ըսէ թէ Պարրիէլը մեր մօտերը կը թափառի : Սրդիօք երա՞զ մէ աս՝ թէ Պարրիէլ, ունայն նախապաշարում մէկ : Սրդիօք հրեշտա՞կ մը անգատարիկ, ունայն նախապաշարում մէկ : Սրդիօք հրեշտա՞կ մը անգատարիկ, ու ձշմարտութիւնը ինծի յայտնեց :

Լուց ու մէկէն շիկնումով մը ըստաւ :

«Եւա՛զ, ես ո՛րչափ գլւրահաւատն եմ, զիտեմ թէ իմ խօսքերս քեզի հսմար անիմաստ են ու նշանակութիւն չտնին» :

Բայց ծերուկը ժպակով պատասխանեց :

«Սիրուն ազջիկ, քու խօսքերդ զատարիկ չեն, ոչ այ անոնք ինձի հսմար անիմաստ են : Զգացումը խորունկ ու հսմարատ է, իսկ ծի հսմար անոր երեսը ծածանող խարսխանիչն է որ կը մատնէ թէ խարսխը անոր ծգուած է : Ուրիմն վատահէ սրտիդ, վատահէ այն բարիսը ուր ազջարհք յնորք կը գտանի : Իրաւ որ Գարրիէլ մեր մօտն նին զոր աշխարհք յնորք կը գտանի : Իրաւ որ Գարրիէլ մեր մօտն նին զոր աշխարհք յնորք կը գտանի : Իրաւ թէշի ափանքին վրայ կը գտնուին Սէնէ, քանզի քիչ մը հարաւ թէշի ափանքին վրայ կը գտնուին Սէնէ, երկար ատեն թափաՄուրի ու Սէն-Մարթէնի քաղաքները : Հնմ, երկար ատեն թափաՄուրի ու հարաւ իր փեսին պիտի տանք, հոն երկար ատեն բացակայող ուող հարաւ իր փեսին պիտի տանք, հոն երկար ատեն բացակայող հովիւը իր հօտն ու փարախը պիտի տանք : Գեղեցիկ է այն երկիրը . հովիւը իր հօտն ու փարախը պիտի տանք : Պարտէզներ կը զարմարգեր, անտառներուն մէջ իր անձին և իր վիշտին մոռացումը կը զարմարգեր :

դարեն զայն և անոր վրայ իր տարածուի երկինքներու էն կապոյտը որուն շքեղ գմբէթը անտառին կանաչ պատերան վրայ կը հանգչի: Հոն բնակող ժողովուրդը բնութեան այս հիմնալի տեսլիը կուիզիանայի եղեմ անունով մկրտած էր»:

\* \*

Անոնք այս սիրավիր խօսքերով իրենց ճամբան շարունակեցին. Քիչ քիչ իրիկունը վրայ հասաւ: Մրեւ արեմուտքի հորիդոնէն մողի նաման իր ոսկեղէն գաւազանը դաշտավայրին վրայ կ'երկնցընէր:

Ուր որ այդ գաւազանը կը դպչէր, կը բոցավառէր՝ այնպէս որ երկինքը, ջուրն ու անտառը հրդեհած, հալած ու միատեղ խառնըուած կը թուէին կարծես:

Նաւակը կը տատանէր, և կարծես երկու հաստատութիւններու մէջ կախուած արծաթի ամպ մ'էր որ անշարժ ջրերուն վրայէն կը սուրար: Խփանձէլինի սիրար անձառելի ուրախաւթեամբ լեցուած էր, մողական հմայքով լեցուած՝ իր զգացումի նուիրական ազրիքները սիրոց լոյսովը կը փայէին, կը փայէին ու կը բոցավառէին ինչպէս իր բոլորտիքի երկինքն ու ջուրը արեւուն առջև կը չըլացին:

Այն ատեն ծանակ թոշունը, երգիշներու էն վայրին, մօտակայ թաւուտքէն, ջուրին վրայ կախուած ուռիի մը բարունակին վրայ օրօրուերով երգել սիրաւ: Իր փոքրիկ կոկորդէն այնպիսի զգիմիչ երաժշտութիւն մը կը թրթուացնէր որ ասքողջ օղը ու անտառը, գետն ու ալիքը իրենց շունչը բռնած լոիկ մնջիկ մտիկ կ'ընէին: Նախ իր եղանակը ճոխ, սրբը ու տիտուր էր, յետոյ բարձրացաւ ուռնչե մողեգնութեան հասաւ, այնպէս որ անոնք կարծես ցնորսած պարուհիի մը խրախճանքին հանդիսաւու կ'ըլլացին խելացիդ Բաղոսուհիի մը հրապարներուն գերի եղած էին: Ինչպէս փոթութիէն ետքը հով մը ծառը կը թոթվէ ու անոր կանաչ տերեներուն վրայէն բիւրեղ կաթիկներ ու տարափ մը վար կը թափէ, այնպէս ալ ծանակ թոշունը աղմկալի երգէն ետք քանի մը տիտուր ուրարի վանկեր կը կրկնեցին դուռը թուարի դուռը թուարի դուռը:

Իվանձէլին ուրախ էր, բայց չը գիտեր թէ բազգն ալ իր հետ կը կատակէր, զինք կը չոյէր, յոյս կ'ուտար ու անդին իր վրայ կը ինդար:

Մեր աքսորեալները այս նախկրգանքէն ու յուզումէն արոփող սրտերով կամացուկ մը թէշ մտան, ճիշդ հան ուր նա կանաչ Օփէլու զայի մէջ կը հոսի, անոնք քաղցրարոյր օղին մէջէն ու ծառերու կատարներուն վրայէն ծուխի սիւն մը տեսան որ մօտակայ բնակարանէ մը կը բարձրանար, և եղներափողի ձայն մը և հեռուն մարմանդին վրայ արածուերու բառաշխնը լսեցին:

Պ

Խաշնարածին տռնը, կաղնիներով մթաստուեր գետեղբին վրայ մենիկ ու հանգարտ կը կենար: Կաղնիները իրենց վիթխարի կերպարանքովն ու անաւոր շուքովը ծովեզը կը գեղտպարզէին, որու ճիւղերէն սպանիական մամուռին ու խորհրդաւոր սաղամուրձին ծաղկէպահները կը տարուրերէին, զորա Տէրութները Եռլ-թայտի մէջ ոսկիէ կացինով կը կարէին: Տռնը պարտէզով մը չը այսակախուած էր ու ծաղկէ-պուրակ մը զայն կը գոտեւորէր: Ազուոր ատաղծով շնուած էր ու ընտիր նոճիի ծպկներով կարգաւորուած էր տռնը: Լայն ու ցած էր առիքը, առջեր՝ բարակ սիւներու վրայ բարձրացած ճեմոց մը կար: Վարդենիները՝ սիւներուն փակած էին ու որթին ճիւղերը զանոնք գրկերով՝ ճեմոցը կը հովանաւորէին: Հոն կ'այցելէին բզգակները ու հոն կը թաշտէին ժրաշան մեղուները:

Պարտէզին ծաղկիներուն մէջ, իրը մշտնջենի սիրոց խորհրդանըշան, աղաւնացներ կային ուր փուերն ու մրցողներու անվերջ կռիւները չէին պակախիր: Լութիւնը կը տիրէր այդ տեղին զրայ: Մըրեազին ու շուքին գիծը ծառերու զագաթին մօտէն կը տարացին բայց տռնը ինք ստուերի մէջ էր, ծինելոյզէն կապոյտ մուխի սիւնակ մը կը բարձրանար, ու կամացուկ մը կը տարածուէր իրիկուան զուարթ ու խաղաղ օղին մէջ:

Տանը ետևի կողմէն, պարտէզին զոնէն շաւիզ մը կ'երկարէր կաղնիի մեծ անտառակներու մէջէն մինչե անեզր մարգին ծայրը,

որուն ծաղկիներու ծովուն մէջ արել մարը կը մտնէր :

Որթառունկի ճիւզերով փաթթուած ծառերու խումբ մը կը կենային արեւուն պայծառ լոյսի շաւիղին վրայ , ստուերուտ առագաստ ունեցող նաւերու նման , առագաստներու , որոնք արեւադի անշարժ հանգարտութեան մէջ կայմերէն թոյլ կը կախուին : Իրիկուն էր , արել ծաղկիներու ծովուն վրայէն մարսծ էր ու վերջալոյսը մարող լոյսերը կը ժողուէր և տնտնացող ցողքերը երկնից ճակտէն վար կ'աւէր :

\*\*

Ճիշդ հոն ուր ծառաստանը՝ մարգին ծաղկիներուն կը միամնար , հոն կանգնած էր ձիաւոր խաչնարած մը : Զանկապան ու այծեամի մորթէ կրկնոց մը հագած էր . իր դէմքը խոշոր ու թուխ էր , և ըապանական գտակին տակին տիրական նայուածքով մը այս խաղաղ տեսարանը կը դիտէր : Յնթիւ խաշինքին կը նայէր որոնք մարմանզին վրայ կ'արծէին ու դաշտավայրին վրայ տարածուած գետին թարմ գորոշին կը շնչէին : Կամացուկ մը , իր եղջերափառը , որ քովն ի վար կախուած էր , վեր առաւ , իր թոքերն ուռեցուց ու ամուր մը փշեց : Փողին ձայնը իրիկուան թարմ ու խաղաղ օդին մէջէն ուժգնօրէն մինչեւ հեռուն գնաց ու կորսուեցաւ : Իսկոյն խոտերուն մէջէն արջառներու ճերմակ եղջիւրները ովկէանի ճերմակ փրփուրներու ուռոյցքին նման երևան : Անոնք վայրկան մը լոիկ նայեցան , ետքը մարգին վրայէն բառաշելով վազել սկսան ու մէկէն ամրող խաչինքը ամպի մը նման խոտերուն վրայէն աներևոյթացաւ :

Երբ խաչնարածը տուն դարձաւ , պարտէզին դրան մէջէն քահանային ու աղջկան դէմքը տեսաւ , տեսաւ որ անոնք իրեն կուգային . իսկոյն ճիշդ վար ցաթէեց ու բազկատարած և գարմացումի աղաղակով վազեց :

Երբ քահանան ու իվանձէլին անոր դէմքը տեսան անմիջապէս ճանչցան , խաչնարածի մորթին տակ երկաթագործ Պասիլը գտան : Երբ Պասիլ իր ճիւրերը պարտէզէն տուն կ'առաջնորդէր , ալ չը զիտեր ի՞նչ պիտի ընէր անվերջ ողջագուրանքներ ու սիրալիր բարի-

գալուստներ կը թափէր և անհատնում հարցումներ կ'ընէր : Անոնք պարտէզին վարդերու տակ իրարու հարցում կ'ընէին . կը պատասխանէին , և բարեկամաբար զիրար կը գրկէին . երբեմն փոփոխակի կուլացին կամ կը խաղային ու երբեմն ալ լափկ ու մտածկոտ կը նայէին :

Կը մտմտային , ինչու որ Գարբիէլը չէր երեւնար : Այս լութիւնը իվանձէլինի սրտին մէջ սեւ կատկածներ արթնցուց : Պասիլ քիչ մը տատամնել ետք , լուռթիւնը խզեց ու ըաւ :

— «Եթէ զուք Աչափալայէն եկաք , ի՞նչպէս եղաւ որ Պայու (անուբրներուն վրայ Գարբիէլիս նաւակին չ'հանդիպեցաք) :

Պասիլի այս խօսքերու տան իվանձէլինի դէմքին վրայէն ըստուեր մը անցաւ , երեսին վրայ մոփիր մաղուեցաւ կարծես , գոյնը

\*Եռլ-թայտ (Ծննդեան Տարեկարձ)

Երկրորդ անգամն է որ բանասանգծը Տէրուտիները կը լիչէ : Ասոնք հին Գաղիոց ու Բրիտանիոյ քուրմերն էին որ իրենց արարողութիւնը կազնիներու անտառակներու մէջ կը կատարէին և կը նախընտրէին այն ծառերը որոնց ճիւզերուն վրայ մաղամուրձներ (mistletoe) կ'ածէին : Մաղամուրձը Տէրուտիներու համար շատ նուիրական էր Եռլ-թայտի կամ Եռլ-Զօկի օրը այս փայտերով իրենց ատրուշաններուն կրակները կը վառէին : Այդ օրը տօնախամբութեան օր էր :

Եռլը ձմրան էն կարճ ցորեկի օրն էր , այդ օր Տէրուտիները ծառերը կը մաղլցէին և ոսկի զանակով ու ոսկի տապարներով մաղամուրձի ճիւզերը կը կտրէին ու գգաշութիւնամբ կը յանձնէին ծառին տակը կանգնած որիշ Տէրուտիներու որ մի գուցէ զետին իյնաղով պղծուէին : Այսպէս նուիրական ճիւզերը իրենց վերարկուներուն մէջ փաթթած իրենց տաճարները կը տանէին ատրուշանին նուիրական կրակը վառելու :

Հեթանոսական այս տօնը Քրիստոնէական տօներու մէջ ընդունուած է և Քրիստոսի Ծննդեան տօնին հետ խոռոնուած է :

Մաղամուրձը մշտաղար մակարոյծ թուփ մէ որ ծառերուն վըրայ կ'ածիր :

նետեց, արցունքոս աչքերով ու խզդուկ շեշտով մը ըստ :

—«Գարրիէլ գացեր է. . . իրաւ կ'ըսես, Գարրիէլը գացե՞ր է» Հաղիւ այս բառերը կրցաւ ըսել, հառաջանք մը իր խօսքը խեղդեց, սիրալ փաւ ու աչքերէն արցունքները դոյդ պոռթկացին : Գլուխը կախեց ու լացաւ :

Իսկոյն բարի Պասիլը զուարթ ձայնով մը ըստ .

—Ուրախ եղիր, ան զեռ այսօր մեկնեցաւ : Յիմա՛ր տղա՛յ, զիս իմ ձիերուս ու խաշինքիս հետ մինակ թողուց ու զնաց : Հոգին մէջ հրայրք մը կար ու երթալով կը նեղսրտէր . վերջապէս ձանձրացաւ ու ա՛լ չկրցաւ խաղաղ կեանքին դիմանալ : Միշտ զոյ էր բերանը, միշտ լուռ էր : Եթէ շրթունքները բացուեին ու խօսէր, կամ քու վրայ կը խօսէր կամ իր տառապանքին վրայ : Ալ այսպէս եղաւ որ մարդիկ իրմէ ձանձրացան, աղջիկներն ալ իրմէ չին ախորժեր, մինչև խոկ ես ալ նեղուեցայ: Խորհեցայ և վերջապէս որչեցի որ Ստայէս քաղաքը զրկեմ որ Սպանացիներուն հետ ջորիներու առուտուր ընէ ու անկէ Հնդիկ ուղեցոյցներով Օզարքի\* լիոներն երթայ, հոն անտառներուն մէջ մուշտակ ու գետերուն մէջ ջրշուն որայ, խորհեցայ ու այսօր զինքը ճամբու զրի : Ուրեմն, ուրախացի՛ր, մնաք փախստական սիրահարին ետևէն պիտի իյնանք ու զինքը պիտի բռնենք, անկիայ գեռ շատ հեռացած է : բաղդն ու գետակները իրեն հակառակ են : Վաղը, առոտոն կանուխ ելիր որ արշալոյափ կարմիր ցողերուն մէջէն անոր ետևն իյնանք ու զինքը բռնելով իր վանդակը բերենք:»

\* \*

Բերկարի ձայններ լսուեցան ու տեսան որ գետեղրէն քանի մը երիտասարդներ՝ սրնագահար Միքայէլը իրենց թեւերուն վրայ առած տուն կը բերէին: Նա երկար առեն Պասիլի տան մէջ իրը Ողիմպեան աստուած մը ապրած էր, իր միակ գործը մահկանացուներուն երգ

\* Միսիսիբիի հովտին մէջ, Միաւորի և Արքանսաս գետերու մէջ տեղ ցած գմբէթաձև լեռնազաշտ մէ որ հաղիւ ծովէն 600 մեթ բարձրութիւն ունի: Ասիկա կ'սկսի Մոնթանացի Հար . Արկմ. ին և Արքանսասի մէջէն անցնելով կ'երկարի մինչեւ Հնդկական Հողամասը:

Երգել ու իր սրինդովն ու ջութակովը աքսորեալ գեղջուկները դուարթացնել էր :

«Ապրի մեր Աքատեան երգիչը, կեցցէ՛, մեր Միքայէլը» . կը գոչին ընկերները

Երբ խմբակը յաղթական թափորով զայն իրենց բազուկներուն վրայ առած՝ կը բերէին . Հայր Ֆէլիսան ու իվանձէլին գացին ծեմունին ողջունելու : Իսկ Պասիլ՝ բարձրաձայն ու երկար ինպաւքով, մայրերն ու աղջիկները կ'ողջագուրէր ու անցնալն յիշելով քաղցրութեամբ և ուրախութեամբ մը իր հին բարեկամներուն ու ընկերներուն բարեգալուստ կը մաղթէր :

Անոնք չատ զարմացան երբ նախկին երկաթագործին հարստութիւնը . խաշինքը, կալուոծքն ու նահապետական կենցաղը-տեսան :

Շատ զարմացան երբ նա երկրին կլիմային ու հողին վրայ խօսեցաւ, ըստ թէ մարգերուն վրայ արածող անմիւ խաշինքը անոր պիտի ըլլայ որ զանոնք բռնէ : Աքատեան գեղջուկները շատ ուրախացան ու ամէն մէկը կը խորհէր հոս կենալ խաշինքի ու հողի տէր ըլլալ . Այսպէս խորհեղալ սանդուղէն վեր ելան ու զոլ ձեմոցին մէջէն սրահը մտան ուր վագուց արդէն Պասիլի ընթրիքը իրեն կը պապասէր : Անոնք հանգչեցան ու մէկտեղ կերան խմեցին :

\*

Մթութիւնը՝ բերկրալի խնճողքին յաջորդեց : Դուրսը ամէն ինչ լուռ էր, բիւրաւոր աստղերն ու լուսինը արծաթ լուսով դաշտավայրը կը լուսաւորէին, բայց ներսը՝ ճրագին լուսով, բարեկամներու երեսները աւելի պայծառ կը փայլէին : Ան ատեն խաշնարածը սեղանին զլուխը իր աթոռին վրայ չտկուեցաւ ու իր սիրան ու գիւնին զուրս թափեց անհաստում . ճիխութեամբ : Յետոյ իր ծխափողը Նաշիթոքի\* անուշ ծխախոտով լիցնելէ ու վառելէ ետք, իր հիւրերուն խօսեցաւ որոնք կ'ունիղըէին ուշաղիր ու կը ժարտէին իրենց ունկընդըրելու ատեն :

—«Անգամ մ'ալ բարի եկաք, բարեկամներս : Գուք որ երկար

\* Նաշիթօք լուիզիանայի աւաններէն մէկն էր որ համբաււոր էր իր իր ծխախոտին համար :

ատեն անտուն, անկարեկամ մնացիք, Դուք անդամ մ՞ալ բարի ե-կաք տուն մը որ թերևս հինէն առելի լաւ է։ Ալ հոս անկուշտ ձմեռը մեր արիւնը չի կապուտցներ ա՛լ հոս գետինը քարուտ չէ որ երկրագործին զայրոյթը զբգոէ, ինչպէս ողնափայտը ջրին մէջ զիւրաւ կը մտնէ, խոփին ալ հողին մէջ շատ հեշտիւ ակօսներ կը բա նայ։ Հոս բոլոր տարին պարագները ծաղիկներով լեցուն են ու նարինջի տունկերը ծաղկի բողոքներով զարդարուն են։ Այս խոտը որ Քանատայի մէջ հազիւ ամառէ մը կ'աճի, հոս մէկ գիշերուան մէջ կը բուսնի։

Հոս ալ մարգերուն վրայ անտէր ու վայրի արջառներ կան, հոս ալ.—ո՛վ որ ուզէ, կրնաց արտ ունենալ։ Անտառին ատաղձը անհատնում է, քանի մը կացինով՝ կտրէ՛, թափէ՛, տաշէ՛ ու տուն շինէ, քեզի բան ըսող չկայ։ Զեր տուները շինելէ ու ձեր արտե-րը հունձքով զեղնելէ ետք Սնդզիոյ ձօրմ Թագաւոր մը պիտի չվը-տարէ զձեզ ձեր օճախէն, պիտի չայրէ ձեր տուներն ու մարդա-գետիները, պիտի չհրդէ՛չ ձեր գիւղերն ու փարախները ու պիտի չդողնայ ձեր ագարակներն ու արջառներ»։\*

\*Լուիլիանա Սպանական կալուածք էր, բայց Միսիսիպիի հովիտը խուզարկող ֆրանսացիներու շնորհիւ բնակիչները զգացումով և սրտով ֆրանսական կալուածք մը ցոյց կուտային։ Այս նահանգը 1801 ին ֆրանսայի յանձնուեցաւ և 1803 ին Նարոլինի օրով Մ. Նահանգներուն ծախուեցաւ։ Այս հողամասը հիմա Լուիլախանա Արքանաս և Միսուրի նահանգներուն բաժնուած է։

1765 ին Ա.քատեան գեղջուկները սիրալիր հիւրամնծարութիւնն մը գտան այս հողամասին մէջ։ Նոր Օրլէանսի շուրջը Ա.քատեան եղերքին վրայ հաստատուեցան և պտղաբեր դաշտավայրերուն մէջ սկսան մոռնալ իրենց հայրենիքը։

Պատիլ թողած էր իր արհեստը և Սպանական երկրագործ մ՛եղած էր, իրեն բնավայրը ընտրած էր Լուիլանիայի հարաւային մասը Մէծ Լէին ու Թէշի շուրջ տարածուող ընդարձակ դաշտավայրը։

Սնդզիացիներուն անիրաւ ընթացքին դէմ սոսկալի առելութեամբ լեցուած է, և անզուսպ ու բուռն յուզումով կը յորդորէ իր հայրենա-

Քանի որ այսպէս կը խօսէր, զայրացկոտ աչքերը կոպիճներուն մէջ զարձան, ոնդունքէն ցասկոտ չունչ մ՞արձակեց ու իր ահապին թուխ ձեռքովը այնպիսի որոտալի հարուած մը տուաւ սեղանին որ բոլոր հիւրերը թունդ ելան ու ամէն մէկը իր նստած տեղէն թիգ մը վիր ցատքեց։ Հայր Ֆէլիսան որ քիմախտը քթին կը մօտեցնէր մէկէն կեցաւ ու սկսաւ ապուշ ապուշ նայիլ։

Պատիլ հանգարատեցաւ, մեղմեցան իր բառերը ու ժպիտով մը ըստ—«Միսիսի ջերմէն զգուշացէք, ջերմէն։ Ալ հոս մեր Ա.քատեան ցուրտ կիման չէ որ հմայիկ շինելով ու ընկոցի կեղեւին մէջ փակ-ուած սարդը ձեր վլէն կախելով բժշկուիք։ Հոս յուռութք չի բա-նիր»։

Իսկոյն տան մէջ ձայներ լսուեցան, սանդուղին ու զով ձեմոցին վլայէն քայլափոխի ձայներ հնչեցին։ Դրացի Կրէօներն\* ու Ա.քատ-եան փոքր պարտիզաններն էին օրոնք Պասիլի տունը կուգային։ Ինչպէս առաջուց իրենց ըսուած էր։ Հին ընկերներուն ու բարե-կամիներուն հանդիպումը շատ բերկրալի էր։ Բարեկամները զիրար կը զրկէին անոնք որ առաջ իրարու օտար էին, հոս՝ աքսորի մէջ, իրարու նշմարիտ բարեկամ եղան։ զի իրենց երկրին—հայրենիքի—ազնիւ կապերն ու հանրային տառապանքը զիրենք իրարու կը կապէին։

Մօտակայ սրահին մէջի երգի եղանակը, որ Միքայէլի ջութակին թեկրէն կուգային, խօսակցութիւնը կտրեց։ Ալ ամէն բան մոռցան, կիցները որ իր քով մնան և ուրիշներու նման նորէն գաղտնի չվե-րադառնան նոր Սքովտիս ու կրկին նշաւակ ըլլան Սնդզիական նեն-գութեան։

\*Երդ դարուն մէջ Կրէօլ կը կոչուէին այն Սպանացիները ո-րոնք Ա.մերիկայի Սպանական գաղութին մէջ Սպանացի ծնողքէ սե-րած էին զանազանուելու համար բուն Սպանացիներէն, խարչիկնե-րէն ու Ա.մերիկեան բնիկներէն։ Հիմա բառը իր իմաստը փոխած է։ Կրէօլ կրնայ նշանակել Եւրոպացի մը, խասնածին մը և կամ ձի մը։ Մ. Նահանգներու մէջ, Լուիլախանա նահանգն ֆրանսական ձերմակները Կրէօլ կը կոչուէին։

զատքեցին ոտքի կլան ու տղոց նման զուարթանակ սկսան։ Քանի որ պարերգին խազերը կը հնչէին, վիշտը մոռցան՝ լինքինքնին կորուսին և երազուն ու բոցավառ աչքերով, ծփուն հանդերձներով պարել սկսան։ Զոլիխ երաժշտութեան մէջ, ա'լես մոռցան թէ աքսորուած են, մոռցան թէ օտարի հողի մէջ են։ Նուազեցին ու խազցան՝ իբր թէ կրան-հրէի մէջ էին ու իբր թէ աքսորը իրենց մազերուն մէջ մերժակ ձգած չըլլար։ Պարեցին երաժշտութեան խաւերու ներդաշնակութեսէն, պարեցին երազուն և հրավառ աչքերով։

\*\*

Եոյն միջոցին քահանան ու Պասիլը սրահին մէկ անկիւնը քաշուած անցեալին, ներկային ու ապագային վրայ կը խօսէին։ Իվան, ձէին ապուշ կրթած էր, այդ ազմուկը իր մէջ հին յիշատակեր արթնցուցած էր. ծովուն մահերդն արթնցած էր իր մէջ։ Այդ յիշատակեին հանդէպ, սիրու ախրութեամբ լեցուեցաւ ու զազուուկ մը պարտէղ զնաց։

Գեղեցիկ էր երկինքը։ Այդ զիշեր շատ գեղեցիկ էր երկինքը։ Լուսինը անտառին ու պարիսպին ետքէն բարձրացաւ ու անոր գաղաթը արծաթ զօծեց։ Սիրոյ քաղցը խօսերը խաւարած ու մոլորած հոգիի մը վրայ ինչ անուշ տպաւորութիւն մը որ կ'ընեն, լուսի գողղոջ շողերն ալ անտառի ճիւղերուն մէջէն նոյնչափ անուշ կը կաթկթէին գետին վրայ։ Իվաննէլինի մօտիկն ու բոլորտիքը գտնուած պարտէցին բազմատեսակ ծաղիկները իրենց հոգիները բոյրի մէջ կը ծրարէին։ Այդ բոյրը իրենց ազօթքն ու պաշտամունքն էր զոր գիշերին կը ձայնէին, գիշերին՝ երբ նա լուս՝ կարտուսեան\* կրօնաւորի մը նման՝ կ'անցնէր կ'երթար, Բայց իվաննէլինի սիրտը անոնցմէ աւելի անուշանոտ էր, ստուերով ու գիշերային ցողերով աւելի ծանրաբեռնուած էր։ Իր կուրծքը հառաչն անքի մէջ կը խղզուէր, ամէն նայուածք որ կը թոշէր, ամէն հեւք որ կը փախչէր, աղօթքներ էին արդէն։ Երբ նէ այսպէս

\*Ասոնք 11րդ. զարու մէջ հաստատուած վանականներու կարգ մ'են ֆրանսայի մէջ, որնց կարեւոր կանոններէն մին է խիստ լուսթիւն պահել և պարբերաբար միայն խօսիլ։

կաղնիներու շուքին տակին, անվախման մարզերու համբան բռնած կ'երթար հանդարս ու մողիչ լուսինը ներա հոգին անսահման ու անորակելի բաղձանքներով կ'ալեկոծէր։

Լուս էր մարգագետինը, արծաթեայ մառախուղով մը սաւնած էր և անթիւ ու խուռն կայծոռիկներ կը փաղէին ու հոս հօն կը թոչէին։ Իր զիսին վրայ աստղերը—երկինքի մէջ Աստուծոյ կրակէ խոկիրը—մարդուն աչքերուն վրայ կը փաղէին, մարդուն որ ալ անոնց վրայ հիանալէ ու զանոնք պաշտելէ դաղրած էր, դաղրած էր այդ երկինքով զրաղելէ, ի բաց առեալ զիսաւոր մը երբ այդ շքեղ տաճարին պատին վրայ կը զըէ Մանէ, թէկէղ, Փարէս։

Սյափէս, իվաննէլինի սիրտը մոլորակներուն ու կայծոռիկներուն մէջ միայնակ մը թափառէր, ա'լ չկըցաւ իր յուզումը զապել, ու պոռաց։

—«Գարբիէլ։ ով իմ սիրականս Գարբիէլ, ո՞ւր ես, դուն ինծի շատ մօտ ես, և տակաւին գքեզ չեմ տեսներ, գուն ինծի շատ մօտ ես, ու տակաւին ձայնդ ինծի չի հասնիր։ Ո՞հ քանի՛ անգամ ոտքերդ աս մարգին մէջ կորսուող շաւիղէն քալած են։ քանի՛ անգամ աչքերդ բոլորտիքի ծառաստաններուն նայած են։ Քանի՛ անգամ աշխատանքէ յոզնած գլուխտ այս կաղնիին տակ հանգչեցուցած ու քունիդ մէջ զիս երազած ես։ Ե՞րբ, ո՞հ, ե՞րբ այս աչքերս զքեզ պիտի տեսնեն, ե՞րբ այս բազուկներս զքեզ պիտի զրկին։»

Իսկոյն անտառին մէջէն սրինդի նման խղամուկի մը բարձր երգի լուսեցաւ ու մէկէն մերձակայ թաւաւտքներուն մէջէն հեռուն թռաւ ու ձայնր լուսթեան մէջ նուաղեցաւ։

Կաղնիները մութին մէջ զեղիկեան խոռոչներէն «Համբերութիւն» պատգամնցին, և լուսնեշող մարգէն հառաչք մը «Վաղը» պասասիանեց։

\*

Հետևեալ առտուն արեւ պայծառ ծագեցաւ, պարտեզին բոլոր ծաղիկները արցունքով լուացին անոր փալուն ոտքը ու անոր լուսէ փորիկները իրենց բիւրեղէ բաժակին մէջի բաղասանովն օծեցին, Քահանան որ ստուերոտ չէմին վրայ կայնած էր ըստւ։

—«Բարի երթաք, ջանացէ՞ք որ անօթութեան ու ծոմի մէջ տառապող անառակ որդին ու փեսան եկած ատեն, քնացով յիմար կոյաը մէկտեղ տուն բերէք» :

—«Մնաս ըարի», ըստ իվանձէլին ու ժպտելով Պասիլի հետ գետեզը գնաց ուր նառավարներն արդէն իրենց կըսպասէին :

Առոտուն՝ արեով և ուրախութեամբ սկսան իրենց ճամբորդութիւնը : Անոնք սկսան հետապնդել Գարրիէլլ որ իրենց առջնէն կը պանար, կը հեռանար ու կը կորսուէր . անոր ետեն ինկած էին զոր բաղդին փոթորիկը մեռեի նման անապատին վրայէն կը քշէր ու կը տանէր :

Ոչ այդ օրը, ոչ միաը, ոչ ալ յաջորդ օրերը լճի կամ գետի վլայ կամ անտառի մէջ անոր հետքը գտան միայն անստոյդ ու պատարկ զրոյցն էր որ զիրենք ամայի ու վայրի երկրի մը մէջէն կը առաջնորդէր : Անոնք զայն չզտան՝ մինչև որ ա՛լ ճամբորդելէ յոդնած ու խոնջած՝ Սպանիական Ատայէս\* քաղաքը հասան : Բայց իրենց ակնկալիքը ի գերեւ ելաւ զի շատախօս կալուածատերէն տեղեկացան որ նախորդ օրը Գարրիէլ ձիմրով, ընկերներով ու առաջնորդներով այդ գիւղը թողուցած ու մարգերուն ճամբան բռնած էր :

### Դ

Հեռուն, արեմուտքի մէջ, անապատ մը կայ ուր լեռները իրենց բարձր ու լուսաւոր գագաթները—ամպերաւն մէջ կը բարձրացնան : Այդ լեռներուն խորտուբորտ ու անդնդային խոռոշներէն վար, —ուր կերծը զրան մը նման՝ ճամբորդին քայլերուն զժուար անցք մը միայն կուտայ, Օուայհի\*\* Վալէուէյ\*\*\* ու Օրիկոն\*\*\*\* գետերը դէպի արեւ-

\*Սպանական փոքր քաղաք մ'էր Թէքսամի մէջ :

\*\* Օուայհի և Վալէուէյ, Հիւսիսային Նէվառայի մէջէն հոսող գետակներ են որ Օձ գետին մէջ կը թափին :

Օձ գետը՝ Քոլոմմիկայի հարկատու ճիւղերէն մէկն է :

\*\*\* Օրիկոն Խաղաղականի վրայ երկրորդ մեծ գետն է որ Սպառած լեռներէն դէպի ովկիանոսը կը թափի : Հիմա Քոլոմմիկա կը կոչուի :

մոտք կը հոսին : Արևելքէն Նեպրասաքան՝ խոտոր ընթացքով մը, Ուենա Բիլլըրը Լեռներուն մէջէն Սուլիթ - ուաթըր - Վալէ-էնէ վար կը գահավիմէ : Հարաւէն՝ քարի մը մեծ լրաբին նման բարձր ու վսեմ թրթումներով, անթիւ սահանքներ անվերջ գոր ու գոտչմներով ովկէանոսը կ'իջնեն, սահանքներ որսնք ֆօն-քան - Գի - Պուրիւ ու Սպանական՝ լեռնագօտիներու մէջէն ժայռէրէ ու աւազներէ շղթայուած ու անապատի փոթորիկներէ մըզուած յառաջ կը հոսին :

Այս գետակներուն մէջ սքանչելի ու ծաղկուէտ մարմանզներ կան, ստուերի ու արեի մէջ ծածանող խտոր ծփուն դաշտակներ սփուր-ուած են և վարդերու խումբերով ու ծիրանի ամորփաներով\* զեղազարդ մարգեր տարածուած են :

Այս մարգերուն վրայ վայրի գոսէները, այծեամներն ու որմըզ-գական եղնիկները կ'արածին . հոս կը թափառին գալիերն ու անտէր ձիերու վոհմակները, հոս կը հանգչին ճամբորդելէ յոգնած . խոնջած հոմերը և երբեմն հրդեհներ կը ծագին որսնք կ'այրեն ու կը մըկին մարգերը :

1 Նէպրասաքա կամ Բլէթ գետ Ապառած լեռներէն կելէ ու Միտոքի գետին մէջ կը հոսի :

2 Հով - Գետ - Լեռները՝ Ապառած լեռներու մէկ մասն են որոնք Ուիսմինկի արեմանեան մտախին մէջ կը գտնուին :

3 Անաշ - ջուր - Հովիտը՝ Ուիսմինի նահանեցին հովիտներէն մէկն է :

4 Թօնթան - Գի - Պուր - Ջրբանակ, Ջրբանակի կը նշանակէ ասիկա Քոլորատոյի ճիւղիկներէն մէկն է որ Քուէպոյի մօտ Սրբանսաս գետին մէջ կը թափի :

5 Սպանական Սիէրան, լեռներու շղթայ մ'է որ Ետթհափ և Նոր Մէքսիկայի մէջ կ'երկարի: Սիէրա Սպանակէն խոզ, վարազ կը նշանակէ :

Այս լեռները շատ խորտուբորտ ու խաղխագուն են, ուստի Սպառացիք խոզի ակոսներու նմանցուցած են :

\*Մարգան կուպոյտ ծաղիկներով ու անկանսն ձեռվ թուփ մ'է որ կեզծ լիզակ անունով ալ կը հանչցուի :

Այս մարգերուն վրայ կը դեգերին իսմայելի \* զաւակներուն ցրուած ցեղերը որոնք անսարսար կարմիրով կը ներկեն ու աւկորներով կը ձերմթյնեն : Ասոնց արիւնապի կոխւներու շաւիզին վրայ կը թափառի անգղը . ճակատամարտի մէջ մեռած ցեղավախի մը անողոք հոգիին նման վեհաշառնչ բաղդիւններով կը թեածէ , կը շրջագայի , անսանամնի աստիճաններով կը բարձրանայ ու երկինքները կը չափէ : Հոս ու հօն հրասակներու խարոյիկին մուխը կը տեսնափի : Հոս ու հօն արաղլութաց գետերու եղերքներէն պարակներ կը բարձրանան ու անհնեմեթ , լուակիաց արջը — անսարսարի ճգնաւորը — անսոնց մթին խորչերէն առուակին եղերքը կուգաց արմատ փորերու և ուտեկու համար : Սաոնց ամենառն վրայ երկինքը՝ բիւրեղի պէս ջնջ ու յատակ՝ կը տարածուի : Աստուծոյ պաշտպան ձեռքին նման անսոնց վերե դարձած :

Գարրիել վաղուց իր սրտորդներավը Օղաք լեռան ստորսար այս հրաշքի երկիրը մտած էր : Իվանձելին ու Պասկ իրենց հնդիկ առաջնորդներով օրէ օր անոր թռչող քաղցիրան կը հետևէին , ամէն օր կը խորհելին անոր հասնի , զայն գտնել : Երբեմն կը տեսնէին կամ կը խորհելին թէ կը տեսնեն անոր խարոյիկին մուխը որ հեռուն առաւտեսն զոլ օղին մէջէն կը բարձրանար . բաց երր զիշերը հօն կը հասնէին , կայծերէ ու մոխիթէ զատ բան մը չին գտներ : Թէև երբեմն իրենց սրտերը կը տիրուիլին ու մարմինները կը յոզնէին ; բայց յոյսը կախարդ ֆաթա Մօրկանայի \*\* նման անսոնց կը ցուցընէր իր լուսէ լներն ու գետակները որոնք կ'աներեւոյթանային ու կը անհետանային իրենց առջեւ :

\* Ոմանք խորհած են թէ Ամերիկան Հնդիկներն ալ իսմայելի զաւակներն են . քանզի ասոնք ալ Սրաբներու նման թափառիկ և կոռուսէր են :

\*\* Ֆաթա Մօրկանա կախարդ կին մէր որ իր ետև քանի մը ճամբորդ ձգած՝ կ'առաջնորդէր , օրերով շաբաթներով լիւներու և զաշտերու մէջէն կը տանէր ու տեղ մը չի հասցնէր : Սա խոպական բանաձեւ մ'ող է որ գրակառութեան մէջ իրը յուսախարութեան խորհրդանշան կը գործածուի : Մեսինայի նեղուցէն զիտողը

իրիկուն մը , երբ կըակը վառած նատած էին , տեսան որ հնդիկ կին մը լուիկ միջիկ իրենց կարսաւանին մօտեցաւ : Ներա կերպարաննքը տառապամնքի հետքեր կը կրէր , ու կրած տառապամնքին չափ համբերութեան նշանները ցոյց կուտար . Շուանցի\* կին մէր որ անգութ \*Բամանչներու — հուաւորութեան երկրէն — ուր իր Քանասուացի էրիկը մեռած էր հնդիկներու ձեռ բով , հիմա հայրենիքը կը գառնար : Խմբակին սիրոց չատ զգածուեցաւ երբ կինը իր արկածները պատմեց , անոնք ներմ ու սիրալիր բարիգալուստի խոսքերով զինք մնձարեցին : Եէ անսոնց քալ նատաւ ու անսոնց հետ գոմէշի միսէն ու խորոված կողիկէն կերաւ : Երբ ընթթիքը լմացաւ . Պատիկ ու իր ընկերները , որոնք յալազի ու եղջերուի սրսէն և աւրող օրուան ճամբաւ խոնջքէն յոզնած էին . գետնին վրայ պառկեցան ու քննացան : Հնդիկ կինը իվանձելինի վրանին զուռը նըստաւ , կամաց ու ցած ձայնով և Հնդիկ լեզուի շեշտերուն ամբողջ հմայքամի իր սիրոց վիսպակը պատմեց : Պատմեց անոր իր սիրոց հաճոյքն ու վիշտը ու , մինչ նէ իր արկածները կը պատմէր . Իվանձելոյքն ու վիշտը ու , մինչ նէ իր արկածները կը պատմէր . Իվանձելոյն լացաւ , զիտոցաւ որ ուրիշ գժխառզզ սիրոց մ'ալ իրեն պէս սիրած և յուսահատած էր : Շուանցիին շշտերը իր հոգիին մինչեւ վիրջին թիւլ թրթուացացին : Իր սիրութ կոննացի գութով ու զորովով յուզուեցաւ : Իր տառապանքին մէջ բերկրեցաւ զի տեսան որ ուրիշ օղին մէջ նաւի . լճի և ուրիշ ըներեւոյթներ կը տեսնէ սրոնք սոսկ աչքի երեսիմ ու պատրանքներ են : Մ . Կահոններն ըստ հուրաւային մասին մէջ ճամբարդովը իր առջեւ հեռան լճեր կը աւանէ , բայց երբ նոյն տեղին կը մօտենաց . կ'աներեւոյթանան ու ինք զինք աչքի տեսողութեան խարկանքի զոն մը կը գտնէ :

\*Շուանի , Քամանչ Մմերիկեան բնիկ երկու ցեղերու անուններ են : Շուանի աղային լսել է այս ցեղին մորդերը աղ կը պատրաստէին ու կը ծախէին : Այս ցեղը ընդարձակ . հոգածառ մը կը գրաւէր Քէմբէրէն մինչեւ Տեղեկար , յետոց Եւրոպական զաղոյթին առջեւն քշուեցան զէպի Քամանաս ու Հնդկական հողամասը : Ասոնք կտրիճ , չարքաշ արիստորոշ ու կոռուսէր են և հոգիւ 2500 մարզահամար մ'ունին այսօր :

վշտահար մ'ալ կար իր մօսը , ուրախացաւ որ ինք միայն վըշտացած չէր , ուրիներ ալ կոյին , որոնք սիրած ու տառապած էին : Ինք ալ փոխադարձաբար իր զիսին եկածները պատմեց : Շուշնչին՝ զարմացումի լուսթեամբ՝ նատած մտիկ կ'ընէր : Երբ Խվանձէլին իր պատամութիւնը լմնցուց , նէ զեռ լուռ էր , բայց վերջուպէս բերանը բացաւ—կարծես ու զեղին մէջէն զաղտուկ սոսկում մը անցաւ զինքցնցեց—բերանը բացաւ ու Մուտին սէրը պատմեց : Մուտին—ձիւնի փեսան—օրիարդ մը շահնցաւ ու հերտ ամուսնացաւ . բայց երբ առտու եղաւ , Մուտին խղիկէն եղաւ և արեւն առջե անհնատացաւ , հաղեցաւ , լուծուեցաւ ու գնաց հնուացաւ այնչափ որ ալ հարար զինք չըտեսաւ : Խեղճ հարմնուկը՝ անոր ետեէն մինչե անտառ վաղեց , բայց զայն չգտաւ :

Եետոյ իր ցած ու անուշ ձայնովը . որ կսփարզի մը հմոյքն ու թովքն ունէր կարծես , գեղեցիկ կիլինային անցքերը պատմեց : Լիլինային որ ցնորդ մը կը սիրէր : Նէ վերջալոյսի լուռթեան մէջ ուրուականի մը ձայնը կը լսէր , որ իր հօրը տան եղեւնինիրու մէջէն հովին նման կը չնչէր ու իրեն սէր կը փախար : Օր մ'ալ եղաւ ու անտառին մէջէն այդ ուրուականին կանոչ ու ծիստն փետուրին հետեւցաւ , գնաց անոր ետեէն ու ալ ես չլարձաւ :

Խվանձէլին լուռ ու տարօրինակ հացումով կը լսէր , մտիկ կ'ընէր այդ կնոջ մոգական խօսքերու մենդ հոսանքին մինչե որ կարծեց թէ իր բոլորափի գաւառը , զիւթեալ երկիր մը ու իր սևամորթ հիւրը կախարզուհի մէր :

Խսկոյն Օզարքի լուներու գագաթէն լուսինը ծագեցաւ ու փոքրիկ վրանը լուսաւորեց . խորհրդաւոր չփեղութեամբ մը մթին տերեւներուն գտաւ ու իր գունատ ճառագայթներով ծառաւատնը զրկեց : Արդէն առուակը հրապարիչ ձայնով մը կը զվլլար ու զիսին վրայի ճիւղերը հազիւ լսելի փախառքավ մը կ'օրօրուէին ու կը հառաչէին : Խվանձէլինի սիրոյ խոկերով լիցուած էր , բայց ինչպէս պաղ ու թունաւորիչ օձը ծիծեռնակին բայնին մէջ կը սողաց ու արհաւորք կ'աղդէ , այնպէս ալ տառապանքի ու անորոշ սոսկումի գաղտնի զզացում մը իր հողին մէջ սողաց ու զինք սարսափեցուց : Այս

արհաւորքը , այս սոսկումը աշխարհային չէր . իրեն այնպէս կուգար թէ նա հոգիներու գաւառէն կուգար : Վայրիկան մը խորհրդաւ ու զզաց թէ թէ ինք ալ Հնդիկ աղջկան նման ցնորք մը կը հաղածէր : Նէ այս խորհուրդներավ քնացաւ , քնացաւ ու երազին մէջ վախն ու ուրուականը անհետացան :

\* \*

Առասուն կանուխ ճամբայ եղան , մինչ կ'երթացին , Շուանցին ըստ , «Այս լուներու արևմտեան զառիվարին վրայ փոքրիկ գիւղ մը կայ ուր միստնարաւթեան Սեւազգեստ\* . Գլխաւորը կը բնակի : Այդ բարի մարդուկը շատ բան կը սորվեցնէ . ժողովուրդին շատ բան կը պատմէ Յիսուսին ու Մարիամին վրայով . երբ անոնք կը լուն , սրտերնին ուրախութեամբ կը լիցուի , երբեմն բարձրածոյն կը իննդան ու երդինն ալ ողբանագին կուլան :»

Իսկոյն Խվանձէլին յանկարծական ու թաքուն յոյզմանը մը ըստ , «Այդ միստնարին քավ երթանք , քանզի հոն բարի լուրեր կան ու բնակ մեզի կը սպասեն» :

Հոն ուղղեցին իրենց նժողովները և իրիկունր , արևմարի ատեն , լուներու շղթային կատարէն ձայնի մը մրմունջը լսեցին ու զետեղըն վրայ կանաչ ու ընտարծակ մարգագետինի մը մէջ քրիստոնեաներու և ձիգուիթ միստնարներու վրանները տեսան : Սեւազգեստ Մեծաւորը իր աշակերտներուն հետ մէկտեղ գիւղին աշտարակածե կաղնիին տակ ծնրազրած էր : Բարձրը ծառին կեղեին վրայ , խաչելութեան պատկեր մը կախուած էր որտես վրայ որիթ մը չուք կը ձգէր , առ խաչեալը իր հոգեվարի գէմքով բազմութեան վրայ կը նայէր : Սա ժողովուրդին գիւղական մասուռն էր ուր կապուտակ օգային առիքին տակ ծնրազրած՝ կ'երկրպագէին ու իրենց աղօթքները մանուածոյ կամարներուն մէջէն , ճիւղերու հառաջանքին և տերեներու սոսափիւնին խառնած՝ Աստուծոյ կը զրկէին :

Մեր ճամբորդները լուիկ ու զիմիրաց մօտեցան , մորթով ճածկրուած յատակին վրայ ծնրազրեցին ու իրենք ալ իրիկուան պաշտամոնքին մասնակցեցան : Երբ պաշտամունքը լմնցաւ , երբ քահանակին չնդիկները սեազգեստ կ'ատէին սե հոնգոող ձիգուիթ քահանաներաւն :

նան, սերմատցանին ձեռքէն թափած սերմին նման, վերջին օրհնութիւնը տուտու, Սևազգեստ Մխիտարյալ կամոցուկ մը յառաջացաւ ու օտարականներուն բարի գալուստ մաղթեց: Երբ անոնք պատասխանեցին և այդ տաղի երկրին մէջ իր մալրենի լիգուն իր ընտանի չեշտերովլը լսեց, ազնիւ ժպիտով մը ինչպաց ու զանոնք իր խրճիթն առաջնորդեց: Անոնք իրձիթը գացին մորթի ու խըսրի վրալ նատած լազութի շոթեր կերան ու ջուրի լմպակէն իրենց ծարաւը մարեցին:

Ծուտ մը՝ ծայրէ ի ծայր իրենց պատմութիւնը կրկնեցին, ու քահանան վմամ կերպարանքալ մը լսաւ:

— «Հազիւ վեց արշալոյս ծագեցաւ ու մարեցաւ այն օրէն, երբ Քարրիէլ իմ քովս նստած էր, ճիշտ հան ուր հմա օրիորդը նստած է, իսոք ալ այս պատմութիւնը պատմեց ու ելաւ իր ճամբան շարունակեց»:

Քահանային ձայնը մեղմ էր, մնալմ էին անոր շեշտերն ու քաղցր էին իր բառերը, բայց ինչպէս ձմրան ձիւնի տարակները մենիկ բոյնի մը մէջ կիյնան, որմէ թռչունները նեռացած են, իր խօսքերն ալ իվանձէլինի սրտին մէջ այնպէս ինկան:

— «Քարրիէլ հիւսիսի գտաւառները գնաց, բայց աշունը, երբ գործը դնոյնէ, նորէն հոս պիտի գտննայ»:

Իվանձէլին հեղ ու խանաբհ ճայնով մը լսաւ,

— Ուրեմն, Տէր Հայր, ես հոս քու գովդ մնամ մինչե որ գայ, զի հոգիս տիրուած ու վշտացած է:

Ամենքն ալ այս խօսքին հաւանութիւն տուին: Առատուն Պատկ իր մեքսիկան ձին հնձաւ, իր առաջնորդներով ու Հնդիկ ընկերներով տուն դարձաւ, իսկ իվանձէլին Սևազգեստ Մեծաւորին քով կեցաւ:

\*\*\*

Կամաց կամաց օրերը իրարու յաջորդեցին, շաբաթներ ու ամիսներ անցան, լազուտի արտերը, որոնք իր եկած ատեն կանաչ ու նոր ծրած էին, հիմա անոնք իրմէ աւելի բարձրացած էին ու իրենց

\*Լմպակ (ջրի դոլ)

նկուն ցօղունները շաղապատուած տերենեւով վեր կը բարձրացնէին ու մնարան կը կազմէին մարացիկ ագռաներուն և շտեմարան մը՝ անկուշտ սկիւռներուն համար: Ծառերուն մէջէն աշնան հովին խըլքրտուքը կը լսուէր, բայց Գարբիէլի ստնաձայնը չէր լսուէր:

Յետոյ, ոսկեղէն եղանակին, լսդուար հնձուեցաւ: Հնձող օրիորդները ամէն կարմիր համակի առջեւ կը շիկնէին, զի այդ կարմիր համակ սիրահարի մը նշանակը, խորհրդանշանն էր: իսկ երբ ծոռեկ ու զեղնած համակ մը կը տեսնէին, վրան կը ինսպային ու զայն «Արտերուն Գողը» կը կոչէին:

Հունձքը լմնցաւ ու կարմիր համակ իվանձէլինի սիրականը չը ըերաւ,

— «Համբերէ ու հաւատա՛, կ'ըսէր քահանան, հաւատա՛, ու Աստուած քու աղօթքիդ պիտի պատմավանէ: Նայէ՛ աս առողջ տունին, որ մարզին մէջէն իր զլուխը կը բարձրացնէ, ան'ս ինչպէս, իբրև ձշմարիտ մազնիս, իր տերենները դէպի հիւսիս դարձած են: Մազնիսա՞ ծաղիկն է ան, Աստուծոյ մասը զպած այն տունին. Նա զայն այս անտուն ամայութեան ու ծովունման անշատիզ, անհուն անապատի բնագրածակութեան մէջ անկած է որ ուղեւորին ճամբայ ցացնէ: Սյնավէս ալ Աստուած մեր սրտին մէջ հաւատքը զրած է որ կեանքի անապատին ու բազզի փոթորիկներուն մէջ մեր խորհուրդներն ուղղէ: Մի՛ խարսւիր կիրքերէն որոնք մեղ կը մուրուցնեն: Այո՛, հրացքին ու կիրքին բազրացները և անոնց զըռարթ ու գեղեցիկ ծաղիկները աւելի պայծառ ու տեկի անուշահուն, բայց անոնք զմեղ կը հրապուրին ու զմեղ ձշմարիտ շաւիզէն կը մոլորեցնեն: Ասանց բայցն իսկ մահացու է, զգուշացի՛ր, չը խարսւիս Այս խանաբհ բոյը միայն մեղ կրնայ առաջնորդել, այս տունկը (հաւատքը) ասկէ ետքը զմեղ կընայ օչինի\* (քաւութեան)

\*Ասիկա բոյս մէ որ Ամերիկան դաշտավայրերումէջ կածի, ասոր տերենները, որ ճիշտ հիւսիս և հարաւ կը ցուցնեն, շատ անգամ իբր կողմնացուց կը ծառային որսորդներու ու ճամբորդներու անոնց ճամբուն ու զգութիւննը ցուցներով:

\*Օշինը զեղեցիկ ծաղկով բոյս մէ ըստ հին բանաստեղծներու ա-

ծաղիկներով պսակել . որոնք ցնծատի\* (խորհրդանշան ապաշխար-  
ութեան) ցողերով թրջած են :

\* \*

Այսպէս աշունն ու ձմեռը եկան ու անցան բայց Գարրիէլը չ'ե-  
կաւ : Նորանաս գալրունը ծաղկեցաւ , կարմրալանջին ու կապտա-  
լանջին երգերը զաշտին ու անտառին մէջէն անտշ մը հնչեցին , բայց  
Գարրիէլի ձայնը չլսուեցաւ : Ամրան հովերուն վրաց գրաց մը կը  
չրջէր , որը ծաղկին բոյրէն ու գոյնէն և թոշունին երգէն աւելի տ-  
նտշ էր , զրոյց մը կը չրջէր թէ Գարրիէլ Սակինայի\* զետեզրը  
Միջիկանի անտառներուն հիւրիային արևելեան կողմը բնակարան  
շնած կ'ապրի :

Իվանձէլին այս գրացէն խոռված՝ տիտր հրամեշտով մը ու քա-  
նի մը առաջնորդներով այդ միսիոնարական գաշտէն հեռացաւ : Սադ  
առաջնորդները՝ քանի մը մարդիկ էին որոնք նկած էին Սէն Լօրէնսի  
լճերը խոռզարկել : Ասոնք ես կը զառնային , Իվանձէլին ալ անոնց  
հետ ճամբար եկաւ :

Երկար ու վասնգաւոր ճամբորդութենէ ետք , վերջապէս նէ Մի-  
ջկանի անտառներուն խորլի հասաւ : Որսորդին բնակարանը աւե-  
րած ու օճախը ամայացած էր :


\* \*

Այսպէս , երկար ու տիտր տորիներ ւահեցան ու գացին : Խեղճ  
Իվանձէլին հեռաւոր ու ալս զան զաւառներ հոս հոն կը բավունէր  
իր սիրականներու գտնելու . բայց ի զո՞ր : Մերթ Մօրաւեան\*\* խոնարհ  
միսիոնարներու «Ծնորհաց խրճիթները» կը գեղերէր . մերթ աղմկա-  
յոյզ բանակներու ու ճակատամարտներու մէջ կը թափառէր և մերթ  
մենիկ զիւղակներու և մարդոշատ աւաններու և քաղաքներու մէջ  
սոնք կը գեղազարդէին հանդերձեալ կեանքի չքնաղ զաշտերն ու եր-  
ջանիկ մարդերը :

\* Ցնծատը ըմպելիք մէ որ խմողին ցաւերը կ'ամօքէ ու վշտե-  
րը մոռցնել կուտայ :

\*\* Հուրմն Լճին վրաց համանուն խորշին մէջ թափող փոքր գետ մէ :

\*\*\* աւս միւս էջը



Խեղճ Իվանձէլին հեռաւոր ու այլազան զաւառ-  
ներ հոս ու հոն կը թափառէր իր սիրականը գլու-  
նելու համար . բայց ի զո՞ր :

կ'առանձնանար : Ուրուականի մը պէս կ'ուգար ու առանց յիշա-  
տակ մը թողելու կ'անցնէր կ'երթար :

Նէ զեռաստի էր , երբ մեծ յոյսով մը իր սիրոյ ճամբորդովթիւնն  
սկսաւ . թորշոմած ու ծերացած էր ալ , երբ յուսահատութեամբ  
զայն կը վերջացնէր : Ամէն թոչող տարի ներա գեղեցկութենէն  
բան մը դողցաւ տարաւ , ու իր ետև մթաստուեր խորչոնիմեր ու  
լայն կնճիռներ թողաց : Ամէն յուսահատ տարիներ ներա առոյդ  
հաստիէն ու կայտառ գէմքէն հրապարներ պակսեցուցին ու բաղզը  
իր անգութ ձեռքով երջանկութեան յոյսի ու զուարթութեան ծա-  
զիկները մէկիկ մէկիկ խամքրեց :

Սյն տաեն , երբ ա՛լ վերջակէտը կը դնէր իր յուսահատ վնարու-  
տուքին , ան տաենը իր ճակտին վրայի խոսպովներուն մէջ մոխրա-  
գոյն բիծեր երեւցան : Ինչպէս արե եղեան երկինքին վրայ , ու զի-  
շերուան մէջ ճերժակ բիծեր - ցըրեկուան նշանները կ'երեւնան , այն-  
պէս ալ իր գեղանի գանգուքներուն մէջ ճերժակն ինկաւ ու իր աշ-  
խարհային կեանքի հորիզոնին վրայ նոր կեանքի մը արշալոյաը ծագ-  
եցաւ :

Ե

Սյն հեշտագուարծ երկրին մէջ զոր Տէլէվարի\* ջրերը կ'ոռոգեն ,  
այն գեղեցիկ սիրան գետեզրին վրայ Բէն\*\* առաքեալին հիմնած

\*Մորավեանները իրենց անունը Սւասրիոյ Մորավիա գաւառէն  
առած են : Ասոնք կրօնաւորներու խմբակ մ'են որ միացեալ եղ-  
բացրութիւն ալ կը կաշուին : 15րոդ դարուն մէջնեղերը տուանձին  
եկեղեցի մը հաստատեցին Մորավիոյ մէջ : Ասոնք նշանաւոր են կը-  
րօնական եռանդով և միասնարական գործունէութեամբ :

\* Տէլէվարը 450 քիոմետր երկայն գետ մ'է որ նիւ Եօրք նա-  
հանգէն կոկա ու Սպանդիկի եզրին վրայ համանան խորչին մէջ կը  
թափի : Այս գետին վրայ հիմնած է Ֆլյամելֆիս քաղաքը :

\*\* Ուկելը Բէն Լանոսնցի Քուէլքը մ'է որ 1644—1718 ապրե-  
ցաւ : Ինք զօրագար Բէնի տղան էր , մանկաթենէն բնական հա-

ինք անոնց մէջ հսկակրանք մը դտած էր—բան մը որ իր սրախն կը կը խօսէր ու զինքն աչկ ստար մը նկատել չէր տար : Քուէքըր-ներուն[1] ժեզն ու դունը անուշ կը հնչին իր ականջին , քանդի այդ միսավանկ բառերը հին Աքսուեան երկիրը կը յիշեցնէին ուր ամէն մարգ հաւասար էր , ուր ամէնը քայր ու եղբայր էին .

Երբ իվանձէլինի ապարդուն և յուստատ վնտուտուքը վերջացաւ ու երբ այլ ևս աշխարհի վրայ իր թափառունները վերսկելու յոյս չմաց , ինչպէս տերենները լոյսին կը դառնան , այնպէս ալ իր ոսքերը ու խոկերը դէպի այս քաղաքն ուզգուեցան :

Իվանձէլին , իր աքսորական մը , նստարեկ մը , խոռվեալ ծովէն հաս ցամաքած ու Բէնի գտաւակներուն մէջ տուն մը , հանգստավայր մը գտած էր : Հոս մետած էր Ոէն Լըպլանը , նոտարը ու մերած առեն իր քովը իր գերգաստանի հարիւրաւոր գաւակներէն մէկը միայն տեսած էր , իր աշքերը փակելու ատեն իր զիսին քով իր թոռնիկներէն մէկը միայն ունէր :

Այդ քաղաքին բարօրիկ փողոցները զինք հիւրասիրած էին ու կում ունէր կրօնասիրաւթեան , ջերմուանդութեամբ Քուէքըրներու յարեցաւ ու խղձի ազտառութեան ջերմ պաշտպան եղաւ : Երբ Անզ-ղիս մէջ իրեն հանդէպ ցաց տրաւած հաղածանիքն ու չարչարանքը սաստկացաւ Ամերիկա եկաւ ու Հուտսըն ու Տէլէփար գետերուն մէջտեղ հաստատեց Բենալլվանիոյ քաղոյթը : Նահանգը իր անունով Բենալլվանիա (Բէնի անտառին երկիրը) կոչուեցաւ :

Բէն ջերմ պաշտպանն էր իր աղանդին ու եռանդուն առաքեալը անոր զատին : Սյար իր արձանը ոչ թէ անտառին շուքին մէջ ծածկուած է այլ ան՝ Ֆիլատէլֆիոյ քաղաքավետարանի աշտաշակին վրայ կը բարձրանայ .

(3) Ֆիլատէլֆիա Բէնալլվանիոյ մէջ էն մէծ ու Մ . Նահանգներու ամենէն մնածածաւլ , թէկ բնակչով ոչ ամենամեծ , քաղաքն է :

Իր փողոցները կանոնաւոր ու մաքուր են , անոնցմէ շատեր ծառերու անունով մը կոչուին , Շագանակ , Բնկոյզ , Մայրի , Նոճի , Կաղնի , են :

(4) Տրիատները անտառներու յաւեհանարսներն ու զիցուէիններն էին : Ամեն ծառ իր պաշտպան զիցուէին ունէր որ պիտի հոգար ու խամէր զայն , անոր հետ պիտի ապրէր , անոր հետ պիտի մեռնէր :

(1) Քուէքըրները կրօնական պահանդ մէն : Այս աղանդին հիմնարկուն ու կազմակերպիչը եղած է ծօրմ Ֆարբիէլը մոոցած չէր : Մոոցած չէր Գարբիէլ . Նա միշտ երիտասարդ ու միշտ զեղեցիկ էր—զեղեցիկ այնպէս՝ ինչպէս վերջին անգամ նրշան-

Այս աղանդին անգամները իրենք զիրենք Բարեկամներ կը կոչին : Քուէքըրը անունը ծագրանքի համար տրուեցաւ իրենց , քանի որ շատեր իրենց պաշտպանքի միջոցին կը գողզողային : Quaker Քողը դացող ըսկէ է :

Ֆարբս ապաշխատութիւն կը քարոզէր և իր ունկնդիրները կը սարսուացներ իր բուռն ու կորովի պերձախօսութիւնով : Կիներ ու մարդեր զողղղալով զետին կիշնոյին ու կը սատպատէին :

տուքի իրկունը անոր հետ պատուհանը նստած՝ լուսինը կը զիտէր :

Մահագոյն լութիւնն ու երկար բացակայութիւնը անոր գեղեցկութենէն բան մը պակսեցուցած չէին . բնդհակառակն զայն աւելի գեղեցկացուցած էին . երբ նէ Գարրիէլին վրայ կը մտածէր . չէր խորհէր թէ տարիները զինքը փոխած էին . իր մտածումին մէջ ժամանակը մատ չունէր . չէր խորհէր թէ այդ կործանիչ մատը անոր հրապոյրը երխտասարդութեան հետ մէկտեղ փշրած . անոր սիրար խարկած և անոր հոգին քամած էր . ու չէր խորհէր թէ տառապանքը անոր գունեղ երեսին վրայ խորչուներ ակօսած էր :

Գարրիէլը փոխուած չէր . բայց այլակերպած ու հիսնափի պատկեր մէկզած էր : Նա իվանձէլինի սրտին համար մեռած հոգի մ'էր, ոչ թէ բացակայ անձ մը :

Ահա իվանձէլին, փորձի և տառապանքի կեանքէն . համըերութեան, անձնուիրութեան ու այլասիրութեան նշմարիտ դասը սորված ու ապրած էր :

Իր սէրը ցնդած ու ցրուած էր . բայց անհետացած չէր . այդ սէրը անոցարոյր համեմի նման բռարած էր . բայց ո՛չ թեմթեցած ու ո՛չ ալ պակսած էր : Հիմա հեղութեամբ ու պատկառելի քայլերով իր Փրկին նուիրական քայլերուն կը հետեւէր . ալ աշխարհի վրայ փառք մը չկար որ զինք շահագրգուէր . ալ յոյս մը զինք չէր կինդանացըներ ու կեանքի բաղանք մը զինք չէր ոգեսրեր, հիմա բռալիկ ոտքով ու արիւնոտ սրտով Գողգոթայէն վեր կ'ելլէր :

Այսպէս նէ շատ տարի իրեւ Գթութեան քոյր\* ապրեցաւ : Նէ քաղքին բազմազբաղ փողոցներուն մենիկ ու թշուառ տուները կ'այցելէր, հոն կ'երթար ուր անձկութիւնն ու վիշտը ինքինին արեէն կը ծածկէին ուր նեղութիւնն ու տառապանքը մարդերէն հեռու, մարդերէն մոռցուած խեղձերը կը քամէին ու կը տանջէին . հոն կ'երթար ուր իր հետ սփոփանք, միմիթարութիւն կը տանէր :

Ամէն զիշեր երբ մարդիկ կը քննանային, երբ քաղաքապահը փողոց-

\*Կաթոլիկ եկեղեցին մէջ կիներու կրօնական կարգ մ'է ասիկայ որոնք հիւանդները խնամելու ու խեղձերը հոգալու պաշտօն ունին :

ներուն մէջէն բարձրածայն «Ամէն ինչ հանդարտ է»(1) կը ձայնէր, իր ձրագը կը պլազար ու պահորդը ամէն օր անոր մոմին լոյսը կը տեսնէր :

Ամէն օր երբ Գերման երկրագործը ճերմակ արշալոյսին կամաց կամաց արուարձաններու(2) մէջէն ծաղիկ ու պտուղ առած շուկան ծախել կազար, ամէն օր՝ միշտ այս հեզ ու գունատ գէմքին կը հանգիպէր որ իր զիշերային գործէն ու իր հիւանդին քոլէն տուն կը վերադառնար :

\* \*

Քաղաքին մէջ ժանտախտ մը ճարակեյաւ, որը զարմանալի նըշաններով գուշակուած էր արղէն—վայրի աղաւնիներու . խումբեր արեւ մինցուցած էին ու իրենց բերնին մէջ ցորենի հատիկներէ զատ ուրիշ բան չունէին :

Ինչպէս Սեպտեմբերին, ծովուն մակնիացները արծաթեայ գետակ մը կը յորդեն ու մարգին վրայ տարածուելով՝ զայն լճակի մը կը վերածեն, մահն ալ իր բնական եզերքներէն անդին յորդեց ու կեանքի արծաթեայ գետակը աղի ու լեղի լժի մը վերածեց :

Հարատութիւնը զայն կտշառելու գորութիւնը չունէր, ոչ ալ գեղեցկութիւնը բռնաւոր մահը կրնար թովիկ : Հարուստ, ազգատ, գեղեցիկ տպեղ ամէնն ալ հաւասարապէս իր զայրոյթի մտրակին տակ կ'իյնային, կ'իյնային ու կը կրսուէին :

Աւա՛զ, խաղճերը՝ անտուն, անտէր ու անբարեկամ խեղճերը՝ ողորմութեան տունը կ'ուգային, անտուններու տունը մեռնել կ'ուգային : Ողորմութեան այդ տունը անտառին ու մարգին մէջտեղ արուարձանին մէջ կը կանգնէր, հիմա քաղաքը զայն կը շրջապատէ, բայց տակաւին անոր դուռն ու զոնակը, անոր խոնարհ պատերը

(1) Հին ատեն երբ զեռ քաղաքապահ զինւորներու դրութիւնը հաստատուած չէր պահապաններ կ'հսկէին փողոցները և կը ձայնէին ամէն ժամ «Ամէն ինչ լաւ է» :

(2) Ճըրմըն թառունը որ օր մը Ֆիլատէլֆիոյ մէկ արուարձանն էր այսօր անոր մէկ թաղն է : Գերման զաղոյթին անունով կոչուած այս թաղը :

կարծես սա չքեզ երեւոյթին մէջ մեղմ կերպով կ'արձագանդէին  
Փրկչին խօսքերը «Աղքատները ամէն օր ձեր հևո ունիք» :

Գիտութեան քոյրը գիշեր ցորեկ հոս կ'ուգար կ'երթար : Մեռնող  
խղճուկը, մահամերձ տառապեսլը անոր երեսն ի վեր կը նայէին ու  
կարծես հոն կը տեսնէին երկնային լուսոյ ցողքեր որ անոր ճակատը  
շքեղութեամբ կը շրջանակէին : Անոր երեսը այն լուսով շրջանակ-  
ուած կը տեսնէին որով արուեստագէտը սուրբերու ու առաքեալնե-  
րու ճակատը միայն կը լուսագարդէ, այն ցողքերով որոնք գիշերը՝  
հեռուէն քաղքին վրայ կախուած կը տեսնաւին : Իվաննէլինի դէմ-  
քը լուսով կը փայլէր . բայց մահամերձներու աչքին մէջ երկնային  
քաղքի ճարագներու լոյսը կը ցողար : Այն քաղքին ուրիշ շատ չան-  
ցած անոնց հոգին ներա պիտի մտնէր :

\*\*

Այսպէս, Իվաննէլին կիրակի առուու մը, ամայի ու լոփի փաղոց-  
ներէն անցնելով Գիտութեան Տան գոնէն ներս մտաւ : Պարտէզին  
ծաղկիները ամրան օդին մէջէն անոց կը բաւրէին . նէ ճամբուն վը-  
րայ կեցաւ ու անոնց էն գեղեցիկներէն ժողվոց և փունջ մը կապեց  
որ մահամերձը անգամ մ'ալ զանոնք տեսնէ, անդամ մ'ալ անոնց  
բռուումովը բերկիի :

Երբ սանուուղներէն վեր ելլերով՝ արեւելեան հովէն զովացած նըր-  
բանցներուն մէջ կը մտնէր, հեռուէն Քրայստ Զըրչի\* զանգակատան  
զօղանջին մեղմ ձայները լսեց : Մարգերուն վրայ առատանող հովերը  
իրնոց թեւերուն վրայի այդ սուրբ հաշիւններուն հևտ, սազմուերզը  
կը բերէին զոր Շուէտցիք իմենց Ուշքաքօ եկեղեցիին մէջ կ'երգէին :

Վար իջնոց թեւերու անոց հանդարտութեան նման, այդ ժամու-  
խաղաղութիւնը մեղմութիւնը իր սրտին վրայ իջաւ, ու կարծես  
մէկը իր մէջէն ըստ «Բու ճիգերդ ու աշխատանքդ վլրջացան» :

Աչքերը կը փայլէին, երբ հւանգներու սենեակը մտաւ : Մըշ-  
տացան հոգատարները անձայն հոս հոն կը չարժէին, այբով շրթունք-  
ները կը զալացնէին ու ցաւատանջ ճակատները կը թրջէին : Յնանք  
ուութեամբ մահամերձին աչքերը կը փակէին ու անոնց երեսները կը

\*Գիտաէլփոյ բողոքական եպիսկոպոսական եկեղեցի մը :

ճածկէին, անսնց որ ճամբուն քով ինկած ձիւնի տարափներու նման  
իրենց անկողիններուն վրայ տարածուած կը կենային : Երբ իվան-  
նէլին ներս մտաւ, շատ մը թոյլ ու նուազուն զլուխներ վեր բար-  
բարձրացան իրենց տառապանքի բարձին վրայ որ զան անգամ  
մ'ալ տեսնեն : Քանզի իր ներկայութիւնը, բանտին պատերուն վրայ  
իջնող արեւու ճառագայթի մը նման, անսնց սրտին վրայ կ'իջնար  
ու վայրկեան մը կ'տիտիէր : Երբ նէ իր բարձրացիքը նայնցաւ, տեւ-  
սաւ որ մա՞ր, իր միսիմարիչ ձեռքը շատ մը սրտերս վրայ զրած  
ու զանոնք յաւիտեան բռաժած էր : Մէկ գիշերուան մէջ շատ մը  
ընտանի գէմքեր անհետացած էին, անսնց տեղը կամ պարապ էր  
կամ օտարներ լցուցած էին :

Յանկարծ նէ, իրը վախէ ու զարմացամէ բռնուած, իր անգոյն  
շրթունքներով բերանաբաց ու հանգարտ կեցաւ : Սրափուք մը ան-  
ցաւ իր մարմինին մէջէն . մասցաւ ինքզինքը, ծաղկէփունջը իր  
մասերէն վար ինկաւ, մթնցաւ իր աչքերուն հուրը և առտուան զը-  
ռարթութիւնը անհետացաւ : Իսկոյն իր շրթներէն սուկալի անձ-  
կութեան այնպիսի աղիսղործ ճիչ մը թուաւ զոր հոգեարի մէջ չար-  
չարուողն խակ լսեց ու իր բարձին վեր թուաւ :

Իվաննէլինի առջև անկողնի մը վրայ ծերուկ մը պառկած էր,  
երկար, ցանցաւ ու սպիտակ էին անոր մազերը որոնք քունքերը  
կը սուուերէին բայց քանի որ անոր գէմքը առտուան լուսով ողող-  
ուած կը սրաւէր, այնպէս կը թուէր թէ նա կը փոխուէր ու իր  
երիտասարդ կերպարանքը կ'ըստանար : Մահամերձներու գէմքը  
այսպէս կը փոխուէր արգէն :

Զերմին տաք ու կարմիր կափքը գեռ անոր շրթունքերը կ'այրէր,  
կարծես կեանքը Երրայեցիին\* նման, իր զրան ճակատը արիւնով  
ներկած էր որ մահուան հրեշտակը իր քովին անցնէր երթար :

Ծերուկը, իր հոգեարքին մէջ, անշարժ ու անզգայ էր, իրեն  
այնպէս կը թուէր թէ իր ուժասպառ հոգին մթութեան անհուն խո-  
րութեան մէջ կ'ընկղմէր, քունի ու մահուան մթութեան մէջ յա-  
ւեսնան կ'ընկղմէր :

\*Տես Ելից ԺԲ. 22, 23 համարները

Յետոյ ստուերի այս մթութեան մէջէն լսեց վշտի այն ճիշը որ իվանձէլինի կոկորդէն կը թռչէր, լսեց այդ ողորմագին ճիշը ու անոր յաջորդալ լուսթեան մէջէն փափուռք մը լսեց. լսեց ձայն մը որ սուրբ ու փափուկ չխտով Քարրիէլ, իմ սիրական Գարրիէլ» փըս- փըսաց ու լուսթեան մէջ մարեցաւ:

Իսկոյն Գարրիէլ իր երազին մէջ մանկութեան տունն ու Աքատ- եան կանաչ մարզերը և անոնց մէջէն հոսող սիրվան գետերը զա- նոնք գեղազարդող լիուր, ծառաստանն ու գիւղակը տեսաւ, տեսաւ- իվանձէլինը որ իր մանուկ ու գեղեցիկ հասակով անոնց շուքին մէջ կը քալէր:

Իր աչքերը-հրավառ աչքերը-արցունքով լեցուեցաւ: Երբ կամա- ցուկ մը թարմիչները բացաւ, տեսիլն իսկոյն աներեւոյթացաւ, աներեւոյթացան մարգն ու լեռները բացց իր քով մնաց իվանձէլին: Ի զու՞ր ներա անունը հնչել ջանաց, անդսելի չխտելը շրթունքին վրայ մնան: Ա՛լ լեզուն չէր զառնար, բայց ինչ որ ինք չէր կըր- նար ընկ, շրթունքները իրենց անձայն շարժումովը լրացուցին:

Ի զու՞ր տեղէն ելել ջանաց, ծունկերը պաղած կոտրած էին և անոնց ցուրտ սարսուը կամաց սրտին կը հասնէր:

Իվանձէլին անոր քով ծնրազրեց, հսմբուրեց անոր մահամերձ շրթունքները, ու անոր զլուխը իր կուրծքին վրայ դրաւ:

Գարրիէլ իր աչքերը անոր աչքերուն ուզգեց, ու նայեցաւ: Նայեցաւ անկուշտ աչքերով, յոկնած ու տառապած աչքերով նայե- ցաւ. քաղցր էր շատ մնողուշ էր իր նայուածքը. բացց յանկարծ լոյսը մթութեան մէջ մարեցաւ, նայուածքները պաղեցան ու քա- րացան. ա՛լ չփակուեցան թարմիչները, ա՛լ անոնք զիրար չգրկեցին զի բաղձանքը անկատար մնացած էր:

Մարեցաւ Գարրիէլի աչքերուն լոյսը, մարեցաւ նա, ինչպէս հովը լուսամուտէն ներս մտնելով ճրագը կը մարէ: Մահն ալ անոր աչքերուն լոյսը մարեց, անոր հոգիէն ու կեանքէն քաղուած վեր- ջին պլազուքը անէացուց:

\* \* \*  
Ամէն բան վերջացաւ, յոյն ու սէրը, վախն ու վիշտը, սրտին

Քովոր մորմոքներն ու կոմիծը, չգոհացած փափաքները, խորունկ ու բութ տենչանքները, համբերութեան մշտնջնական անձկութիւննե- րը փերջացան, և քանի որ իվանձէլին անգամ մալ անոր մնուած զլուխը իր կուրծքին վրայ կը մեղմէր. իր զլուխը ծռեց ու «Հայր», շնորհակալ եմ «քեզմէ» մրմիջեց:

\* \* \*  
Դեռ իր տեղն է հինաւուրց անտառը. զեռ հոն չող կը ծծէ ու չուք կուտայ. բայց իր ստուերէն շատ հեռու, իրենց անշուք գե- րեզմանին մէջ, սիրահարները քով քովի կը քնանան: Անոնք կա- թովիկ փոքր և կիզեցին ցածուկ պատերուն տակ, քաղքին կուրծքին վրայ, անձանօթ ու անուշաղիր կը պառկին և ամէն օր կիանքի մաւ- կընթացն ու տեղատը անզնց բոլորտիքը իրենց ծփանքը կը շարու- նակին:

Հազարաւոր բարախտող պրտեր կը չարժին հոն, ուր սիրահարնե- րու պատերը կը հանգչին յաւիտեան հազարաւոր տառապող- ներ կ'ուզան հոն, ուր անոնց մտքերը ալես հանկարտ են ու չեն գոր- ծեր. հազարաւոր յոգնազան ձեռքեր կը չարժին հոն, ուր սիրահար- ներուն ձեռքերը դաշրած են աշխատելէ. հազարաւոր յոգնած ոտքեր հոն կ'երերան, ուր անոնց ոտքերը վազուց լմացուցած են իրենց ճամ- բորդութիւնը:

\* \* \*  
Դեռ հոն է հինաւուրց անտառը, բայց անոր ճիշերուն տակ ու- րիշ ցեղ մը կը բնակի, ցեղ մը՝ որ օտար սովորութիւններ և լեզու մունի: Միայն սպալի ու մշուշապատ Սղանաւեանի եղերքին վրայ քանի մը Աքատեան գեղջուկներ կան որոնց հայրերը իրենց աքու- րէն, հայրենիքի ծոցը մնունելու համար իրենց երկիրը զարձան: Տա- կաւին ձենորուին խրճիթին մէջ կոմառը կը քըռըլտայ ու կկոցը ա- ռէշին մէջ արտգ արտգ կ'երթաց կուգայ: Աղջիկները զեռ նորման զիխարիներ կը հազնին և իրիկուան կրակին քով իվանձէլինի պատ- մութիւնը կը կրկնին. մինչ մերձակայ վեհաձայն անտառը իր ժայ- ուաւ խոռոչներէն կը խօսի ու անմխիթար չխտերով անտառին հեծ- եծանքին. կը պատասխանէ:

Վերջ

### ՎՐԻՊԱԿ

Էջ	Տող	Սլաղ	Շիտուկ
15	24	հարիւրաւոր օճախներէ	հարիւր օճախներէ
22	32	զիս	քանզի
27	21	աշտարակ	աշտանակ
28	7	նարաը բերաւ (ճատրակ)	ճատրակը բերաւ
42	25	հարիւրաւոր	հարիւր
55	15	Եռլ-թայտի մէջ	Եռլ-թայտի ատեն

\*Նախորդ բարգմանութեանս ատեն այս պարբերութեանն մէջ նկարագրուած խաղը անծանօթ ըլլալուն համար մեր մէջ հասկցուած ճատրակի խաղակ բացատրել փորձուած էր: «Երբ մէկը տէսէ կը հանէր կամ յար կը կտրէր . . .» Բայց բնագրին հուտատարիմ մնալու համար այս անգամ գրուածին պէս թարգմանուած է:

Ասիկա հին խաղ մէ , Եղիսպահան արձանագրութիւններու , Յոյներու , Նոր Զելանստի բնիկներուն և Զիներու մէջ սասր համապատասխանող խաղեր կան :

Draughts (աղիւսախաղ , ճատրակ) Ամերիկայի մէջ չելքր , Ֆլըրանսայի մէջ չետամ , Հայոց մէջ ճատրակ , տաւս անունով ճանցչուած է:

Աղիւսախախտակը 64 քառ . միջայներ ունի սոսնք փոփոխակի սե ու ճերմակ դոյներով ներկուած են: Մարգուկները 24 հատ , կէսը սե կէսը ճերմակ , կլոր ու տափակ փայտեր են:

Երկու անձ կրնուն խաղալ և իրենց մարգուկները կրնան տըրամանիկնան վրայէն քչ'լ և ատէն անգամ մէկ քառակուսիի վրայէ : Խաղցողները իրենց ամրազջ հատրախտաւթիւնը կը գործածեն իրենց մարգուկները ճատրակին միւս կողմը վերջին շարքին վրայ տանիկ : Ով որ յաջողի , անիկա իր մարգուկին վրայ ուրիշ մարգուկ մաղ կը դնէ և պատկուած կամ արքայ կը կոչէ զայն : Արքայն մեր տէսէին կը համապատասխանէ ու կրնայ տրամանկեան վրայէն ետ յառաջ շարժիլ :

Հնարք կը պահանջէ նաև մարգուկները բանտարկել կամ կլարել :

Ով որ արքայ շատ ունենայ , կամ մարգուկ շատ կտրէ , ան կը շահի խաղը :

809

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0354866

